

# ԾԱՂԻԿ

Ազգային, Գրական և Բաղաբական

ԿՐԱՍՈՒՄՆԵՑ ՀԱՆԴԻՇ

ԿՐԱՍՈՒՄՆԵՑ

ԱՐԴԱԿ ԶՈՊԱՆԵԱՆ

Կար Եղանի

Թու 11, 12, 13

15 Յուլիս 1895

Եցուցեմ մեր միջն ու սիրը  
ուշափ աղ շայն ըլլան :

Ա. Թ. Թ.

Ա Ռ Ջ Ա Կ Ա Ռ Ա Կ Ա Ռ Ա Կ Ա Ռ Ա Կ

Նոր գաղոցներ . — Արշակ Զոյստեան . — Նիհարին Եռոպ . — Յ. Մ. . — Խավառ-  
տոքեան Խոդերան թիւնը . — Մ. Շամասնեան . — Ելեկչներ . — Ռ. Օքերեան . —  
Գայոցուրան Ընկիւլ . — Առացիչը . — Փոք ցա թէ սրի ցու . — Ղազար Փշիկեան . —  
Վարդավառի աւանդութիւններ . — Շաբաս . — Կորսուն նուակ . — Աղեմանդր  
Նայեան . — Հավաւելուրին . — Կ. Տողամանեան . — Տիեզերին մէջ . — Արշակ Զո-  
յստեան . — Զարնուուն ուսուրը . — Ռ. Զարդարեան . — Դրամին տիւապետութիւնը . —  
Հանրի Պոկ . — Լէնորին պալրոսը . — Պիտկըր . — Կոօնը Հայոց մէջ . — Դ. Խաչեան .  
— Փուռ մը նինէց . — Թշնամինցին . — Թանհանուցը եւ Պաս . — Ա. Զոպանեան . —  
Քնութիւնը . — Կոօրէ :

Վ. ՊՈԼԻՍ

ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ Ն. Ճ ԱՐԱՄԵԱՆ

Զագմազմբար-Եօղուշու , Յանուար խան , թիւ 10

1895

卷之三

卷之三  
目錄

# ԾԱՂԻԿ

Ազգային, Գրական և Քաղաքական

ԿԻՊԱՄԱՅԻՑ ՀՈՆԴՐՈ

ԽՍԲԱԳՐԱԿԵՏ

ԱՐԵԱԿ ԶՕՊԱՆԵԱՆ

Նոր տցան

Թիւ 41, 42, 43

45 Յուլիս, 1895

## ՆՈՐ ԵՎ ԳՎՐՈՅՑԵՐԸ

Բ.

## ԿՐԹՈՂՆԵՐԸ

Թաղային վարժարանի պղտիկ ուշիմ աշակերտ մը, ինք իր քովէն գրած շարադրութեան մը մէջ, ցաւած չեշտով նկարագրել յետոյ մեր դպրոցի տղոց աղտոտութիւնն ու անկրթութիւնը, աղջիկներուն թեթեւութիւնն ու իմաստակութիւնը, սա զայրոյթի տողերը կ'աւել ցընէ՝ « Տղաք աս բաները դպրոցին մէջ սորվելու են. սակայն եթէ դաստիարակը դաստիարակ չըլլայ, տղաք ի՞նչ կ'ըլլան։ Սա ալ կայ որ յանցանքը միայն դաստիարակին կամ վարժուհիին քով չէ, քիչ մըն ալ ծնողքներուն քովն է։ Անը ծնողիները ծնողի յէն. անոնք իրենց տղուն ապագայ լաւուրիւնը չեն խորհիր, անոնք կը խորհին որ տղան մեծնայ, իիչ մը բան սորվի, որ իրիկուընէ իրիկուն հաց մը տուն բերէ»։

Մեր գրադիտութեան դասատուները զերո մը պիտի տային այսպէս բան գրողին, ու նոյն իսկ զանի դասարանէն պիտի վանտէին, մի՛րը, պղտիկ մեծխօսի՛կը, որ կը համարձակի ծնողքին ու դաստիարակին վրայ գէշ խօսիլ։ — Ես փափաք գգացի ձեռքը սեղմել այդ 12 տարեկան բզէզին որ արդեն դժգոհ ըլլալ զիտէ։

Եւ պէտք կայ ըսելու թէ իմ պզտիկ բարեկամն ո՞րչափ իրաւունք ունի իր բոլոգին մէջ։ Իր այդ երեք միամիտ տողերը ամենէն արտում կոշտութեամբ, երեւան կը հանեն մեր թալային վարժարանի աշակերտներուն մեծագոյն մասին կացութիւնը։ Մեր ծնողները ծնողի չեն, ու մեր դասիարակները դասիարակ չեն։ Տղան, իր զարդացումի ճամբուն վրայ այդ երկու խափանարարներն ունի, ծնողը եւ — անհաւատալի չէ, — դաստիարակն ալ։

Ծնողը այն զզուելի դրական սգիսվ տոգորուած է որով տռուտուրի կը փոխէ իր եւ զաւկին միջեւ յարարերութիւնները։ «Ես քեզ նայեցայ, քեզի համար ստակ ծախսեցի, հիմա դուն շուտով փարավաստկելուն միջոցները սորվելու ես որ գուն ալ ինձի նայիս»։ Եւ ատոր համար, պիտի պարտաւորէ տղան սորվիլ ինչ որ — իր խելքով — փարավ կը վաստկցնէ։ «Քիչ մը թուարանութիւն, քիչ մը տաճկերէն, քիչ մըն ալ տոմարակալարութիւն»։ Եւ ծնողներ կան որ կատաղութիւն կը զգան տեսնելով որ տղոցը ատենը պարապ անցընել կուտան զրագիտութեան, պատմութեան եւ գիտութեանց դասերով։ Թալային վարժարանի դասընկերներէս մէկուն հայրը խատիւ արդիւսծ էր իր տղուն՝ պատմութեան դասին հետեւիլ։ «Ինչո՞ւդ պէտք որ մէկ երկու հալար տարի առաջ եղած բաները գիտնաս, ըսեր էր, դուն սա թէֆթէր բըսնելդ առաջ տար»։ Տղոցը դասազրքի ծախքին համար ծնողներուն խորունկ հակակրութիւնը գիտէք։ Բնածին ատելութիւն մը ունին բուն զարդացումին, զարդացումի համար զարդացումին դէմ։ Կը վախնան անկից, կը զգան որ անիկա իրենց դաւակը իրենցմէ պիտի հեռացնէ, իրենցմէ տարբեր, աւելի վեր պիտի ընէ։ Զեն ուզեր որ շատ կարդայ տղան։ «անաստուած կ'ըլլայ», կ'ըսեն հսցըերը»։ «Վարդապէտ պիտի ըլլայ», կը հարցնեն մայրերը։ Եւ եթէ տղան նկարագիր չունի եւ այս խոշոր արգելքին վրայէն չի կրնար ցատքել, կորսուած է։

Դաստիարակը ուրիշ արգելք մըն է, ապահովագիս աւելի մեծ։ Պէտք էր որ տղան, տանը մէջ իրեն տրուած սխալ գաղափարները, ողորմելի բարոյականը, ծմռած կեանքի ըմբռնուոմը, դպրոցին մէջ թօթափէր։ դաստիարակը պէտք էր քանդէր անոր մէջ ինչ որ ծնողը դրած է, եւ նոր չէնքը բարձրացնէր։ Արդ, դաստիարակը շարունակութիւնն է ծնողին։ նոյն ողին է, նոյն բարոյականն է, եւ զրեթէ նոյն լեզուն։ Կիսկաստար ուսումով կամ երկեմն ալ առանց ո եւ է ուսումի մարդ, առանց համովման, առանց եռանդի, հոգաբարձութեան գործիքը, որ տղաքը լրւու ու հանդարտ պահելու ծիծաղելի պաշտօնն ունի, եւ ամ միայն։ Ատենով, Փալախանին ու թաթին մարդն էր, տղաքը ճզմող հրէշը։ այսօր, կաղանդին՝ տղոցմէ պախշիշ առնելու չափ ստորնացող մարդն է դեռ շատ տեղ, ու միշտ՝ հոգաբարձութեան առջեւ դողացող,

հարուստ տղոց հետ աղբեկ գացող, զուրկ ո եւ է գաղափարէ կամ սկըզ-  
բունքէ։ Երբ տղաքը անոր ազդեցութեան տակ կը խարխափեն, կ'ա-  
տեն զանիկա, երբ ելեն անկից՝ ընթերցումով կամ լաւ դասատուի մը  
ազդեցութեամբ, անոր վրայ իրենց գերազանցութեան զգացմամբը,  
կ'արհամարհեն զանիկա։ — Եւ չեմ գիտեր բան մը որ բարոյապէս  
այնչափ յօսի ազդէ տղոց վրայ, որչափ այդ մարդոց մտաւորական ան-  
գործութիւնը դպրոցին մէջ. թաղային վարժարատնին մէջ, կը յիշեմ որ  
վրաս յուսահատութիւն կուգար գիտելով կուռավորիչը, որ տղաքը գա-  
սի հանելու մեծ գործողութիւնը կուռարելին յետոյ, սերտողութեան  
ժամերուն կամ գրասեղանին վրայ կը պառկեր կը մրափէր, կոմ քանի  
մը տղայ զլուխը ժողվելով իր երիտասարդութեան մարիփէրները կը  
պատմէր։ Տղաքը Բ՞նչ օրինակ կրնան առնել այդ մարդէն որ քան Մը  
չըներ դպրոցին մէջ, չի կարդար, չի գրեր, չաշխատիր։ Ամենէն ցաւա-  
լին, սակայն, իրենց տղիտութենին, իրենց անկրթութենին առելի, ի-  
րենց գործին հրայրքը չունենալն է։ Ամսականին համար աշխատող-  
ներ են, եւ ասիկա կը զգացնեն։ « Խենդ ես որ ատանկ շունչ կը հատ-  
ցընես, ըսեր է վերջերս կարեւոր թաղի մը դպրոցին դասախարակը  
խղճամիտ դասատուի մը որ տղոցը դասը բացատրելու համար կը յոգնի  
եղեր, մեզք չե՞ս, դասը տուր ելիր գնա՛, կ'ուզեն սորվին կ'ուզեն չաոր-  
վին»։ — Անշուշտ ամէնքն ալ այսչափ զգուելի չեն։ սոսկալի բան կ'ըլ-  
լար։ Բարի մարդիկ ալկան ատոնց մէջ, որոնք նոյն իսկ կը սիրեն ըրած-  
նին, բայց որոնք գիտակցութիւնը, կարողութիւնը չունին իրենց պաշ-  
տոնին։

Ուսուցիչներուն մէջ, մարդ կրնայ քիչ մը առելի մաքուր օդ ծծել։  
Խոշոր խումբն մէջ, անկիւններ կան որոնք միսիթարական են։ Քանի  
մը ծանօթ ու յարգելի անձնաւորութիւններ, ու մէկ քանի ալ անձ-  
նուէր, աշխատող ու սիրով նորեկներ։ Ասոնց շուրջը, ապիկարներուն  
լայն պարը։ Ասիկա առաջ կը բերէ, ամէն զալրոցի մէջ, ուսուցչական  
խումբի անհաւասարութիւն մը, որ ամենին մեծ աղետքներէն է մեր  
կրթական գործին։ Եւ հոս, թաղային դպրոցներու վրայ չէ որ կը խօ-  
սիմ միայն, այլ բարձրագոյն կոչուածներուն ալ վրայ, եւ անոնց վրայ  
մանաւանդ։ Այդ բարձրագոյն վարժարատներուն մէջ, ուսուցիչներու  
անհաւասարութիւնը առելի զօրաւոր կերպով զգալի է տղոցը, եւ աւե-  
լի վասակար։ Անհաւասարութիւն՝ հմտութեան մէջ, անհաւասարու-  
թիւն բարոյական զգացման մէջ։ Եւ չեմ գիտեր որո՞նք առելի աղետա-  
բեր են, բան չգիտաղնե՞րը թէ հողի չունեցողները։ Կան որ յարշիի  
բարոյականը կը քարողեն, տնամօթաբար, դասերու մէջ խտիր կը դը-  
նեն։ «բանաստեղծութիւն չէ աս, բարեկամ, թուաբանութիւն կ'ըսեն  
ասոր»։ — Կան որ հրագարակի վրայ ուրիշ ուսուցիչի մը հետ ունեցած

գրական վէճերնին կամ նոյն իսկ անձնական կռիւներնին տղոցը դասի նիւթ կ'ընեն։ — Ուրիշներ ալ փտտած նախագաշարումներ կը փոխանցեն աշակերտներուն։ Կրօնական զգացման համար յարգանքս բացատրեցի արդէն, բայց կրնաք երեւակայել որ տեսակ մը կրօնագիտութեան դասատուներու ազգեցութեան տակ, մանկամարդ աղջիկներ այնչուի սեղմուած միտք ունենան որ լրջօրէն հաւտան թէ աշխատելք աւելի Աստուծոյ ազօթք ընելով է որ կրնան դասերնին սորվիլ (դէսքը իրական է), եւ իրենցմէ մէկը նոյն իսկ պատմելու ելլէ թէ ինքը առջի տարին, առանց տետրակ մը ձեռքը առած ըլլալու, «Փամը մոմ մը վասելով», սքանչելի քննութիւն մը անցուցեր է . . .։ Զարագործութիւնն է աս։ Եւ երբ գիտնաք մանաւոնդ որ այս հակամարդկային գաղափարները տուողները համոզուած ալ չեն, թէ ի՞նչ որ տեսեր ենք՝ ան պահելու ենք՝ ին ողորմելի ժիկասոյութեամբն է որ կը վարուին. ատոնցմէ մէկը, երիտասարդք քահանայ մը, ծիծաղելի շուարումով մը օր մը կը գտնդատէր ինծի տղոցը չարածճի հարցումներուն համար։ «Ախապար, ես ալ գիտեմ իի ատոնց մէջն չելուիր, անև ատանկ լաներու վրայ տղոցը աչքը բացուելու չէ»։ — Կան ալ օր ոչ միայն ո եւ է համոզում, ո եւ է զարգացում չունին, այլ արժանապատուութեան, աղնուութեան զգացման յետին նշոյցն զուրկ են, եւ ասիկա պարտրելու ջանք ալ չեն ըներ. վերջերս, դպրոցի մը մէջ, Սամաթիոյ հրկիզեալներուն ինպաստ հանգամակութիւն մը կը կազմակերպեն տղաքը. ամբողջ դպրոցը կը մասնակցի, իսկամ ու Փրանսացի դասատուներ անդամ սիրով իրենց նուէրը կուտան, եւ հայ դասատու մը, որ հարուստ ալ է, բացարձակապէս կը մերժէ մէնիսիկ մը նուիրել, եւ երբ տղաքը կը կրկնեն խնդրանքը, քանի մը անբարեկեցիկ տղոց իբր նուէր տուած իր գասազգքերուն գինը կ'ուզէ, այդ գումարը հանգանակութեան յատկացնելու համար . . . — Զարհուրելի բան չէ որ թարմ տղաք, ամէն կերպով ազնիւ, մեծ, վեհազդի ըլլալու կարով, այս աստիճան ինկած մարդերու առջեւ նստելու, անոնցմէ բան սորվելու, զանոնք յարգելու ստիպուած ըլլան։

Ի՞նչ կ'ըլլայ աշակերտին կացութիւնը, մանաւանդ, երբ իր ուսուցիչներուն միջնւ բարսյական զգացման այսքան տարօրինակ հեռաւորութիւն մը կը տեսնէ։ Ազնիւ ուսուցիչէ մը յետոյ որ դասարանէն դուրս կ'ելլէ՝ գաղափարներու եւ զգացմանց բարձր մթնոլորտ մը շինելով իրեն համար, ի՞նչ կը զգայ երբ անմիջապէս ետքը ներս մտնելը կը տեսնէ նստասպաշարումներով նեխած մտքի մը կամ վեհանձնութենէ այսչափ զուրկ էակի մը։ Ի՞նչ խութ՝ դեռ չկազմուած տղուն համար. եւ ի՞նչ զզուանք՝ կազմուածին համար։

Ուսուցիչներուն ձեռնհասութիւնը իրենց նկարագրին զուգընթաց է։ Դասեր կան որոնց յարմար ուսուցիչ մէկ հատ չիկայ մեր Պոլսոյ դըպ-

բոցներուն մէջ։ Մեծ մասը չեն դիտեր, ու չեն ալ աշխատիր, ուրիշներ բաներ մը դիտեն, բայց իրենց գործին ծանրութիւնը զգալու կարող չեն. Աղդ. Պատմութեան ուսուցիչ մը իր գուսը պատմած ատենը տղաքը կը խնդացնէ եղեր<sup>(\*)</sup> հին օրերուն դէսփերը յարշիր լեզուով մը ծաղրանկարելով։ Եւ անոնց մէջ իսկ, որոնք կարող եւ յարգելի անձեր են, տարւոքները յոգնած են եւ պէտք եղածին չափ եռանդ չունին, Կան ալ որ հմաւու են, եւ լրնային՝ եթէ խանդն ու հրայրքն ունենային իրենց գործին, աւելի բեղմնաւոր ընել իրենց դասը, բայց չեն ուղեր յոգնիլ, եւ ուշիմ մեքենաներ կը մնան. ատոնցմէ ումանք, օր մը ձանձրացած, փաստաբանութեան ասպարէզը զրկած են. եւ կան որ սիրով պանքան պիտի մտնէին վաղը, եթէ գործ ըլլոր։

Այսպիսի ոլրոտի մը մէջ, այս ինքնին անկազմ եւ իրար սպաննող ուղղութիւններուն մէջ, ի՞նչ կ'ուզէք որ ըլլայ աշակերտը, եւ ի՞նչպէս կ'ուզէք որ նկարագիր ունենայ, ի՞նչպէս կ'ուզէք որ մտածող, ձգտում ունեցող սերունդ մը ունենանք։ Ամէն բան, այսօր, անձնական աշխատութենին կախում ունի. տղաքը իրենք զիրենք կը կրթեն, կարդալով. եւ այս վերջին տարիներուն մէջ, քանի մը լաւ ուսուցիչներու հետ, լրագրութիւնը դպրոցներէն չատ աւելի բան ըրաւ նոր սերունդին կազմութեան գործին մէջ։

\* \* \*

Հիմա, ուսուցչական աշխարհին այս ողբալի պատկերը դժելէ յետոյ, տրտմութեամբ կը զգամ թէ ի՞նչ պարտպ յողնութիւն էր (այս միջոցին համար գոնէ) անհրաժեշտ եղած նորութիւնները երկայն բարակ մատնանիշ ըրած ըլլալս առջի յօդուածով։ Այդ դպրոցական կեանքը զոր ծրագրեր էի, ո՞վ պիտի իրագործէ զայն. շատ կը ճանշնաք դպրոցի տեսուչներ որոնք տղաքը քաղաքին Մուսէոնը կամ մէկ ճարտարարուեստական գործարանը առաջնորդած ատեննին, կարենան տեսածնին բացատրել անոնց, կամ գոնէ կարենան դպրոցին մէջ խօսելու վարժութիւններ, թատերական պլատիկ փորձ մը ճաշակով ու հատկացողութեամբ վարել։ Շատ դիտչք դասատուներ, որոնք, գրքի վրայէ դասաւանդութենին յետոյ, օրուան դէսփերուն վրայ կիրարկեն որուած ծանօթութիւնները, կամ դաշտային պտոյտի մէջ՝ բնութեան վրայ իսկ, բուսական կամ հանքային ճշգրիտ դիտողութիւններ կարենան ընել տալ անոնց։

Առաջին խորհուելիք բանը, ծրագիրներէն առաջ, գործադրողներ պատրաստելն է։ Ձեռնհաս, գիտուկից ու անձնուելը կրթողներու պէտք ունենք։ Եւ ատիկու մեր ամենին մեծ ոլետքն է այսօր, ամբողջ աղջին

ամենէն մեծ պէտքը։ Ա. Պատրիարք Հայրը, վարչութիւնը, ուսումնական խորհուրդը, Հոգաբարձութիւնները, ամէն անոնք որ պաշտօն մը ունին, ամէն անոնք որ ազգին համար կ'աշխատին, պէտք է այս խնդրին ուշադրութիւն դարձնեն։ Պոլսոյ գոլրոցները ողորմելի վիճակի մէջ են, ու գտառները բնականաբար աւելի ողորմելի (\*): Լաւ կրթողներ ըլլալու ամէն կերպով ատակ, խանդավառ ու աղնիւ պատանիներ կան, որոնք միջոց չունին համալսարանի մէջ երթալու պատրաստուելու։ Անհրաժեշտ պէտք կայ աղքատ ուսանողներու մնառուկ մը հաստատելու։ Քանի մը հարսւատներ որոնք մասնական նուէրներ կ'ընեն Եւրոպա գացած ուսանողներու, այդ կոսոր փրկուծ բայց բազմաթիւ խնդրանքներէն ձանձրացած, իրենք իսկ կը բաղձան այդպիսի մնառուկի մը հաստատումը։ Մէկ քանի ուսանողներու օգնելու համար արդէն քանի մը բարեկամական հաւաքումներ կազմուած են։ Զանք մը կը բաւէ որ այդ կզզիացեալ նպաստները միանան, կտնոնաւոր ու տեւական մարմին մը ձեւացնեն։

Պէտք եղածը ուսուցչական ամբողջ խումը մըն է, հաւասարապէս զարդացած ու նոյն սգիով տուգորուած։ Այդ եղբայրական խումը պիտի կարենայ ստեղծել տեղական վարժապետանոց մը, տեսլական վարժապետանոցը, որուն տարիներէ ի վեր կը սպասենք։ Եւ անդամ մը որ կատարեալ վարժապետանոց մը ունենանք, Պոլսոյ թաղային վարժարաններուն եւ գաւառական բոլոր վարժարաններուն համար կարող ուսուցիչներ պատրաստելու դործը ինքնին կը կարգադրուի։

Զարդացումի ծարաւ ամրող սերունդի մը կողմէն այս առաջարկը, այս խնդրանքը կը ներկայացնենք մենք՝ անոնց որ կրնան այդ ջանքը ընել, — եւ կը սպասենք։

ԱՐԵԱԿ ԶՕՊԱՆԵԱՆ

## ՆԵՀԱՐԻՆ ԵՐԱՋ

Ծանձազ ծովակին խոննն ծալինը կարնենալին այլուն ծաղիկ ծաղմին ծոցէն։

Հովհան անպոյ համբոյթերով նեղուկ հիւսեր կը հիւսեր անոր հովանի հարրութեան վրայ։

(\*) Կարդալ մեր այս թիւով իսկ հրատարակուած գաւառական քրոնիկը։

Եմուլ արտալոյսին լայն պատրաստութիւնը՝ կոյս շաղեր կը շողացուներ  
եզերքն ի տար :

Կոյս շաղեր եզերքն ի տար, ուր կեցած էր նեղսիրս Նեհարին նայ  
նաւակը :

\* \* \*

Անուրջ մը անդոհական՝ անհանգստած էր զինքը զիւերն ի բռնի :

Ա՛լ ան անման չեր ան առտուընե. անհուն անձուկ մը անրած էր ա-  
նոր հոգին :

Բանուկ բիբերովն հեւուն հրաման մը համեց հրավարս յաւերժիար-  
սերուն :

«Շո՛ւս շո՛ւս, շապեցէ՛ք շուս, գոչեց :

Երա՛զ մը կերէ հոգիս, կուզեմ տալ զիս զինջ զուրին, կուզեմ կոյս  
կղզեակին տալ զիս :

Տակ զիս կոյս կղզեակին, ու կարող է պահել զիս կոյս» : —

\* \* \*

Կար քարիկներ արագ արագ հակեցին կապը նաւակին, ու քերեւ  
քեւեր քեւնակները քօրուեցին :

Անցաւ սրցաւ Նեհար դիցական նաւակին զից ցռուկն, եւ կողմնե-  
ցաւ հոն լուռ մուռ :

Թիւրն սկսան ծափել արծար ծափերով ծովակին ծփուն ծիծալիներուն  
հետ :

Եւ ինք Նեհար հիմար հայուածեով հորիզոնին հուրերուն յառած կը  
խառներ անոնց իր երազն հուր :

Կը խառներ իր երազն հուր, ու հոնց մը դարձուցած էր անոր հոգին:

\* \* \*

Եր հուր երազը, զոր հոգի հայեցցն հուրի նրեւակներուն զո՞ւր կը  
հնառեկին հաղել :

Հարժուն շորար շփացող ծովակին, հանկարս հնարքն հոգեւուափ  
հոլիկն, մատնող լուռին առաւօսին՝ զո՞ւր միաբանեցան զողնալու երազն  
ազնիւ Նեհարին :

Երազն երազուն Նեհարին, որ համակ համակ մըն էր մարմափակ :

\* \* \*

Հասաւ մունջ մակոյլը խորը դեռ հնող կղզեակին. դեռ լուռ յա-  
ռած էր Նեհար հորիզոնին հոլայ հուրերուն :

Յոզեած թեւնակներէն կաթ կարումներու վերջինն ինկաւ ասուպի մը  
պէս ծովակն ի վար, արքիու առաջին շողովն արեւին :

Դուրս ցատկեց դիցուհին՝ ցամքած ա'լս մը նետելով ծոցը ծծուն ծո-  
վակին :

Եւ յաւե՛րժ հարսներն ալ հրասեցին ետևէն անտառն ի վեր :

Անտառն ի վեր, որուն վսեմ նաևմին մեջ կուզեր բանալ ու պատել  
Նեհար՝ իր երազը փախստական :

\* \* \*

Բայց մենացեալ վայրին անդուրուրինը՝ վարդգոյն վառ վանկ մը  
բռցուց լուսիին վակիոյժ տուրքերէն :

Անհուն առձագանգ մը առառ հոն այդ վանկն . Ու զայն իր յաւերժ-  
հարսները կրկնեցին նախ յաւերժ, եւ մայրիներուն զառամ ոսերը զայն  
երեկնեցին խլոյն :

Կրկնեցին նոյնպէս պամուրսով նազելի նայալք. երեկնեցին զայն տե-  
րեւներուն շաղակրաս տրչինեները :

Կրկնեցին սօսաւող ստուերք, յախեան կրկնել առին Նեհարի նուրք  
երազը :

\* \* \*

Ի՞նչ եր երազը զարմանալի Նեհարին :

Ի՞նչ եր կրկնուած ու երրադա կրկնուած այդ վարդգոյն վանկը սա-  
րաբարդ Նեհարին :

— Ո՞ւ եր քենեզ երազը Նեհարին, սէ՛ր իր զռւազ յոյզեր. սէ՛ր լուռ  
առտուան մեջ առձակուած այդ վարդ վանկլլ :

Սէ՛ր, Սէ՛ր, Սէ՛ր, կրկնել սկսած էին ծվատիկն ծովակին, առէն առա-  
լօսին, արձագանգն անտառին, ուշամաս ուրբերն յաւերժհարսներուն :

Սէ՛ր, կրկնուած եր մե՛ծ տունը տիեզերին :

## ԻՐԱՎԱՇՏՈՒԹԵԱՆ ՀՈԳԵԲԱՆՈՒԹԻՒՆԸ



Իրավաշտութիւնը, նկատելով իր ամբողջին մէջ, արուեստին ինչպէս իրաստասիրութեան, որոնք միանալով, կենդանական դասակարգին մէջ մարդկային կեանքը կ'որակեն, այնքան հին է, որքան արուեստն ու իմաստասիրութիւնը, որքան մտածումն ու գաղափարը, որքան քաղաքակրթութիւնը:

Իրավաշտութիւնը, մարզուն մէջ, ըմբռնումն է իր չուրջին ու գիտակցութիւնը անոր: Իրավաշտութեան կորիզը զիտնալուն, ճանչնալուն մէջ իսկ է, մեր չուրջը անցած դարձածին հասկնալը: Իրավաշտութիւնը՝ մարդուն մէջ, կատարումն է հոգեբանական երեւոյթի մը ինչպէս հոգեբանական երեւոյթի մը կատարումն է լսելը, տեսնելը, զգալը, մտածելը:

Այս ամէն առարկաներն ու երեւոյթները որոնք ենթակայ են մեր հինգ զգայարանքներուն ամենքը միասին կը կոչենք իրողութիւններ մեզմէ դուրս արտաքին աշխարհի պատկանող: Երբ մեր զգայարանքներուն միջոցաւ այդ արտաքին իրողութիւնները մեր մէջ առնենք, մեր մէջ այդ իրողութիւնները կը փոխուին հոգեկան գործողութիւններու:

Կենդանական աշխարհը ու մտանաւորապէս մարդը՝ կազմելու համար իր մէջ հոգեկան գործողութիւնները, իր հինգ զգայարանքներով՝ միշտ արտաքին իրողութիւններու հետ շփուելու մէջ է: Նիւթը, ձայնը, լոյսը են. իրենց ներկայութեամբ կը զրկուեն մեր զգայարանքները որոնք ստորարաժամանումները, միջնորդներն են կեղրոնական գործարանին (ուղեղային դրութիւն) եւ արտաքին իրողութիւններու միջեւ: Ելեքտրական թելերու պէս մեր զգայարանքներէն դէպ ի կեդրոնը երկարած ջղի թելերը զգայարանքներէն իրենց հաղորդուած իրողութիւն մը կը տանին դէպ ի ուղեղը եւ ուղեղին մէջ ալ գործողութիւնը շարունակուելով յաջորդաբար յառաջ կուգան մեր մէջ, զգացումները, մտապատճենները, զաղափարները, դատողութիւնները: Դատողութեան գործողութիւնն է, որ անմիջապէս իրմէ առջի գործողութիւններուն կապուած՝ յառաջ կը բերէ մեր եւ իրողութիւններու մէջ յարաբերութիւն մը, ուշադրութիւն դարձնելլը, դիտողութիւննը գէպ ի արտաքին աշխարհը: Այդ բնախօսական-հոգեբանական դիտողութիւններն են որ կը կազմեն այսօր բոլոր բնական ու մտաւորական գիտութիւններու իսկութիւնը:

Այս տեղ պէտք է յիշել թէ գործարանական կեանքի մէջ յառաջեկած զուտ բնախօսական-հոգեբանական երեւոյթներու միակ աղբիւրը

շարժումն է որ ինքն ալ իր կարգին արդիւնքն է ուժի ներկայութեան։ Մեր ընդհանուր բնախօսական-հոգերանական գործողութեան սկիզբէն մինչեւ վերջը, զգացումներէն մինչեւ դատողութեան, դիտողութեան գալը, շարժումն է որ միաբան կը տիրապետէ։ Ջիղերը իրենց հազորդուած իրողութիւնը շարժումներով կը փոխադրեն մինչեւ կեղրոնը։ ուղեղին մէջ ալ պէտք է որ զգացում մը մտապատկերի փոխուած ատեն շարժին ուղեղային թղիջները . գործարանաւորական կեանքի մէջ ուժը շարժումի ձեւին տակ կ'արտայայտուի միայն եւ շարժումի բացակայութիւնը կեղրոնական ուժի բացակայութիւնը կ'ենթագրէ, եւ առանց կենդանական ուժի չկայ գործաւորանական կեանք<sup>(\*)</sup>։ ինչպէս չափուի ըլլար մոլորակային դրութիւն առանց կեղրոնախոյս զօրութեան եւ առանց մոլորակներու դրութեան տիեզերքը չափուի ըլլար։

Շարժումի գաղափարը իր ընդարձակ նշանակութեան մէջ ամբողջ տիեզերքի խորհրդանշանը, իմաստը կարելի է նկատել։ Շարժում մոլորակներէն մինչեւ հիւլիները, շարժում բուսականութենէն մինչեւ կենդանաբանութիւնը, ամէն տեղ շարժում։ Մարդ պէտք է շարժի ապրելու համար ու պէտք է մարդ ապրի շարժելու համար։

\* \* \*

Մարդը իր բնախօսական-կենդանական յատկութիւններով կը կապուի մեծ գործարանաւորական դրութեան, աշխարհի, զոր և լողութիւններ բառով որակեցինք։ ինչպէս որ ամրող գիտութիւնները կը հաստատեն մասին ու ամրողին միջեւ եղած ներքին սերտ կապակցութիւնը եւ անմիջական կախումը իրարմէ, նոյնական մարդը, իրբեւ բնական իրողութիւն մը, իրողութիւններու մեծ շարքին մէջ է ու միշտ անոր գրգռումին ենթակայ։ Մարդուս մտաւորական գործողութիւնը իր հազար ձեւերով բնախօսական երեւոյթ մըն է կամ թէ արտաքին իրողութիւններու գրգռումին տակ նոր իրողութիւն մը։

Մարդուն մէջ կարելի է տեսնել երբեմն այնպիսի մտաւորական գոր-

(\*) Դաս հոգեբաններ կը կարծեն թէ մտածումը, կիրքը, կամքը առանց շարժումի կարող են պատճիլ, խոսովանելով մը եւ նոյն ատեն թէ բայց բնական երեւոյթները չեն կարող առանց շարժումի տեղի ունենալ։ Նիւթէն շեղիլ կ'ըլլար եթէ ուզիլ մանրամասնութիւններու մէջ մնել հաստատելու համար թէ բնախօսական հոգեբանական երեւոյթ մըն առ չի կրնար առանց շարժումի ընկերակցութեան տեղի ունենալ եւ մտառումը, կիրքը, կամքն ալ բնախօսական-հոգեբանական երեւոյթներ են։ Հոգեբաններէ ուժանը այդ հոգեբանական գործողութիւնները շարժումէ զուրկ նկատելով, հոգիի հաւցը բածած կը նկատեն վերադրելով այդ հոգեբանական երեւոյթները բնախօսական պատճառներէ դուրս «խորհուրդ»ի մը։

ծունէութիւն մը , որու ծագումը արտաքին աշխարհը , իրողութիւնները չեն , որու թելաղբողը իր շուրջը չէ , որու զարգացնողը իր զգայարանքները չեն . այն ժամանակ պէտք է դատապարտենք այդ գործունէութիւնը իրեւ զեղծում մը , իրեւ ոչ-իրողութիւն մը , հիւանդ գործարանաւորութեան արդիւնք , ու մեր իտէալը ըլլայ առողջ բնական գործունէութիւնը , որ արդիւնքն է առողջ բնական գործարանաւորութեան մը : Անդերը , ապօւները իրենց մտաւորական գործունէութեան միջոցին , երբէք չեն ազդուիր արտաքին իրողութիւններէն որոնք իրենց շուրջը կը կատարուին . այդ մարդիկը իրենց շուրջի գիտակցութիւնը չունին , իրենց ուղեղին մէջ բեւեռեալ գաղափար մը կայ միայն որ անդամ մը եկեր այդ տեղ գտնուեր է եւ հիմա իրենց բոլոր հոգեբանական գործողութիւնները ասոր շուրջ կը գառնան : Այս տեսակ անձերը , որոնք չունին արտաքին աշխարհը ըմբռնելու , իրողութիւններու գիտակցելու կարողութիւնը , հիւանդներ կը նկատենք եւ առողջներէն բաժնելով հիւանդանոց կը տանինք զտնոնք : Եթէ ոչ մի եւ նոյնը , բայց նոյնին մօտեցող վիճակներ են յուետեսութիւնը եւ բնապաշտութիւնը , որով կարգ մը մարդիկ իրողութիւններէն մէկ մասը միայն տեսնելու ընդունակ են եւ իրենց ուղեղին մէջ բեւեռեալ գաղափար մը ունին , — ամէն իրողութիւն գէշ տեսնել , եւ համողուած ըլլալ թէ այդ գէշութիւնը սպառնալիք մըն է ; մարդկութեան :

\*                  \*

Մարդուս միաքը իր գործունէութեան մէջ ընդունակ ըլլալով ստանալու բոլոր արտաքին զանազան իրողութիւնները , զանանք իր հալոցին մէջ կը ձուլէ ու կը կազմէ քիմիական նոր միութիւն մը շնորհիւ իր բնախօսական ուժին որ անդուլ անդադար պէտք է աշխատի եւ այդ աշխատանքին համար պէտք է իր սնունդը ստանայ : Սնունդը արտաքին աշխարհը , իրողութիւններն են . իսկ աշխատանքի արդիւնքը՝ կազմաւորումը մեր ներքին աշխարհին , մեր մտաւորական կարողութեան :

Առաջին մարդը երբ իր շուրջը անցած դարձածին գիտակցեցաւ , երբ բանականութեան շրջանին մէջ մտաւ , իրողութիւնները սկսան հետքեր ձլեւ իր ուղեղին մէջ ու այդ հետքերը թելագրեցին իրեն որ անդրադառնայ այդ իրողութիւններու վրայ , չափէ , չափչիք զանոնք , ըմբռունէ , մտածէ ու յետոյ ինքն իրեն համար կազմէ մտապատկեր մը (Vorstellung) դուրսէն եկած այդ իրողութեան մասին : Այդ մտապատկերներն են որ հետզհետէ աճելով բազմանալով կազմած են մարդուն ձանաչողութիւնը . ու աւելի առաջ երթալով պէտք է ըսել թէ մտապատկերները կազմած են գիտութիւնները որոնք մտապատկերներու խմբա-

ւորումներ, խտացումներ են։ Առէք բնական գիտութիւնները ու յետոյ բնական գիտութիւններէն ծագած ու անոնց վրայ հիմնուած մտաւորական գիտութիւնները եւ պիտի տեսնէք թէ բովանդակ գիտութիւններու բովանդակութիւնը ուրիշ բան չէ, բայց եթէ դիտողներիւններ . գիտողութիւններ որ, ինչպէս տեսանք, արդիւնքն են արտաքին աշխարհի մեր մէջ յառաջ բերած բնախօսական եւ հոգեբանական գործողութիւններուն։

Բժշկութիւնը անդամուտեր է մարդը, ըմբռներ է անոր գործարանաւորական կազմուածքը, հոգեցեր է այդ գործարանաւորութեան յատկութիւնները իրենց բնագիտուական եւ բնախօսական վիճակներուն մէջ եւ ամբողջ չէնքը կազմեր է մարդուն մարմնէն քաղած դիտողութիւններուն վրայ։

Բժշկութեան մօտ, բարոյագիտութիւնը (գիտական բարոյագիտութիւնը զոր պէտք է զատել կրօնական բարոյականութիւնէն), հոգեբանաւուպէս անդամուտեր է մարդը, տեսեր է անոր հոգեբանական գործարանաւորութեան կազմուածքը եւ իր դիտողութիւնները այդ կազմուածքին վրայ՝ սլարզեր են այդ հոգեբանական գործարանաւորութեան յատկութիւնները, ուրիշ բառերով՝ մարդկային հակառակութեանը, ձգտումնները, բնազդումնները, ու այդ ամենին հետեւցուցեր է իր բանաձեւերը, կեանք աալով իր գոյութեան։

Բնալուծութիւնն ու բնագիտութիւնը վերլուծեր են նիւթը մինչեւ տարրի, հիւլէի վիճակին, ըմբռներ են հիւլէններու ամբողջութեան մը կազմուածքը, տարրերու միաւորումը։ Փնտուեր են հիւլէններու ամբողջութեան մը, տարրերու միաւորութեան մը յատկութիւնները ու յետոյ զանազան տարրերէ յառաջ եկած բոլոր երեւոյթները եւ իրաւունքն են ստացեր գիտութեան հողին վրայ իրենց չէնքերը յարձրացնելու։

Սոողաբանութիւնը մարդկային գործարանաւորութեան իտէալ վիճակը աչքի առաջ ունենալով կռուեր է ախտաբանական երեւոյթներու դէմ, ու ցոյց է տաւեր մարդուն օրէնքներ, որով կարող է իր հիւանդութիւններուն դէմ կռուիլ եւ դէպի ի իտէալ առողջութիւնը ձկտիլ։ Մտաւորական ցըշանի մէջ հասարակային գիտութիւնները մի եւ նոյն ձգտումնները ունին ինչ որ բժշկութեան մէջ առողջաբանութիւնը։

Իսկ ինչ որ բոլոր այս գիտութիւններէն գուրս բխած, եղեր է պերճանքը գիտութիւններուն, արուեստը, ստացեր է նաև իր ծագումը նախ բնութեան ու յետոյ մարդկային գործարանաւորութեան հոգեբանական գործարանաւորութեան մէջ։

Մարդը տեսեր է արեւին մարը մտնելը կամ բարձրանալը օկային հանդիսաւոր ամրոցներու մէջէն, տեսեր է ծիրանի գօտին ու հովին սուլելը լսեր է, տեսեր է թռչուններ որոնք խմբուած կ'երգեն, ու իր

բնախօսական բնագլումով վնտուեր է այն որ իրեն հաճոյք կը պատճառէ ու երգել կուտայ, գտեր է իրեն հաճոյք պատճառողը, երգեր է անոր մօտ ու կր հաճոյքով լաշակաւորուած աչքերը երկինք դարձուցած ատեն տեսեր է աստղերը ու հմայքով լեցուեր է, սարսափեր է մրրկէն, խաւարին մէջ կծկուեր, եւ հեշտութիւն է զգացեր լուսնի լոյսին, բուռականութիւնը հաճոյք է պատճառեր իրեն ոնդունքին, ու ծաղիկը մազերուն մէջ խօթելով ինքն իրեն աւելի հաճելի է թուեր: Նոյն օրինակ երեւոյթներ իրենց հազար ձեւերուն մէջ կրկնուելով, սարսափեցուցեր, հմայեր, յափշտակեր են մարդը, երգել, հաճոյք զգացնել տուեր են իրեն, հետզհետէ կազմաւորելով անոր մէջ ներփին աշխարհ մը, յոյզերու աշխարհը (\*):

Ներքին աշխարհի խորն է ծնունդը մեր ձգտումներուն եւ բաղձանքներուն: Կրօնքի եւ արուեստներու սննդատու արմատը ներքին աշխարհի մէջ է. կրօնքը եւ արուեստները յոյզերու յիշատակարաններն են:

Մարդը իր վարդացման ընթացքին մէջ սկսեր է կամաց կամաց վիճակը շրջապատող իրողութիւններուն շրջանակը լայնցնել. իր զգացումները սկսեր են աւելի գիտակից ըլլալ ու կրքերը աւելի խորին: Յաճախ անցնող իրողութենէ մը բոլորովին գրաւուած, անոր անցնելին ետքը ուղեր է մարմնաւորել այդ իրողութիւնը: Այսինքն նախ արտաքին իրողութիւն մը ըմբռնելու համար տեղի է ունեցեր զգայարանքներու, ջիղերու, ուղեղի գործողութիւն մը, իսկ տնկից ետքը եկեր է կիրքը միացեր է զգացումին, երբ մարդը բաղձանքն է ունեցեր մարմնաւորել այդ իրողութիւնը: Ինչպէս որ իրականութեան մէջ ուժ, նիւթչէ կարելի առանձին առանձին գտնել, նոյնպէս յոյզերն ու զաղափարները մարդուն մէջ միշտ միացած կը ներկայանան: Մեր ներքին աշխարհը եւ ուղեղային գրութիւնը զատ զատ չեն կարող գործել. չկայ ուղեղ առանց յոյզերու, չկայ ներքին աշխարհ առանց ուղեղի: Չկայ ուժ առանց նիւթի, չկայ նիւթ առանց ուժի:

(\*) Այսեղ պէտք է դիտել տամ թէ երկու տեսակի կը բաժնուին զգացումները: Այն որ յառաջ կուգայ մեր հինգ զգայարաններէն մէկուն միջոցաւ ջղերուն հազորդուին ու ջղերէն ալ ուղեղին. օր. երբ մասս կրակին զայննեմ ու այրելը կը զգամ, երածշութիւնը կը լսեմ, ծաղիկը կը հօսուիմ, եւն Խոկ երկրորդը այն է որ անուզզակի կերպով կը հետեւի առաջին զգացումներէն. օր. երբ ծաղիկը հօսուիմ հաճոյք կը զգամ, երածշութիւնը լսելով կը յուզուիմ, կամ թէ կը բարկանամ, կը սիրեմ, կ'ատեմ, կը յափշտակուիմ, եւն :

Առաջինը հայերէն պիտի կոչեմ զգացում (Empfindung). իսկ երկրորդը կիր (gefühl). կրերու ամբողջութիւնը ներփին աշխարհ (gemüth). իսկ իւրաքանչիւր կրի իւրեւ իրողութիւն յիշատակած ատենս պիտի անուանեմ յոյզ (gemüthsbewegung), սէրը կիրը մըն է, իսկ սիրելու գործողութիւնը յոյզ մըն է,

Արուեստներու միջոցաւ իրողութիւնները մարմնաւորելու ատեն, մարդ միշտ բան մը աւելցուցած է այդ մարմնացումին մէջ, որ իր ներքին աշխարհի բնական զարգացումին ընթացքն է։ Ինչպէս որ իրողութիւնները ըմբռնած ատեն մարդ գաղափարները կազմեր է անոնցմէ, այնպէս ալ կիրք մը ըմբռնած ատեն կազմեր է իտէալները։ Ուղեղի լջիջներու գործունէութենէն յառաջ են եկեր մեր գաղափարները, իսկ ներքին աշխարհի գործունէութենէն (որ սերտ յարաբերութիւն ունի արեան շրջանի հետ) իտէալները յառաջացեր են։ Եթէ ներքին աշխարհ եւ ուղեղային գրութիւն անբաժան են իրարմէ, ալէտք էր որ գաղափարներն ու իտէալներն ալ իրարմէ անբաժան ըլլային, եւ իւրաքանչիւր չխեղաթիւրուած արուեստի մէջ ալ այդպէս եղած է։ Երբ արձանագործը քարին վրայ «գեղեցկութիւն» գաղափարը կոփեր է, նախ ամենամեծ ճիգերը ունեցեր է այդ գաղափարը ամենագեղեցիկ կերպով կոփելու ու այդ ամենագեղեցիկ կերպով կոփելու փափաքը իտէալը եղեր է արձանագործին։

Մինչեւ հիմա իրապաշտութիւն եւ իտէալապաշտութիւն սիմակ հասկուելով միշտ իրարու հակառակ ուղղութիւններ ճանչցուած են շատերու կողմէ, որովհետեւ թէ իրապաշտութիւնը եւ թէ իտէալապաշտութիւնը յաճախ չափազանցութեան տարուելով զեղծուած են։ Ճիշդ իրապաշտութիւնը, այն որ խմբումը, ամիտովումն է իրողութիւններու՝ իրենց ըմբռնուած ձեւին մէջ, տեսանք թէ սերտ կերպով ներքին աշխարհին կապուած է։ Եթէ արտաքին իրողութիւնները մեր ուղեղային գրութեան միջոցաւ կը թելադրեն մեզի մեր գաղափարները կազմելու, նոյն այդ իրողութիւնները մեր ներքին աշխարհի միջոցաւ կուտան մեզի մեր ձգտումները, իղձերը։ Ինչպէս որ առողջ գաղափարը այն է որ արդիւնքն է իրողութեան մը, նոյնպէս առողջ հոգեբանական իտէալը այն է որ արդիւնքն է իրողութեան մը, որ իրական-իտէալ մըն է, որ բնական զարգացումն է մեր ներքին բնախօսական-հոգեբանական կարողութեան։

\* \* \*

Ինչպէս որ մարդ իրողութիւններու առջեւ գիտակցած ատեն ուղեր է այդ իրողութիւնները մարմնաւորել, նմանապէս երբ մարդը մտածեր կամ զգացեր է, իր մտածումներն եւ յոյզերն ալ իրեն համար իրողութիւնները ըլլալով ուղեր է այդ իրողութիւններն ալ մտրմնաւորել եւ արուեստներու մօտ զրականութիւնը բազրոջեր է (\*): Դրականութիւնը

(\*) Քնարերգութիւնը կէս գրականութեան կը պատկանի եւ կէս արուեստներու։

բացարձակապէս ուրիշ բան չէ բայց եթէ կոթողը մարդուս մտածումներուն եւ կիրքերուն :

Դրականութիւնը նոր գոյն մը աւելցուցած է մարդուս զիտակցելու կարողութեան վրայ եւ գրականութեամբ տիրացած է մարդ անոր ինչ որ գիտութիւններուն կը պահաէր :

Դրականութեան մէջ նախ սկսեր է մարդ ինքն իր «եսուը հետազոտելու» Նախնական գրականութիւնը «եսոի միամիտ կոչը եղեր է միայն։ Բայց մարդ երբ աստիճանաւրար ամէն դիտողաւթիւններու շրջանակները լայնցուցեր է, եւ մանաւանդ երբ ուզեր է իրողութիւններու խորը թափանցել, երբ մարդ սկսեր է իրողութիւնները բաղդատել, այն ժամանակ մարդ իր եւ ուրիշ «եսուերու մէջ ընդհանուր դիմեր եւ տարբերութիւններ գտեր է եւ կամաց կամաց գրականութիւնն ալ եկեր է այն վիճակին, ուր իր բովանդակութիւնը իրողութիւնները պէտք է ըլլան եւ զինքը շարժողը մարդուն հոգեբանական աշխարհը» :

Դուքս, սենեակէն դուրս պէտք է ելլէ հիմա գրագէտը, սանդուղներէն վար իջնէ, փողոց ելլէ, իրողութիւնները պէտք է տեսնէ, կեանգը տեսնէ։ Հասարակութեան շուրջպարին պէտք է ինքն ալ թեւ տայ եւ թշուառի հիւղակին մէջ ալ պէտք է իր արցունքները թափին, տկարը գրագէտին ուժը իրեն համար պէտք է հաջուի առնէ։

Բայց գրագէտը իր սոյն մարդկային գերին ճշգրիտ կատարման համար պէտք է ճշգրիտ ճանաչողութիւնը ունենայ բոլը իրողութիւններուն, իր աչքերը իրողութիւններու խորը պէտք է թափանցեն եւ իւրաքանչիւր իրողութիւն իր համապատասխան դաղափարը պէտք է ծնուցանէ գրագէտին ուղեղին մէջ, ընդհանուրի յոյզերը պէտք է նաեւ իր կիրքերը ոտքի հանեն։ Դրագէտը պէտք է ըմբռնէ բնական մեծ իրողութեան, հասարակութեան «եսուը ու իր գրածները հասարակութեան «եսուին արտայայտութիւնը պէտք է ըլլան։

Ինչպէս գիտունները, զրագէտը եւս պէտք է անդամատէ, պէտք է վերլուծէ։ Դրագէտի աշխատանոցը հասարակութիւնն է, իսկ աշխատանքի նիւթը՝ հասարակութիւնը վարող բալոր իրողութիւնները։ Դրագէտի նշդրակը պէտք է ամեն վէրքերու դպչի, ու զրագէտի մը սիրուը ըլլայ այն ուրիէ դուրս կը բխին ամրող հասարակութեան, ամրող միշտավայրի մը ոգեւորութիւններն ու բանաստեղծութիւնները։

Բայց գրականութիւնը տիրացած է այդ գերին դարբերու հոլովումովը միայն : Ինչպէս գիտութիւնները , նախ եղած են բնազանցական , եւ հետզհետէ իրողութիւններու ճշգրիտ ճանաչողութեամբը միայն մտած են իրենց բնական ճամբուն մէջ նոյնպէս գրականութիւնը զարգացեր է մարդուս գիտակցութեան զարգանալուն հետ , եւ գրականութեան ուղղութիւնը այսօր ուղղակի հասարակութեան տրամադրութեան մէջ մտած է :

Հասարակութեան տրամադրութիւն . բոլոր իրողութիւններու մէջ միշտ ամենառուժինը եղած է այս , մնալով մի եւ նոյն ատեն իրողութիւններու ամեննէն խորհրդաւորը : Իւրաքանչիւր ժամանակի մէջ գտնուած է հանձար մը ուրականի մը չափ ուժեղ , սկսած է միջոցին մէջ իրաւունքներ հանել եւ գուաալ . եւ անկարող գիտակցելու այդ ուրականին՝ հասարակութիւնը ինքզինքը այդ ուրականին ուղղութեան մէջ նետած է : Ամբողջ հասարակութեան անձնատուութիւնը դէպի ի այդ հոսանքը եղած է այդ հասարակութեան տրամադրութիւնը :

Կրթութեան իտէալը զլսաւոր սատարողներէն մին եղած է հասարակային տրամադրութեան կազմաւորուելուն : Միջին դարու հսանութիւններէն ետքը որոնց կրթութեան իտէալն էր լատիններէնի քերականութիւնն ու հին դասականներու բառական ուսումնասիրութիւնը , եւ որոնք մարդուն բոլոր հոգեբանական կարողութիւններուն անդիտակից՝ զայն միայն յիշողութեամբ օժտուած մեքենայ մը կը նկատին , Մոնղեններ երեւցած է , որ մարդկային մոռքի աշխատագրութեան համար ամեննէն հաստատ քայլը ըրած է փոխելով կրթութեան իտէալը , ճանչնալով մարդուն հոգեբանական կարողութիւնը , ու թէլադրելով մարդուն իր չուրջը քննել , արտաքին աշխարհը ճանչնալ , իրողութիւններուն գիտակցիլ , անկախ գատաղութիւն եւ գիտակից ներքին աշխարհ մը կազմել արտաքին իրողութիւններու կապուած : Մոնղէններ առաջին զուտ իրապաշտ միտքը եղած է որ ճանչցած է մարդկային հոգիի անմիջական կապակցութիւնը արտաքին աշխարհի հետ , իր նմանին հետ , չուրջին հետ , հասարակութեան հետ , աշխարհին հետ , եւ քարոզած է արտաքին աշխարհը , իրողութիւնները ճանչցնել մարդուն , ու այդ իրողութիւններու միջոցով զարգացնել մարդը , մարդը մարդկային դարձնել :

16րդ դարու սոյն իտէալը հիմու պէտք էր որ իրողութիւն դարձած ըլլար : Ամբողջ գիտութիւնները այդ բանը հաստատելու կը ձգտին այսօր , եւ ամեն ոք կըսկսի կամաց կամաց համոզուիլ թէ մարդ պէտք է յառաջդիմէ միայն արտաքին աշխարհի գիտակցելով , զինքը ըրջապատողը ճանչնալովը :

Գիտութիւններու մօտ , գրականութիւնը , մանաւանդ ներկայ ժամանակի մէջ , բնութենէն հաստատուած սոյն ճշմարտութիւնը իրեն

նողատակ ընտրելով, պէտք է իր հիմը հաստատ հողի վրայ դնէ:

Իրավաշտութիւնն է գրականութեան ճանապարհը, իր իտէալն է իր չուրջը բնական դարձնել, ու այդ բանին կարենալ հասնելու համար նախ պէտք է մաքառի ամէն խոսորումներու գէմ, ամէն գասակարգերու ցաւերն եւ ուրախութիւնները վերլուծէ, եւ ճանչցունէ ինչ որ բնականին մէջ առողջն եւ ուժեղն է, բանաստեղծութիւնն ու ոգեւորութիւնն է, եւ համաձայնեցնել մարդուն, հասարակութեան զնացքը ըընութեան գնացքին հետ: Ճանչնալ բնութեան ամէն հմայքներն, օգերեւոյժները, բուսականութիւնն ու կենդանականութիւնը, վերլուծել անոնց իւրաքանչիւրին յատկութիւնները: Մարդկային գրացումները սոյն պէս պէտք է ըլլան, ինչպէս բնական երեւոյթ մը (անձրեւը որ կը տեղոյ), ու բաղանքները այսովէս պէտք է մեր մէջ յառաջ գան, ինչպէս զանազան բնական պատճառներէ բնական կերպով յառաջ կուղայ հովը մթնոլորտին մէջ: Ամէն բան պէտք է բնական, մարդկային ըլլայ, ու պէտք է ձգտիլ բնութեան օրէնքներու մէջ եղած ներդաշնակութիւնը մարդկային յարաբերութիւններու մէջ ալ մտցնել:

Բնութեան մէջ տարերքները առանձին առանձին չկան, մարդկութեան մէջ մարդեր չկան առանձին առանձին: Խումբերը, հասարակութիւններն են միայն ճշմարտութիւններ: Մենք պէտք է դիտնանք բնութեան տարերքներու մէջ եղած համաձայնութիւնը դնել նաև մարդկային հասարակութեան տարերքներու մէջ: Ինչպէս որ բնութեան մէջ, անբաժան կերպով, ճգողական ուժը տարերքներու համաձայնութիւնը կը կազմէ, այդ համաձայնութիւնը պէտք է փոխարինուի մարդուն մէջ իր ներքին աշխարհովը, իր զգացումներու ծիածանովը: Բարձրացնենք մեր ներքին աշխարհը ու այն ատեն մեր մէջ մեր համաձայնութիւնը պիտի մեծնայ, բոլոր խորտուրսրուտութիւններն, որոնք այսօր մեր անհամաձայնութիւնները կը կազմեն պիտի հարթուին անոնք ամենքն ալ: Եւ ի՞նչպէս պիտի բարձրացնենք մեր ներքին աշխարհը եթէ ոչ գիտակցելով բնութեան եւ իր օրէնքներուն, եւ հետեւելով անոնց:

Բնութիւնն ու իր օրէնքները պէտք է մեզի սորմեցնեն բնական եւ մոռաւորական գիտութիւնները, ու գրականութիւնն ալ իր որոշ գիտակից ուղղութեամբը պէտք է այդ գիտութիւններու գերը ինքը ստանայ:

Մանկավարժութիւն ու զրականութիւն ձեռք ձեռքի տուած, առաջինը դպրոցին մէջ ու երկրորդը դպրոցէն դուրս աշխարհի մէջ, հիմնուելով բոլոր բնական եւ մտաւորական գիտութիւններու եւ արուեստներու վրայ, տան մարդուն գիտակցութիւնը իրեն, գիտակցութիւնը արտաքին աշխարհին, զարգացնեն մարդուն մէջ գաղափարներն ու կրքերը, տան անոր գատողութիւնն ու բանաստեղծութիւնը, լայն կերպով ըմբռնել տան արուեստը:

Իրասլաշտութիւնը մինչեւ այսօր միշտ միակողմանի եղած է, պահապաւոր, ապագային իրապաշտութիւնը պէտք է լինի իրական-գողակարագութեանը (réalidéalisme): Անոր մէջ մարդը պէտք չէ աստուածանայ, մարդը պէտք է մարդկային մնայ, իր սրտի մէջ իր շուրջի հրապոյը ունենալով, անոր մէջ մարդը պէտք չէ անտանանայ։ մարդը պէտք է մարդկային մնայ, ազդուող բնութենէն, արտաքին աշխարհէն ու կրելով իր մէջ բազմանքը դէպ ի վեր ու տկար րոպէն փորձութեան մէջ լցնալու. նաեւ պէտք է մարդը իր խոհալները ունենայ, ու դէպ ի բարին ու գեղեցիկը վերեւի ճիղեր պէտք է ընէ միշտ մարդը։ Ու այս ամենուն մէջ մարդը իր նմանը պէտք է ըմբռնէ, եւ ձգողութեան ուժը մարդուն մէջ ալ պէտք է ըլլայ, ինչպէս բնութեան օրէնքներուն մէջ։

Ճանչնանք բնութիւնը ու ատով պիտի մենք մեզ ճանչնանք, ու մեր բոլոր գործունէութիւնը պիտի համապատասխան ըլլայ բնութեան օրէնքներուն։

ՄԻՔԱՅԵԼ ՇԱՄՏԱՆՃԵԱՆ

## Մ Ո Ւ Ս Բ Ա Շ Ը

Բարիզ, 2 Յուլիս 1895

Ա Միլլե Amélie H.

Բարեկամս կը վերջացնէր իր նամակն ըսելով. « Խոկ մեր խեղձ Մուսթաշը մեռաւ երէկ », Ու այս մէկ երկու բառերը վրաս այնպիսի դառն կերպով աղդեցին, այնքան շարժեցին սիրոս, այնքան տիմրեցուցին վիս, որ առաջին անգամն ըլլալով կարողացայ չափել այն ամբողջ համակրութեան աստիճանը, սիրոյ, այն, սիրոյ ամբողջ կարեւորութիւնը զոր մարդ կարող է եղեր զգալ իր ստորադաս եղբայրներուն համար։

Ճշմարիտը խօսելով, այդ մէկ քանի բառերը խել մը յիշատակներ ալ կ'արթնցնէին մտքիս մէջ, յիշատակներ տխուր ու զուարթ օրերու, դառն կամ հեշտ կացութեանց, աւելի կամ նուազ լուրջ վշտերու, ցաւերու՝ որոնք շնորհիւ ուստանողական կեանքին յատուկ զուարձութեանց, անտարերութեան, մանաւանդ փիլիսոփիայութեանը ու երիտասարդա-

կան աւմանին, շուտով կը փարատէին, կ'անհետանային, կը մոսցուէին:

Սակայն Մուսթաշի պատմութիւնը ձգած էր գրաս մեծ ու խորին տպաւորութիւն մը. եւ այդ թարմ տարիքներուն մէջ, ուր ամէն բան, լու կամ դէշ, ամէն դէպք ու իրողութիւն մասնաւոր դեր մը կը խաղան մարդուս սիրտն ու միտքը կազմելու գործին մէջ, պէտք է խոստովանիմ որ Մուսթաշ ալ այս կարեւոր գործին մէջ ունեցած էր մաս մը, մասնաւանդ գնահատելի մաս մը — գոնէ իմ տեսակէտով:

Ահա ինչպէս.

Անտանելի ցուրտ ձեռռ օդով մը, քանի մը ընկերներ, ամէնքս ալ ուսանող, կը պատկէինք Լիւքսէնպուրկի պարտէպին մէջ, Մէտիսիսի աղրիւրին քովերը, ճիշդ այն տեղը ուր չարաթէ մը ի վեր կը բարձրանայ Միւրժէրի գեղեցիկ արձանը: Կերակուրի ժամանակ էր ու ընկերներէս ումանք կը տաքցնէին իրենց ոտքերը վազվատելով, ոմանք կը զուարձանային խնդարանով ու խօսակցելով, ու ես, հաւատարիմ իմ սովորութեանս, հացի փշրանքներ կը բաշխէի այդ անթիւ ճնճղուկներուն, որոնք վարդուած ինծի, չորս կողմերս լցուած, մինչեւ ձեռքիս մէջ կուգային աներեսաբար իրենց բաժինը առնելու:

Երբ, գործս աւարտած, ընկերներուս հետ կը մեկնէի, պղոմիկ աղջիկ մը 12-13 տարեկան, թեթևու, պատառու հագուստներով, ձեռքը՝ երեսը՝ ցուրտէն կարմրած, մեր դէմը ելաւ: Չուան մը բռնած էր որուն ծայրը կապուած՝ փոքրիկ շուն մը ուրախ, զուարթ՝ կը ցատքրտէր:

Վարանոս, վայրկեան մը կանգ առնելէ ետքը, յանկարծ առաւ իր որոշմունքը ու մեզի մօտենալով սկսաւ բաներ մը մրմիջել: Ի՞նչ էր ուղածը: Անշուշտ ողբրմութիւն: Ու մենք կը շարունակէինք մեր ճամբան: Բայց աղջիկը կը հետեւէր մեզի, կը պնդէր յումառութեամբ: Տեսակ մը յուզմունք կար իր տչքերուն մէջ, գրեթէ ցասում մը՝ մեր անտարբերութեանը դէմ, ու ձայնը բարձրացնելով, — Պարո՞ններ, պարո՞ններ, կը թախանձէր, Մօտեցանք իրեն: Խեղճը կորսնցուց իր համարձակութիւնը, գլուխը կախ կուրծքին վրայ, աչքերը արցունքու: — Մայրս հիւանդէ, պատասխանեց, զրատի պէտք ունինք, ու գնող մը կը փնտըս ուեմ շանս համար:

Ուսանոյները հարուստ չեն ընդհանրապէս, կամ գոնէ չէին իմ ժամանակիս, բայց այնչափ անտինկալ, այնչափ սրտաշարժ էր մեղի եղած առաջարկը, որ մեր մէջ հանգանատութիւն մը կատարեցինք որ 15 Փրանքի յանդեցաւ: Աղջիկը զրապանեց դրամը, աչքերը սրբեց, չուանը յանձնեց ինծի ու ցեխին, ջուրին մէջ, գետինը ծունկի իջած՝ երկայն վայրկեան մը դրկեց շունը, սկսաւ անհամար համբոյրներով համրուրել զայն — զլուխը, աչքերը, քիթը, բերանը, մինչդեռ շունը՝ թաթերը տէրոջը ուսերուն՝ կը լզուըռտէր զայն պոչիկը երերցնելով:

Հրաժեշտի այս ողջոյնները աւարտելուն, — « Լաւ խնամեցէք, ըստ, Մուսթաշո » — ու հեռուն գացած նստարանի մը վրային կանգուն կը դիտէր իր փոքրիկ բարեկամը որ չէր ուզեր հետեւիլ իր նոր տէրերուն եւ զոր քաշըռտելով կը տանէինք դէպ ի ճաշարան։ Մուսթաշ ամբողջ շաբաթը ախրութեամբ անցուց, եւ, հակտուակ մեր ամէն ջանքերուն, խալերան, պարերան, երդերան, հազիւ կերաւ քիչ մը ու խմեց։ Ինքն ալ կը տաւապէր անշուշտ իր տիրուհւոյն կարօտավը։ Սղջիկը ուր գնաց, ի՞նչ եղաւ։ Ո՞վ դիտէ։ Սակայն ամենուս մտքին մէջ զրոշմուեցաւ հաստատ կերպով այն զրկընդխառնութեան տեսարանը որուն մէջ շունը իր կենդանիի հաւատարիս ու ճշմարիս սէրը զրած էր ու նորատի աղջիկ մը իր ամբողջ անմեղութիւնը, խանդաղատանքն ու գորտվը։

Այդ զոհոզութիւնը զոր այդ մատղաշ աղջիկը կ'ընէր ընտանիքին ալէտքերուն համար իր սիրած մէկ էակէն բաժնուելով, վրաս խորապէս աղդեց։ Այդ սկարզ դէպէր ինծի սորվեցուց զրկանքներ յանձն առնել գիտնալ։

Ասոր համար, սիրոս ելաւ՝ Մուսթաշին մահն խմանալուս :

Ե. ՄԵՆԻԿ

## Ե Լ Ե Բ Է Զ Ե Ե Ր

—♦♦♦—

Ա.

Տակաւին հինգ տարի կայ քսաներորդ դարսւն եւ արդէն օրհասական դարսւն դամբանականը զրել սկսոն Ամերիկայի քսնի մը յեղյեղուկ զրիչներ, եւ զարմանքով տեսայ անցեալ օր իմ հասցէիս զրկուած բանաստեղծական հատորիկ մը ճօնուած « 19րդ դարու գերեզմանին »։ Ինծի համար տարօրինակ են սա նոր աշխարհի երգիչները մանաւանդ, որ իրենց տափակ երկրին վրայ կայնած ոլիմպական բարձրութիւններ կ'երազեն եւ կ'իւրացնեն ամէն բան իրենց ազգին, անոնք որ տակաւին երէկ Զինացի էին կամ Խափչիկ, Հնդիկ կամ Եբրայեցի։ Իրենց երէկի կեանքը դարաւոր հնութեամբ մը մկրտելու համար ինչե՛ր չըսին, ինչե՛ր չըրին։ Հոն հնագոյն քաղաքակրթութիւններու գոյութիւնը հաստատելու համար զրելով ու բրելով հետազօտել սկսան ամսոյի ըլուրները, որոնց վրայ տակաւին հարիւր յիսուն տարի առաջ վայրենի վա-

բազներ կը թափառէին։ Եւ գտան, հետքեր գտան, հնութեան հետքեր, մեհենազրերով ու սեպազրերով լեցուն տախտակներ, պատմութիւններ գրեցին, խօսեցին, պոռացին, վիճաբանեցան։ Կ'ուզէ՞ք իրենց վերջին վարակածներէն մէկ քանին յլշեմ։ «Զինու պարիսպը գոյութիւն չունէր եւ չունի։» Աղքրէտ անուն խեղկատակին մէկը անցեալ տարի երկու հատոր զրեց այս նվազմին վրայ եւ խորհեցէք թէ հիմա քանի մը հազար զիտուններ կը հաւատան իրեն։ Ուրիշ մը։ «Նարովոն անունով մարդ եկած չէ աշխարհի վրայ։» Այս զրականութիւնը քիչ մը կոչտ չէ՞ք գտներ։ Վերջին մը որ ամենէն տարօրինակ է։ Խեղմ Ադամ։ Ալ տեղ չի մնաց որ չի պատցունէին։ Անցեալ օր բեւեսախն սառոյցներուն մէջ էր։ Երեք Հինտուռքուշ լեռներուն մէջ։ Այսօր ալ ականջներէն բըռնած նիակարայի ափունքը կը տանին կոր։ Մարդկութեան խեղմ նախահայրը իրաւունք ունէր որ «Ո՞ւր ես, Ադամնին պատսսխան մը չի գտաւ։ Ինքն ալ չէր գիտեր անշուշտ ուր ըլլալը։ Եւ այսպէս՝ ամէն բանի մէջ՝ շարունակ։

Եւ սակայն քաղաքակրթութեան այդ ձեւը՝ որ ծայրայեղական բնազանցներու նորանոր կարգեր կը ստեղծէ՝ իր վրայ մոտածել կուտայ սարսուռավ մը որ ամենէն ապալ երակներն ալ կը ցնցէ։ Ի՞նչ է այս երեւոյթը։ Այդ է արդեօք քաղաքակրթութեան ապագան։ Ընկերային վիճակ մը այնչափ լեցուն ստորաբաժանումներով. . .։ Հակառակ ամենօրնայ մշտահոս տիվմին, որ մշտաներու երկրին մէջ 59 եւ հանճարներու քաղաքին մէջ 93 բառած մեծ թուականները սահմանելու ներդորժական տարրը եղաւ, ոսկիին ավնուալետութիւնը ահաւոր բարձրութեան մը հասած է հօն։ Աղլանուեանը՝ անջրպետելով նոր աշխարհը հինէն, հօն նոյն դերը կը կատարէ, ինչ որ կատարեցին երբեմն Սպառանները՝ իտալիոյ, Մանչը՝ Անդիլիոյ համար։ Յաւակնութիւն չունիմ ընկերաբանական ուսումնասիրութիւններ ընելու, սակայն այդ երեւոյթը այնչափ կոչտ եւ թափանցիկ է, որ այդ վիճակը քաղաքակրթութեան զառանցումը պիտի կոչէր ամենէն տղէտն իսկ։ Գաղափարական սլացք մը դէպի ի անձանօթը, խենդ Յառաջացումը, որուն ոտքը՝ տիգմին, զլուխը՝ ծիրկաթինին մէջ է։

\*  
\*      \*

Յառաջացում. . . Սակայն այդ բառը հեղնութեան չոր ծիծաղով մը կը գրեմ։ Ի՞նչ է մարդ էակին յառաջդիմութիւնը։ Եւ իմ դէմ պիտի ելլեն պոռուսախօսներու խումբը, որոնք մտային յափշտակութեամբ մը կը նային ամեն անգամ որ դիւտ մը ըլլայ, այսինքն բնութեան օրէնքներէն մէկը դտնուի։ Եւ պիտի նետեն ճակտիս իրենց ամէն օր

սորված բառերը, չողի, ելեկտրականութիւն, գիտութիւն, արուեստ, հրաշալիք . . . .

Օ՛հ, գաճաճի մսուստումներ են ատանք . . . .

Գալիքոսը կը մեզքընանք, սակայն անոր թշնամիներուն հաւատքը ունինք տակաւին. Այս դարը զօր մեծ կը կոչեն մարդիկ՝ շատ պլատիկցուց մարդ. է ակը: Աւելի յայտնի խօսինք: Մենք մեզ անհանութեան հետ կը բազդատենք, կարծելով թէ անհունութիւնը բանաստեղծութիւն է: Բնաւ չենք խորհած կատոյտէն անդիի սեւ եւ ահաւոր ամբաւութիւնը: Մարդ կը զարհուրի երբ զրչին տակին մաթիմաթիկի տնասահման եւ անըմբնելի թիւերը կ'անցնին: Օ՛հ, շատ պատիկ է մարդ. է ակը: Ուսողութիւնը (Calcul) որ (1)էն փոքր եւ (-1)էն մեծ մանր տասնորդականներով գտաւ տիեզերքի անհուն անջրպետները թիւերով պատկերացնելու գաղտնիքը՝ խորունկ անյուսաւթիւն մը կը բերէ մարդուն մըտքին վրայ եւ կը ստիպուինք վայրկեան մը բազծալ՝ որ ջնջաւէ՞ր զիտութիւնը եւ Ռուսօյի այնչափ վասիաքած նստանական կետնքը գար:

Մարդկային ակնթարթը տնզօր է կըռելու յաւիտենութիւնը, անսահմանութիւնը: Մեծազյան աստղագէտներն ու փիլիսոփաներն անդամ անկարով են ըմբռնելու Անձանօժին անսկիզը եւ անվախճան տարիքը: Եւ քանի որ մարդ իր զգացումի հրատապ օրերուն կը սիրէ բանաստեղծութիւնը եւ անով կ'առըրի, եւ ամենին զրականն իսկ, կեանքին մէջ օր մը, գիշեր մը իր սիրտը կը պատմէ երկնային մարմիններաւն տռանց մտքով զգալու տիեզերական ահեղ լարիւրինթոսին արհաւերքը, մէկը պիտի չի կրնայ մարմնացունել իրեն համար Անձանօժին խորհուրդը:

Եւ պիտի ապրի մարդ. մինչեւ վերջը իր հանճարին նկատմամբ յաւակեստ, իր պատմութիւնը պիտի զրէ՝ իրը ըսն մը, որ տիեզերական օրինաց լժակը, կամ լրացուցիչը ըլլար, իր ընկերային օրէնքները պիտի բազդատէ տիեզերական ներզաշնակութեան ահաւոր օրէնքներուն հետ: Եւ ինքը, հիւէ մը՝ միշտ պիտի յաւակնի իր անցուկ մոքին վրայ չափել անեղրութեան մեծ Աստուածը . . . : Մարդ բազդատմամբ աշխարհն աշխարհ բազդատմամբ արեւին, արեւը բազդատմամբ անեղրութեան հիւէներ են, ոչինչներ են զրեթէ: Եւ ահա այդ հիւէներու ամենին փոքրին անսրոշ շարժումները, հողի կտորի մը վրայ ըրած աննշմարելի շարժումներն են, որ յառաջդիմութիւն կ'անուանենք, քաղաքակրթութիւն կը կոչենք:

Սակայն թողունք անհունութիւնը : Մեր հորիզոնը թող մինչեւ օդին կապոյտ սահմանները հասնի, անկէ անդին թող չանցնի : Եւ այն ատեն իրաւունք կ'ունենանք մեզ արարչութեան հսկաները անուանել : Եւ այն ատեն այս գարը՝ որ Նեպտոնի մէկ տարիին, Վէկայի մէկ բռապէին, Արքտորոսի մէկ վայրկեանին հաւասար է՝ իր ընդարձակ նշանակութիւնը կառնէ եւ լուսոյ դար անունին արժանի՛ կըլսոյ :

**Կը քալե՛մ:**

Ամէն բան հսկայ կը գտնեմ այս գարուն մէջ : Ամէն բան Հոմերական է հոս : Միհիլ՝ տիտաններու առասպելին կը յաջորդէ : Կիկլոպները կ'իրականանան : Ովկիանոսի գարաժոյուին վրայ նետուած մեծ ուրուկանէն մինչեւ մեռած վայրկեանին «je crois en Dieu» գրող մեծ թոփշը՝ Հիւկօն, եւ անոնց քով ստուերներու պէս թափառող բնութեան վսեմ ընդօրինակուները, հանճարի խոշոր ամակերը՝ մէկ խօսքով, որոնք մթութեան դացին՝ տարօրինակ լուսապսակ մը կը յօրինեն այս դարուն ճակտին : Յիսուսի դարէն զատ ուրիշ դար մը չեմ ճանչնար որ անմահութիւն հագած ըլլայ ասոր պէս :

Եւ մարդ իր փոքրկութեան բաղդատմամբ ըրած թոփչներուն չնայելով իրաւունք կունենայ մարդ-աստուած անունը առնելու : Իր կեանքը կարծ եւ մարմինը հող է : Սակայն իր կամբը որ անեզրութեան հասնելու փափաքը ունի, վսե՛մ է ինձի համար : Մարդն ալ՝ կը կատարէ իր շրջանը ընթանալով փոքր բոլորակի մը վրայէն՝ զուգահեռական մեծ բոլորակին, որոնց երկուքն ալ վերջ չունին, անծայր են, յաւերժական են :

(Քիրմասի)

Ո Ո Ւ Բ Է Ն Ո Ր Բ Ե Ր Ե Ա Ն

## Գ Պ Պ Ո Ց Ա Կ Ա Ն Ֆ Բ Ո Ւ Ի Կ

### ՈՎ ՊԻՏԻ ՄԱՔՐԵ ՄԵՐ ՎԱՐԺԱՐԱՆՆԵՐԸ

Սկանատես ըլլալ թիւրութիւններու որոնք ոչ թէ թերացումներու, այլ անկարողութեան ու ապիկարութեան, անյարմարութեան ու անարժանութեան արդասիքն են, պայթեցունելու չափ կը ճնշէ մարդուն սիրտը արդարեւ :

Ո՛րքան կ'ուղեն թող մեր Ուսումնական Խորհուրդները ջանքեր ընեն նախակրթութիւնն իր ամենէն արդիւնաւոր հիմերուն վրայ հաստատելու, որքան կ'ուղեն թող մեր հեղինակներն աշխատին ըստ կարի

մէժոտիկ գասագրքեր շինելու (եթէ երբէք կ'ընեն առի) ուսուցումը հրապուրիչ ու դիւրին ընելու համար եւ մեր պարբերական մասնակն ամբողջ սիւնակներ նուիրէ այն բանաւոր ու արդիւնաւոր ուղղութեան մասին որու պէտք է հետեւի ամէն արուեստագէտ կրթական ասպարէզին մէջ. առանց յոռետես մը ըլլալու՝ ես պիտի ըսեմ թէ տակաւին շատ տարիներ մեր վարժարաններու մէջ գրեթէ առհասարակ ամբողջ սերունդներ պիտի խամրին սովորամոլ ու խեղճուկ վարժապետներու ձեռքը, եւ թէ մազի չափ իսկ ազգեցութիւն չափանին մեր վարժարաններու մէջ վիտացող ու ծիստած այդ վարժապետներու երամը, ցորչափ հրապարակաւ ստէպ մերկապարանոց չի պարզուի այդպիսիներու վատթար ու անպիտան վիճակը, չի հարուածուի անոնց թմբիրը, մինչեւ որ ամօթահար թողուն հեռանան վերջապէս այն ասպարէզէն որուն մէջ նետած է զիրենք շատ տնդամ մենած աղայի մը պաշտպանութիւնը: Եւ քանիներ կրնայ համրել մարդ արգեօք մեր մէջ ատանկները, տղբո՛ւկ վարժապետներ, որոնք ազգին արիւնը, կեանքը կը ծծեն ու կը ծծեն խզի ամենայն հանդարտութեամբ եւ անբանի մը տնդիտակցութեամբ, կամ որոնք ազգը կը խարեն, մանաւանդ ինքզինքնին կը խարեն՝ ծառայած ըլլալու սխալ ու խեղճ համոզումով:

Ճիշդ այս մատծումն ունեցայ այցելել ետքը հայաշատ թազի մը վարժոցը, աւելի ճիշդ է ըսել հոգի սպանդանոցը:

Պատի ժամն էր, Փափաք յայտնած ըլլալով գտասախօսութեանց ներկայ ըլլալու մտայ դաստիան մը, ուր 10-12 տարու տղաքներ ընթերցման դասի դացած էին: Նեղ ու ցած խորշ մը՝ այդ դաստիանը, մէր երկու զրասեղաններ կարտած ու խարիսուկ որոնց վրայ նոտած էին մաս մը մանուկներ միայն, մնացեալներն ալ փոշոտ չոր տափակին վրայ ծալապատիկ փուռւած, բնու՛ հանդիսատ անցնելու տեղ մը. անդին, անկիւնը քառակուսի սեղան մը, նոյնպէս փոշելից ու աղտատ, վրան հաստ ճպոտ մը. այդ սեղանին առջեւ նստած էր քառասուն տարեկան, իսութու զէմբով մարդ մը, սպասաւելին, ձեռքը սոսւար զիրք մը բռնած, թափառական Հրեայի հասոր մը, զօր կը կարդար մեծ ուշազրութեամբ: Առաջին անգամ ներս ոտք չկոխած՝ պահ մը մոսածեցի թէ մի գուցէ խարսած ըլլայի դաստիան մը կարծելով ինծի ցոյց տրուած տեղը, այնքան հեռու էր այդ վիճակն ունենալով հոն տիրած մեռելական ըլութեան պատճառով:

Իմ ներկայութիւնս ցնցեց մեր վարժապետը որ այս անակնկալ այցելութենին շաւարած, ընդուռա վեր ցատքեց աթոռէն չանալով կարդացած հատորը ծածկելու միջոց մը գտնել, դաստիրք մը ուզեց տղուն մէկէն, ու յանցանքի մէջ բանուած սպասարան մը կարծելով ինծի ցոյց տրուած տեղը, այնքան հեռու էր այդ վիճակն ունենալով հոն տիրած մեռելական ըլութեան պատճառով:

գտնել։ Տեսնել պէտք էր միայն՝ լաւ կերպով մը հասկցած ըլլալու համար աշակերտներու ընթերցման մէջ ունեցած վիճակը։ անկապ բառեր, երգելու պէս ընթերցում մը, յոսի առողանութիւն, կէտադրութեան տնուշադրութիւն եւ միօրինակ ձայն մը, ասիկա էր առհասարակ բոլոր տշակերտներուն ըրածը։ Խեղճ տղաքներ, կարգով մէկիկ մէկիկ կրկնեցին ամիսով գասի հասուածը։ տաղոտուկի ու տաելովթեան արտայայտութիւն մը կար իրենց դէմքին վրայ, ճարտին ահարկու երեւոյթը վիրջին ծայր երկչու դարձուցեր էր զիրենք, խեղճերուն ձայնը կերկերուս ու մերթ անլսելի ըլլալու չափ տկար էր։ Մէր պատուելին այդ երկար բարակ ընթերցումէն զատ՝ հաւաստեց ինծի թէ բառագիտութիւն ալ (բառերու ուսումը ըսել կ'ուզէր) ընել կուտար իր աշակերտներուն, որոնք յայսմաւուրքի շատ հաստ տետրակներու մէջ զրած ունէին ատիկա՝ տղոտու ու անձահ կերպով մը։ Կարեւոր նիւթ մըն էր ընթերցման նիւթը, ու տղաքները պատասխանեցին սակայն միայն հարցուած բառերու բացատրութիւնը տալով այնքան լաւ որքան որ յիշողութիւնը կրնայ իրենց հաւատարմօրէն ծաւայել, մանաւանդ ահ ու գողի մէջ եղալ մանուկներու համար։ Դասը աւարտեր էր. վարժապետը մէկ քանի պայմանաւղական տուփակ պատուերներ տողը՝ նամբեց կարգը։ Փափաքելով կարծիքս իրանալ իր ընտրած եղանակի մասին, մեղմիկ դիտել տուի իրեն թէ շատ տեսի օգտակար ու արդիւնաւոր կ'ըլլար դասը բոլորովին տարբեր զրութեամբ, մանկավարժական սկզբունքներու համացայն աւանդուելով։ Ցայց տուի իրեն մանրամանօրէն թէ ընթերցման դասը ինչ պատրաստութիւն ու աշխատութիւն կը պահանջէ, թէ Ե՞րբ ու ի՞նչպէս կրնայ օժանդակել մտքին ու սրտին զարդացմանը եւ ազնուացմանը միանդամայն։ Ասկէ զատ մատոնանիշ ըրի այն յոսի պայմաններն ու վիճակը որոնց մէջ թոյլ կուտար պահել իր դասարանը եւ սաները։ Ըստ երեւոյթին մեր պատուելին սիրով ընդունած երեւցաւ դիտողութիւններուս իրաւացիութիւնը գլխաւ հաւանութեան նշաններով լսելով ըստծներու, բայց բառ մը անգամ չարտասանելով ընդդէմ կամ ի նպաստ։

Զէ, այդ պատուելին մտզի չափ չէր ուզած չեղիլ իր աւանդական մէթուէն, տղայը միտքը սպաննելու ամենայարմար այն մէթուէն։

Ո՞վ պիտի մաքրէ մեր վարժարանները։

Կը հրատարակենք հետեւեալ պատկերը Վանի Խարագոնիս  
գիւղին կեանքէն, զոր աւեղացի մը գրած է տեղական բարբառով՝  
իրական դէպքերու եւ ախաղարներու վրայէն։ Դիւղական բարքերու  
և նախապաշարումներու այս ուրուգիծը զրը բայցատրողական ծառ  
նօժտվիններով ընկերացուցինք, աեսակ մը սկզբնաւրութիւն  
կրնայ ըլլալ մեր գաւառներու գիւղական կեանիքի ուսումնաւրու-  
թեան, գործ մը զոր գաւառացի զրողները շարունակելու են.

## ՓՈՐԻ<sup>Յ</sup> ՑԱՒ ԹԵ ՄԲՏԻ ՑԱՒ



ԳԻՒՂԱԿԱՆ ԿԵԱՆՔԻ ՊԱՏԿԵՐ

### Ա.ՆՉԵՐ

ՄԻՍԱՐ, աւագերեցին տղան  
ՏԵՐՈՒՀԻՆ, գեղին աւագերեցին կինը  
ԱԼԹՈՒՆ, բժիշկ կին, կախարդին յաճախորդ գտնող  
ԿՈՒՅ, կախարդ  
ՏԵՐՏԵՐ,

Տեսարանը կ'անցնի Վանի մեկ գիւղին մէջ.

### ՏԵՍԱՐԱՆ Ա.

ՏԵՐՈՒՀԻՆ ԵՒ ԱԼԹՈՒՆ

( ձամբան իրարու կը հանդիպին )

Տիրուհի. — Բա՛ Ազթուն, էսօր մեր Միսար շատ խիւանուի, չատ  
կը տըքայ, « Եաման իմ փոր, իմ կը լուս » կ'ասի :

Ալրուն. — Բա ի՞նչ կ'առես : Մկա՞ դաշտէն էկաւ . ընչի՞ խիւանոտ ի :

Տիր. — Դաշտէն էկածին պէս պառկաւ . ձիկ օրօղկեց՝ որ վարդ տանեմ խոտառայ<sup>3</sup>, ըշտու իկեր եմ խապտը կուտամ:

Ալր. — Վա՞րդ ուզեց :

Տիր. — Եսա, պառկելուն պէս, « Մարե՛ », մէկ վարդ պէ, ես շատ խիւանոտ եմ, » առայ :

Ալր. — Զաթի կօխ ինան փոր<sup>4</sup> կը ցաւէր, մէկ թարաֆէն էլ վարդ ուզեց, տխմանը կընիկ, չէ՞ս խասկընու ինոր խիւընտութեն :

Տիր. — Ես ի՞նչ կիտնամ, հէքիմ տռւ ես :

Ալր. — Զե՞ս կիտե, կայ չիկայ՝ աղջիկ ի տեսե, աչքն ախջկան ի մնացե, ինոր խամար խիւընտցե . զաթի վարդ էլ կ'ուզի, որ ախջըկայ փափաքն տռնի :

Տիր. — Զում էսօր<sup>5</sup>, իմ լաճ, ըսկօն<sup>6</sup> ախջիկ մախջիկ չկիտե, հալս պղտիկ ի . էն ի՞նչ ի, ինոր ախջկայ խամար խիւընտընան ի՞նչ պիտի ըլնի :

Ալր. — Բա տռւ տիւանայ ես ի՞նչ ես, մէկ լաճու փոր ինան կօխ մէկ տեղ ցաւի՝ էն ի՞նչ ցաւ կընի . ըբժամըզ, սիրու ցաւ :

Տիր. — Ինոր տարման ի՞նչ ի :

Ալր. — Բա ինոր տարման կընի . ինոր տարման մէկ պան ի . արի՛ր արիր, չարի՛ր՝ զաթի վաւալի տըլին կըսկծու կը մեռնի : (Այս խոսքեր ըսելու միջոցին, սարսափելի վախով կը դողայ երէցկինի սիրու, եւ կը մտադրէ Ալմունին ըսելիքը, ինչ որ ալ ըլլայ, կատարել<sup>7</sup>)

Տիր. — Ի՞նչ ի, ասա՛, արծուու կաթ որ իլէ, պիտի պիրեմ իմ Մի- սաքի խոտմոր :

Ալր. — Նա՛ Արծւու կաթ, նո՞ւ մէկէլ, քե պան'մ առեմ կընա ըս- կոն արա :

Տիր. — Ի՞նչ ի, ասա՛, տռւ շատ վախ խսկեցիր<sup>8</sup> իմ սիրտ :

Ալր. — Ըսկի<sup>9</sup> մի՛ վախենա, իլի շոտ<sup>10</sup>, կուլօյի մօտ կընա : Մէկ թուզթ իրիչկել տուր<sup>11</sup>, էն քո տէրտոջ խաթրի խամար քե տեղովէ- տեղ<sup>12</sup> կամի՝ ի՞նչ ցաւ ի, ե՞ր կը ժրի<sup>13</sup>, վար հասըլ հըմէն պան կասի քե :

Տիր. — Էտ էլ աղէկ խելք ի : Զաթի իմ Միսաքն էլ կ'առէր . « Մա- րէ », ծիկ թուզթ անել տուր : Համա կը վախենամ Տէրտէր պարկանայ . գունչի վարամամեռ<sup>14</sup> վարժապետներաց մօտ շատ կը նստի, ըսկընա<sup>15</sup> պաներաց թոլախաւատ<sup>16</sup> ի տարցե, նա՛ թղթի կը խաւատայ նա՛ Սողո-

<sup>1</sup> Հիմա. — <sup>2</sup> Կրկեց. — <sup>3</sup> Հասոսէ. — <sup>4</sup> Գլուխը եւ փորը. — <sup>5</sup> Մինչի պաօր. — <sup>6</sup> Անանիկ. — <sup>7</sup> Պախ զգեցիր. — <sup>8</sup> Երփիր. — <sup>9</sup> Ելի՛ր շոտով. — <sup>10</sup> Թուզթ նայիկ. — <sup>11</sup> Տեղնիտեղը. — <sup>12</sup> Կառ ողանայ. — <sup>13</sup> Ալերեմէ մեռած . անէծքի բառ մըն է . — <sup>14</sup> Այսպէս. — <sup>15</sup> Թու.

մոնիթ, կասի ինոնք կախարդական լն<sup>1</sup>:

Աղք. — Քա կընա, տու ինոր ականջ մանե<sup>2</sup>, տու քո լա՞ճ շտո կ'ու. զես թէ չէ ըսկոն խօսքերաց կ'աւատաս: Ես զաթի մէկ օր պատի կըպ-նեմ<sup>3</sup> էն թողախաւատ վարժապետներաց եախէն, կայնի խենք<sup>4</sup> եբ կընի, ախըր մէկ օր ըռաստ կուգայ ձիկ:

Տիր. — Էտո ասա, պան մ'ասէ: Վարժապուն էլաւ չելաւ, հըմէն պան վերցաւ. նա՛ օրէնք մնաց նո՞ւ պատուիրանք<sup>5</sup>. մեր խայանական<sup>6</sup> օ-րէնք պախսնի էն էլ կուտեն. մեր աջրկըցի<sup>7</sup> լաճ Մարտիրոս, մէկ օր տեսնամ պանիր կ'ուտի, օրն էլ ազիզ պախս էր<sup>8</sup>, խամսպարծման շո-րոշմալաթի օր: Զիկ էլ կ'ասէր արե պանիր ուտենք: Սանքի ծազր կ'անէր:

Աղք. — Քա, ախ, ես ըլնի որ քար'մ զարկի կլօխի մէջ, նա՛ տոր նա՛ առնէր, աստեկը մընէր էնտեղ, որ մէկ էլ պախս չուտէր:

Տիր. — Ինոր ի՞նչ մեղ կայ, վարժապետ կ'ուտի էն էլ սովորեր ի: Նայմո՞ լսզըմ, իմ Միսաք չուտե, վավ կուտի թօ ուտի:

Աղք. — Միսաք ասիր, միտքս ինկաւ. շտո արտ վազի, Կուզյին կընա թուղթ իրիշկալ տուր. թէ որ էսօր էլ մնաց տըզիցաւ կը շատա-նայ վրէն:

Տիր. — Էրթամ: (Կը բաժնուին)

## ՏԵՍՈՒՐԱԿԱՆ Բ.

ՏԵՐՈՒՅՑԻՆ ԵՒ ԿՈՒԼՈ

(Կախարդին Տունը<sup>9</sup>)

Տիրուհին. — Պարի օր վրանիտ:

Կուլո և իր կինը. — Ասոծու պարին, խէ՛ր ըլնի, Տիրուհի խաթուն:

Տիր. — Խէր պարին վեր արեւուդ, Ասոուած զաւկըներդ պաշխի:

լահաւաս: — <sup>1</sup>Հօս կարեւոր բան մը կայ դիսելու: Գեղին մէջ կախարդին հա-ւարը բաւն կրօնիք հաւատքին աւելի օրաւոր է. երեցինին թուլահաւաս կը կոչէ իր ամսափինը որպինեւ կախարդին ու անոր թուղթ բանալուն չնաւատր, և նզավրի բառեր կ'արծակէ վարժապետներուն, որոնք, իբր ազատախոն մասը գեղին, չին հաւատա առոնն իւ էկրէրն ալ իրենց համախոն բրեւ ին: — <sup>2</sup>Ականջ մի՛ կախեր. — <sup>3</sup>Օծիքը պիտի վակ-չիմ. — <sup>4</sup>Կեցիր նայինք. — <sup>5</sup>Գեղին մէջ հզօր ատելութիւն մը կայ ժողովուրդին մեծազդյն մասին կողմէ՝ զարոցին, ուսումին գէմ. զեղսցիները, կիսիւը մանաւանդ, զարոցը կրօնիքն թշնամին կը նկատեն. և վարժապետները՝ անասուածութեան ազրիւնեն: — <sup>6</sup>Հայկական. — <sup>7</sup>Դրացի. — <sup>8</sup>Նշանաւոր պահի էր. — <sup>9</sup>Կուլո գեղին երեր կախարդին-

Կույ. — Եսովի՛, նսովի՛ :

Տիր. — Ուսեբեացտ կուրալան, հաքար քի ՚իմ տարտին տարման ա-նես կը նատի՞մ:

Կուլ. — (Զարմացմամբ) ի՞նչ տարտ կայ, Տիրուխնի մարէ:

Տիր. — Մեր Միսաք տաւար թողեր ի դաշտ առատըվէ չում մըկա։  
անօթի ծարաւ պառկե։ շատ խիւանտ ի, ճար'մ կանես արա, քո ազա-  
տածն ըլիի։

Կույ. — Աղջի՛կ, էտա Սողոմոնին պե խենք:

Աղջ. — Ո՞ր տեղն ի :

Կուշ. — Թառմի վրէն ³ի, շուշիով ⁴փաթութիր իմ. ամս եաւաշառ չընի կըտքրտիս, դու քու Աստղւած, ինոր գին հազար սոկի ի : (Տիրուհին անհամբերութեամբ կը վաղէ եւ Սոլոմոնին համբաւը ելով Կուլօյին կը բերէ. Կուլօն (Եաւ անուն Յիսուս Քրիստոսի, ըսելով կը բանայ) :

Կուշ. — Ո՞ր տիղէն ի խիւանտ :

Schr. — *Φυρβηγ*:

Կուշ. — (Քրքին վրայ նայելով) «Եւ ցաւիցէ զփոր վասն տեսոյն գեղեցիկ կուսոյ»; Աւրիշ ո՞ր տեղ կը ցաւակ:

*Schr. — 4, 10/11*

Կուշ. — «Եւ ցաւիցէ զկլօլս վասն շատ սիրելոյ զկուսին գեղեցկոյ»  
կը խասկընածս :

*Schr.* — 25', 25', 25' Խասկընա : (Անհամբեր սպասելով բացատրութեան) :

Կուշ. — Կ'ասի թէ փոր ցաւաց ախջըկայ տեսնալու համար . կլօխն էլ չառ սիրելու խամար . վար հասրդ սիրու ի զարկրպե :

*Skr. — Ապա ի՞նչ տարման կայ :*

Կուշ. — Խնոր տարման մէկ սեւ խաւ պիթես, խաւու հրուն ինան ճիգար առնեմ որ թուղթ պանի:

բան ամենին նշանաւուն է: Այս երեք կախարդներն ալ գիւղացի են, բայց Եկուբը, թէեւ Պոլիս եկած են քանի անզամ, բնտանիկան արհեստի մը շարունակողներն են, որ զեղին մէջ շատոնց հաստառած է արդին: Կուլօն Պոլս շատ մնացած է, եւ հոս սորված և զարգացացած է իր կախարդութիւնը: Տան չունի հոն, վարձով տուն մը կը բնակի, եւ զեղին տեսակ մը հրաշապութ թիշկն է: Տէրտէրէն աւելի միծ է իր կարեւութիւնը գեղացիներուն աջրին: անոր կ'նրթան հիւսնդները, սիրահաները, ու նոյն իրի անոր կը տանին հիւսանդ անասունները Սողոմոնի անունով գիւրը մը ունի որուն մէջ կը կարդայ եւ գուշակութիւններ կ'ընէ, երազանակ ունի իւ երազներ կը մեկնէ: ատզարաշխութիւննէ կը հասկնայ եւ իրեն զիմողներուն ի՞նչ ատզի տակ ծնած ըլլալը կը բացատէ: վարպետ շորթով մը, որ իրեն զիմաններէն հաւ, ու լիւր, ցորեն, իւզ եւ կամ սակ կ'ուղէ՝ իր խարէկական հնարքներուն փախարէն: — Թէ որ, — Աւտուրնէ մինչեւ հիմա, — մրաժին վրայ է, — Եղարշով.

Տիր. — Աղջիկ, վարդի՛, ասա, թո մեր ճոջ խաւ պանեն տան պէ՛:  
Կուշ. — Տիրուհի մարէ, խաւ տախ չընի, խաւն էլ քո լաճու պէս  
յահիլ ըլնի որ տըլըսմ պանի՞:

Տիր. — Ախջիկ, ասա թո էն վասեկ սեւ խաւ տան, ճոջ խաւ չպիրես:  
(Աղջիկը կ'երթայ հաւը բերելու):

Կուշ. — Տէրտէր տժւնն ի:

Տիր. — Զէ՛. պատարագիչ ի, էսօր վաղ տուն չիդա:

Կուշ. — Ելա խա, մէկ քիաստ ալուր օրօղիկ մե վաղվան խըմըցու  
չկայ: Համա աֆ կանես:

Տիր. — Հախու ըլնի, տու իմ լաճ ժըրըցուցիր մէկ չէ երկու կուտամ:

Կուշ. — Ատուած ողորմած ի. սեւ խաւ գայ ես սրտով թուղթ  
կիրիչկամ: (Աղջիկը հաւը կը բերէ, կուզ զայն կը մարթէ, քիչ մ'արիւն  
եւ թոք տոնելով ամբողջը աղջկանը կուտայ) առ տար թամիցցուր,  
տիրուհի մարէի սայից վաղ խաւով փիլաւ ուտենք: (Գիրքը ձեռք կ'ոտնէ):

Կուշ. — Վայ, վայ, զաւալի տըզին շատ ի սիրուե ախջկան, թուխ  
աչք, թուխ ունք ախջկան:

Տիր. — Ամա՛ն, քե մեռնեմ, սուրբ Սարգիս, ի՞նչպէս որ քո ախջիկ  
փախցուցիր քո մուրագին խստար, ըսկոն էլ իմ եղնիկին ինոր մուրագին  
խստոցես. պէ մուրաղ չանես, քո բախտին եմ ինկե, քո ճեռնով ըլնի:

Կուշ. — (Թուղթը կը լըմըննայ) իսա մէկ թուղթ ճիգարի խետ ձեր  
չէմքի տակ թաղի, որ չարեր չը մօտանան, էսա մէկ թուղթ ջրի խետ  
խառնի խմցու որ ցաւ փորէն էլնի. Քիչ մ'էլ կը լս լվա ջրով: Էսա  
մէկ թուղթն էլ քօլզի վրէն կարի, որ հըմէն տարտ պալից ազատ ըլնի:  
Մէկ էլ, չընի թէ պանայ կարգայ. թէ որ պանայ տըլըսմ կ'աւիրի  
տահա շատ կը խիւընտընայ. մէկ էլ թուղթ անելու միւնքիւմ չիկայ:

Տիր. — Մնացիք պարով: (Տուն կ'երթայ):

## Տ Ե Ա Ա Ր Ա Ն Պ .

Մ Ի Ս Ա Ք Ե Ւ Տ Ի Ր Ո Ւ Հ Ի Ն

(Տերտէրին տունը)

Միս. — Մարէ, վարդ պերի՞ր:

Տիր. — Բա՛ տըղայ, էս պիստի էրթի վարդ պերի, Աղթուն ճամ-

<sup>1</sup>Եաս ծիր. — <sup>2</sup>Կիսելու է որ կուզն երեք իրեն համար չէ որ կ'ուզէ հաւը կամ ա-  
լիւրը, միշտ ուղիղ թէ հիւանդին բուժմանը ծառայելու համար Անշահախնդիր՝ է: —  
<sup>3</sup>Ամենքը զիշն թէ Ա. Սարգիսը սիրանարեւուն պաշտպան սուրբն է, ինչպէս Ա. Գե-

բախ ըռաստ էկաւ, չթողեց որ պախչէն խասնի. Կուլօյին օրօղկեց,  
թուղթ արի պիրիցի:

Միս. — (Կ'ուրախանալ) Մարէ, պանամ, իւնք ի՞նչ կայ գրած վրէն:  
Տիր. — Զէ՛, չէ՛, քե կուրպան, չընի թէ պանաս: Կուլօն թամակէն  
արաց. ատաց թէ որ պանայ կարդայ էրկու կատ կը խիւընտընայ: (Կրկին  
վախցնելու համար) Աստծու միրուն տըլըսմ կ'աւերի, չը պանաս թղթեր:

(Տիրուհին կ'երթայ ջուր բերելու, անհամեր Միսաք կը բանայ  
եւ կը կարդայ թուղթին մէկը, որուն վրան այսպէս գրուած է.  
«Սէ՛հ — մաշէ՛հ — թաշէ՛հ» զարհուրեկի գծանշաններով ալ վերի եւ վարի  
ծայրերը դրոշմուած: Յետոյ կը ծալէ եւ տեղը կը դնէ, վախնալով  
միանգամայն, թէ մի զուցէ տըլըսմ տւրեցաւ. եւ բաւական ժամանակ  
մտածելէն փոր եւ գլուխ աւելի կըսկսի ցաւիլ: Տիրուհին կուզայ):

Տիր. — Զուր պիրի, ոռ թուղթ խետ խառնի խմի. էսա մէկն էլ  
քողոզի<sup>1</sup> վրէն կարեմ:

Միս. — (Հառաչելով եւ արտասուելով) Զէ՛, չէ՛, չեմուղե, չեմուղե:

Տիր. — Ի՞նչ կայ, ընչի<sup>2</sup> կուլսս, անս, վանս կը քաշես, չընի թէ  
թուղթ պացիր կարդացիր:

Միս. — (Վախնալով) Զէ՛, չէ՛:

Տիր. — Ազորդ ասա, թէ որ կարդացեր իս. Կուլօյին էրթամ.  
ցաւու չը շատնայ: Ասա՛, ասա՛:

Միս. — (Լալով) Խամամ. պացի'ի'ի': կարդացի'ի'ի':

Տիր. — Մի՛ վախէնա, ես Կուլօյի մօտ կ'երթամ: Մի լս', մի լս':  
(Կ'երթայ):

## ՏԵՍԱՐԱՆ Դ.

### ՏԻՐՈՒՀԻ ԵՒ ԿՈՒԼՕՅԻ

Կուլօյի Տունը

Տիր. — Պարի լոս վրէնիստ:

Կուլ. — Աստծու պարին. արե, արե, խաց ուտենք:

Տիր. — Անուշն ուտողաց, իմ ճիտ հաց կ'էրթայ:

Կուլ. — Ընչի<sup>3</sup> ի՞նչ կայ: Տըլէն առօխջացած թէ չէ:

Տիր. — Թողեց որ առողջանէր, տըհա պէթար խիւանտ ի:

<sup>1</sup> զարդը՝ հունձքի եւ բոլերայի պաշտպանն է, Ա. Մինասը՝ կորուած բաներու, Ա. Ցարք՝ բօրուաթեան, Ա. Գէորգ նեղը մնացողներու: — Ինուրդէ զլսարկ.

Կուշ. — Բնչի<sup>o</sup>, չընի<sup>o</sup> թուղթ պացե կարդացե:

Տիր. — Ես պիտի ասի՛, դու ասիր, տու քանց ձիկ շատ կասրիս<sup>1</sup>, իմ տուս էնէլու վալիցթ պացե կարդացե. ճար'մ կ'անիս արա տէրտրոջ խաթրի խամար, քո լամաւ արեւու սատաղէն<sup>2</sup> թուղթ մ'էլ արա:

Կուշ. — (Վախցնելու ձեւով) Տիրուխնի մարէ, էսօր չընի: Ամա ես էսօր տավաթ պիտի մտնեմ սատանաներց խետ. զըմէն պահ կիմնամ. նարէն սուավսուն թուղթ կանամ անե<sup>3</sup>: (Կաւելցնէ) Քե պահ մ'էլ ասեմ, տավաթի<sup>3</sup> մէջ ձիկ մէկ խատ նըխցուն խաւ պէտք ի որ ուտեմ: Մէկ նուկի<sup>4</sup> ձէթ էլ որ վասիմ խարսնըսի կանթըղներ, որ զըմէն պահ իմնամ: Ա՛ֆ կանես ամա, պիտի էսա իրիկան ձիկ խատուցես:

Տիր. — Վէր իմ աչիչ, վեր իմ կիխուն՝ քո ուզածներ. տու թուղթ արա. ես քո ուզածներ կ'օրողիկմ: (Կուլօյի աղջիկը հետ տոնելով կը տանի, օխա մը ձէթ եւ մէկ նախցուն հաւ տալով կուլօյին կը դրէի):

### ՏԵՍԱԲԱՆ Ե.

#### ՄԻՍԱՔ ԵՒ ՏԻՐՈՒՀԻ

Տեսէրին տուկը

(Տիրուհին շարունակ կուլայ. Միսաքին զկխուն վերեւ նստած եւ Միսաքին ալ վախէն ցաւը կը սաստկանայ. քառորդի մը չափ լուռնըստելէ ևտքը, )

Միս. — Մարէ, շատ խիւանտ եմ, ես ի՞նչ անեմ. ճար'մ արա:

Տիր. — Քա տղա, ես ի՞նչ ճար անեմ. ճար մնաց էն քաղցրիկ Քրիստոս Աստղված: Էսա գիշեր, Կուլօն ատաց չենի. թուղթ մնաց վաղվան: (Քիչ մը կը կենայ, եւ յանկարծ կը հարցընէ). Ըսկի ախջիկ մախջիկ տեսամբ դաշտ իքան<sup>5</sup>:

Դեղին մէջ կը հաւտան որ եր մէկը զիմացինեն ըսելիքը անկէց առաջըսէ, անկից շատ կ'ապրի: — Տղուգ արեւուն համար պղումէ.

Կախարդները կը հաւտացնեն մողովուրդին թէ թշշկութեան եւ ուրիշ խորհրդաւոր բաներու զաղսնիքներ իմանալու համար, եր Առղութենին չքաւէ, կ'երթան սատանաներու հարսնիքին կը մանակցին եւ անոնցմէ տեղեկութիւններ կ'աւենին: Այս հարսնիքները կը կատարուին մութ զիշենները, կամ զիսնին տակ, կամ աւերակ ամայի տեղեր, ծիթահաններու մէջ, ցրապացրներու մէջ, ուշ սատանաները կը մողովուին եւ կը պարին: Կախարդները կը հաւտիւրուն անոնցմէ, իրենք չնի պարեր, անոնց մեծաւորին բովը կը բազմէն, ամէն քան կը դիմէն եւ իրենց պէտք եղածը հարցնեէլ յետյ կը մեկնին: — Այս պատմութիւնը՝ կախարդին սոսկափի եւ զերազօր զյոյն մը տալէ զատ, միջոց մընէ նորանոր եւ աւելի մեծ պահանջրներ ընելու զիմող միամիտներէն:

\*Օխա. — Հարանիքին: — Պաշտը հղած միջոցիդ.

Միս. — Ի՞նչ ախջիկ . չէ՛ , չեմ ախուե :

Տիր. — Քունչի<sup>1</sup> Սովորմանին ըսկոն ասաց , աղջիկի տիս ե ինոր խա-

մար :

Միս. — Աղջիկ տիսնալուց ի՞նչ կը՝ նի :

Տիր. — Բան չէ՛ , պան չըլլայ ամա , տիսա՞ր , քէ էն կ'ասկմ:

Միս. — Չէ՛ , չէ՛ :

Տիր. — Սուտ մանեւ . քո ցաւ սիրու ցաւ ի . ասա՛ , ո՞ր ախջիկ տիս ասր . էն ախջիկ կ'ուղենք քե . տէր պատայի ասյից թէսի ախջիկ որ ընի կինա կանամ սիլրե քե խամար : ( Երիսաքը մօրը ստիսպումէն նախ կը նեղուի : Յետոյ , յանկարծ կը խորհի որ անոր հարցապնդումէն աղատե . լու համար , սուտ պատասխան մը տայ : Կ'որոշէ որ , եթէ անգամ մըն ուլ մայրն ստիպէ իրեն եւ հարցնէ , ըսէ թէ իրաւ աղջիկ մըն է իր ցտւին սրատձառը , եւ այդ աղջիկն աւեննէն բանդէտ եւ գեղեցիկ աղջիկը , թագուհին է : Այս սուտը պատրաստելը ետքը սուտ քուն կ'ըլլայ կը քնանայ ) :

Տիր. — Միսաք , կը քնես , ի՞նչ կ'անես :

Միս. — Չէ՛ , չէ՛ , չեմ քնես :

Տիր. — Բնչի<sup>2</sup> կը մէզէո՞ , աղջրդ ասա , ո՞ր ախջիկ տեսար :

Միս. — Ի՞նչ անես : Մինակ կուրկտի<sup>3</sup> ախջիկ տեսայ , թագուհին , որ սորակներաց<sup>4</sup> խաց կը տանէր :

Տիր. — Խիսն խարխով էր թէ թաժա՞ :

( Միսաք նեղութիւն կը կրէ սուտը շարունակել , վասն զի տէր պատան ամի՞ն ժամանակ կը պատուիրէր սուտ չը խօսիլ . բոյց առջի սուտը երեւան չելլալու համար . կը պատասխաննէ .

Միս. — Նոր խալվով էր :

Տիր. — Հա՛ հա՛ , ես կիտիմ որ սիրու ցաւ ի , քո կլօխ ինան փոք մշկ տեղ կը ցաւի . պատ ընչի<sup>5</sup> ասալուց չսասեցիր : Խետ զրուցեցիր<sup>6</sup> :

Միս. — ( Սուտը շարունակելով ) Խարցուցի տո՞ր կէրթաս . ասաց խաց կը տանեմ : ( Մտածելով որ , եթէ մայրը հարցումները շատցնէ , սուտը երեւան պիտի ելլայ , վերմակիը զլուխին վրայ քաշելով քնանալ կը ձեւացնէ ) :

### ՏԵՍԱԿԱՆ Զ.

ՏԵՐՏԵՐԻՆ ՏՈՒՆԸ

( Հետեւեալ օրը )

(Կուլօն թուղթը պատրաստ ախրուհին կը բերէ ) :

<sup>1</sup> Արովինեւ . — <sup>2</sup> Կը մշածես . — <sup>3</sup> Թագուհիին մականունն է . — <sup>4</sup> Հնձուուները , ուրնի դաշ կ'երթան . — <sup>5</sup> Հիսն հագուսով էր թէ նոր . — <sup>6</sup> (Աղջկանը) հետը խօսեցա՞ր :

*Skr.* — Ելի, Միսաք, Ելի. Կուլիճան ախագէր թղթեր պիրեց.

*Միս.* — Ի՞նչ, ի՞նչ:

*Կուշ.* Ելի, Միսաք, Ելի վեր, քո խիւընտութեն կընաց, յաւիտենից յաւխուեան: Քո որ արդին ձորին թալեն<sup>1</sup>, Աստուծոյ թեւավպան չկայ. ըսկի մի վախուեան:

(Երեք թուղթ բերած է, մէկ թուղթը հաւին թոքին հետ սեմին տակ կը թաղէ, մէկը ջրալ կը խացունէ Միսաքին. Երրորդն ալ եռանկիւնածեւ փոթթելով, կապոյտ լսթ մը վրան կը կարէ եւ Միսաքին մօր կուտայ որ զլովար կարէ քօլօվին վրայ: Միսաքին եռանդ եւ հածոցը պատճառելու համար, սա խօսքն ալ կ'աւելցնէ.) Մեծ է զօրութիւն Քրիստոսի, մարտախ մանե<sup>2</sup>, մէկ օր էլ քո ուղած ախջկայ խամար թուղթ կ'անեմ:

(Միսաք, որ մօրը խօսքէն արդէն աչքը բացուած էր, կախարդին այս խօսքէն թեւ կ'առնէ: Եւ կ'որոշէ քանի որ այնչափ կը ստիպեն զինքը սիրոյ ցաւ ունենալու, իրուցնէ ունենալ ձեւացնել այդ ցաւը):

(Կախարդին գուրս ելլելու միջոցին Տէրտէրը ներս կը մտնէ: Միսաք, որ ժրացած ոտքի ելած էր, աղջիկը ձեռքէ չհանելու համար Տէրտէրը տեսնելուն նորէն հիւանդ կը ձեւանայ, կը պառկի ու կը սկսի ոքալ:

*Skr.* — Ի՞նչ է, աըղաս:

*Միս.* — (Ցած ձայնով) Տէր պա՛պա, տըհա չի՞ս կիտէ հսա էրկու օր մեռայ ես:

*Skr.* — Ի՞նչ կայ. ի՞նչ եղու պատճառ որ հիւանտացար:

*Միս.* — Պան չէ: Մենակ թէ արեւ զուեց կլօսս պաց էր, կլօսս ուեց ցաւալ, տուն գալու վախըթ քրտընայ աղէկ մը ջուր խմայ, սահնան ինկաւ մէջ փորիս. համ փոր ցաւաց համ կլօս: Թէ որ կուլօն թուղթ չանէր՝ պիտի մեռի:

*Skr.* — Տըղաս, կլօխդ արեւուց ի ցաւցե, փորն էլ քրտնած վախըթ ջուր խմեր ես, ինորից ի. Կուլին ի՞նչու թուղթ անել տուփիք:

(Տիրուշին, չը համարձակելով ինքը խմացնել Տէրտէրին, որովհետեւ տէրապատան լուսաւորեալ է եւ կախարդութեան չհաւատար, ուղղակի Աղթունին կ'երթայ որ գայ ամէն բան պատմէ: Քիչ յետոյ Տիրուշին եւ Սվետուն ներս կը մտնեն):

*Աղբ.* — Օրշնեա' տէր:

*Skr.* — Աստուծած օրհնէ: (Քիչ մը լուղթիւն):

*Աղբ.* — Տէր պապա, Միսաքի խիւընտութեն լսա՞ր:

<sup>1</sup> Արդէն ծորէն խոկ ենէ քեզ վար նիտին. — <sup>2</sup>Հոգ մի՛ ըներ.

*Skr.* — Ի՞նչ կայ :

*Ալր.* — Ի՞նչ ըլնի . քիչ մնաց զաւալի տըղէն մեռնէր , որ թուղթ չհասուցինք խետ : Ամա ես չընի , Տիրուհին անել չէր իտա :

*Skr.* — Թուղթ ինչ պէտք ի . արեւոց կլօխն է ցաւցե , քրտներ է ջուր է խմե , ինոր համար խիւտնտ է եղե :

(Ալթուն ալ չհամարձակիր ըսելու թէ ինչ է Միտոքի հիւանդութիւնը : Տէրուէրը չուզեր խմանալ , չի հարցներ : Միտոք կը վախնայ մէջ մանելու , աւելի աղեկ տոփթի մը կը սպասէ , եւ նորէն սուտ քուն կ'ըլլայ : )

Բարոյալիան . — Սուտը իրաւ կ'ըլլայ . Միտոք իրաւցնէ կը սիրու հարուի թագուհին : Անոր հօրեզրորը բարեկամութիւնը կը շահի , ստակ կը կերցնէ անոր , եւ ան ալ միջնորդ կ'ըլլայ երկուքին մէջ , իրարու լուր կը տանի կը բերէ , իրար կը տեսցնէ , եւ վերջապէս կը յաջողցնէ անոնց գործը : — Կը նշանուին : — Աստուած տար որ ամէն սատանայի հարսնիքէ ասանք հարսնիք մը ելէր :

ՂԱԶԱՐ ՓՇԻԿԵԱՆ



## ՎԱՐԴԱՎԱՐԻ ԱԽԱՆԴՈՒԹԻՒՆԵՐԸ



Վարդավարի նկատմամբ աւանդական զրոյցներ քիչ են . միայն կարգ մը սավորութիւններ կը մնան ու կը զործադրուին հասարակ ժողովուրդի եւ զեղչուկներու մէջ , որոնք հնութեան յիշատակներուն ամենէն հաւատարիմ պահպանողներն են :

Ամէն տարի այս մեծ տօնին զանազան կողմերէ աւանդապահ Հայքիստաններ ուխտի կը դիմեն , առաւելապէս իննակնեան վանքը , Ս. Կարապետին , թէեւ այս սուրբը օրուան տօնին հետ ո եւ է սերտ առնչութիւն , յիշատակութիւն միսկ չունի : Նարեկ , Աղթամար , Հոգւոց վանքը , Ս. Բարթուղիմէոս , Գոմոց վանքը , Գրգուէի բարձր գագաթի վրայ հրաշապէս կառուցուած Մարտուկի Ս. Աստուածածինը կը լեցուին հոծ , երկսեռ բազմութեամբ : Քիւրտերն ալ կը մասնակցին հանդէսին , մատաղներուն , ուրախութիւններուն :

Երեք օր կը մնան ուխտաեղիները , որ ատեն մատաղներ կը զոհին , թուլս մաքի , երինջ , գտունուկ եւ աղաւնի : Մատաղցուներու պա-

բանոցէն կը կախեն բսժոժներ, եղջիւրները կը զարդարեն սակեգոյն թուղթերով ու անոնց ծայրերը կը տնկեն մէ յմէկ մոմ. վրանին ու կը նետեն մէ յմէկ շուրջառ: Քահանան կ'օրհնէ, զոհ կը վենուն շաբաթէն կիրակի լուսնալիք դիշերուան կիսուն: Սնկէ առաջ զոհուածը պիղծ է:

Դաշտերու հունձքերէն որաներ կը բերեն ու կը չարեն սեղմանին վրայ, խնդրելով որ իրենց դաշտերը անվաս մնան մարախից ու կարկուտէ. Աստուած, պարզերես պահէ՛ մեղ Վարդավառի ձիւն ու բուքէն ու կարկուտէն, փետրվարի տաք ու շոգէն: Հունձքերու այս նուկը Դեմետրէ դիցուհիին մատուցանելի զոհարերութիւնը շը՞յիշեցներ:

Աստուածածնի եւ ուրիշ սուրբերու պատկերներու առաջ բարում. նաւէտ կարմիր խնձորներ կը շարեն: Եկեղեցին կը լենայ անո՛ւշ հուսերով: Մինչեւ Վարդավառ՝ խնձոր չեն ուտեր, ինչպէս Վերափախումն առաջ խաղող չեն ուտեր: Խնձորը Զատկական հաւկիթին պէս Պատարագին ցոյց տալու սովորութիւնը տեղ տեղ կը մնայ:

Ամէն ավատուոր Պատարագին առաջ փունջ մը կարմիր վարդ, կամ անթառամ, գիներբաւկ, շուշան, նունուֆար ծաղիկ՝ գալար ճիւղի մը, հետ կը նուիրէ Սեղանին ու սուրբի գերեզմանին, ուր կը դնէ նաև վշտառըն իր արցունիքն ու կարօտը: Հոն կը դնէ աշուղն իր շընկուոը, լարախաղացն իր մականը, ու չնորհ ու ձիրք կը խնդրին մուրատատուը սուրբէն:

Ուխտաւորներ սպատին լողնալ վանքին մօտակայ գետին մէջ. եթէ լիճ կամ գետ չկայ, ոտքէն մինչեւ գլուխ կը թրջուին աղբիւրի ջուրովը: Ժողովուրդը այս մկրտութիւնը Լուսաւորչագիր պատուէր մը ըմբռնած է. զանցատութիւնը մեղք է:

Երիտասարդները խումբ խումբ եղած իրարու վրայ կ'արշաւեն, այս արշաւոնքը կը կոչուի պատարու. ձեռքերնին զբղիկներ (բրուտի անօթի բեկորներ) լունած իրարու կ'ընդհարին եւ պայքարի հրաւերը կը կարդան: Սուս, կեղծ կոփներ կ'ընեն, ու երբ յաջողին գերի մը բռնել, զանի ջուրի մէջ կը միսրձնեն: Մկրտուածը այլ եւս իր գունդին հետ խուննելով կուռելու իրաւոնքէն զրկուած կը մնայ: Այս արշաւոնքը յայտնի նշան չը՞ քրիստոնէից եւ քուրմերու պատերազմին զոր մղեցին Տարօնի մէջ:

Պատարագի ատեն ուխտաւորները մէ յմէկ սպիտակ աղտոնի կը թոցնեն, որոնք սաւառնելով գմբէթին շուրջը, իրենց ազու վուվուներովը գեղեցիկ ներդաշնակութիւն մը կը յօրինեն:

Ուխտատեղիներու մէջ երիտասարդները կ'ըմբռամարտին, փայտխաղ, ջիրինտ կը խաղան, որ սրախաղի փոխանակութիւնն է, կը մրցին վաղելով, կ'սստնուն: Կնիկներ ու աղջիկներ, երիտասարդներ ու ծերունիներ, թէեւ իրարու անձանօթ, համայնական պար կը բանեն եւ

թմբուկի ու փողի ձայնով մէջքակստոր, ծնկածալիկ, զմաշարժիկ, ու նատրովի բայց միօրինակ ու միանուագ կը պարեն, կը կայթեն, կը ժպտին ու կ'երգեն:

Խաղերու եւ մրցումներու մէջ ո՛վ որ տռաջին հանդիսանայ, ժողովուրդի ծափահարութիւնները կը խլէ, եւ իր նախչուն արախջինի շուրջը վարդէ պսակներ կը բոլորէ: Մրցանակ ստացողը մեծ ոգեւորութութեամբ, թմբուկներով կը պտտցնեն բոլոր ժաղովորդեամբ մէջ:

Առանց երկար սիրահարութիւններու շատ մը մանչ ու աղջիկներ իրարու կը նշանուին: Այս օրուան նշանուածներու կեանքը սիրազեղ ու անվրդով կը լլայ, պտուղն ալ առաւ ու բարի: Նոյնակէս իմաստուն ու չնորհալի կը լլայ այս օրուան ծնած երախան:

Գետերու մէջ ձուկ սրսալը գեղեցիկ զբոսանք է ուխտաւորներուն, իսկ մացառներու ետեւ դարանակալ երիտասարդներուն՝ Եփրատի կամ Տիգրիսի աղիքներու մէջ խորասոյդ շուշանաթոյր կոյսերու սէր ու սիրտ գողնալու հետամտութիւնը աւելի զուարձալի չէ՞ք դաներ:

Ծիծաղելի սովորութիւն մըն ալ կայ, որ է Հոգւոց վանքին տաճարներու քարերը Արտօսէն ու Առնինէն փոխագրելու համար Մեծն Տրդատին օժանդակուլ հոկոյ արջուն ազնուաւրական գերեզմանը օրհնել տալը, բարեպաշտ ուխտաւորներու կողմանէ: Շատախցի միամիտքահանան կը հարդայ իր հոգւոցն եւ իր շարականը, կը ինկարկէ բուրգառովը, կը հանէ աղօրմիով, կը դասէ զայն «ընդ սուրբս եւ ընդ արդարմ» ի վարին Երուսաղէմ» եւ... կը ստանայ իր վարձքը: Այս արջու հերոսութեան վրայ շատ մը զարմանալի պատմութիւններ կան:

Կ'աւանդուի թէ, երբ Լուսաւորիչը կրծանէց կռատունները, հաշմաց գեւերու լվակնները, խումբ մը գեւեր ալ թխմեց այրի մը խորը, ուր ճարճատումով մը այրեց. երբ իր ճեւքի կոր ու կեռ գաւազանով գեւերը հնոցը կը մլչը, գեւի մը սոտքը կառչեցաւ գաւազանի կեռին ու դուրս պրծաւ. գեւը կողացաւ, ու սասկէս աղաչեց. «Զքու արեւուն ևս ըլլիմ զուրպան, իմնդրեմ զիս մի՛ նետի մութ զնտան, ես կ'եղնեմ քդի ծառոյ յաւիսեան, կ'եղնեմ քքու սուրբ վանքերուն վուշիան, մսխիրներ տանեմ-թափեմ Բրէ-Պաթման (Տիգրիսի մէկ ճիւզն է Ղզալի անունով):» Լուսաւորիչը զիջաւ եւ խոստմնապահ դեւը այն օրէն մինչեւ այսօր երկու վանքերու մսխրահունն է, անունն ալ կուտրաթ է: Վանքի տնտեսուհին ամին օր գունա մը խմօր կը շաղուէ եւ թոնիրի ական մէջ կը դնէ, այդ չաղախիւ կուտրաթի ոնունդն է: Ճշմարտութիւն մըն է թէ վանքի թոնիրները զէզագէղ մոխիր կը լեցուի, իսկ երկու պիշեր անդամ կ'անհետի, ոչ ոք կրցեր է տեսնել այդ գաղտնագործ պաշտօնեան:

Նոյնակէս կ'աւանդուի թէ Լուսաւորիչը շատ գեւեր ու գեւական

զրքեր, պուտուկներու մէջ թիսմելով զըրեց Եփրատի յատակը ու զրաւեկեղեցւոյ հիմնաքարերուն տակը, անշուշտ մեհենտական թուղթերու մէջ փաթթած է այդ դեւերը:

Վարդավառի շաբաթական պահքէ զատ, անկէ առաջ շաբաթ մըն ալ կը պահեն, այս պահքին կ'ըսեն արոռք: Աթուքն ու պահքը աւելի սախողական է մանուկներու, պատանեակներու, որոնց Ս. Կարապետ իմաստութիւն կուտայ: Իմաստութիւն կուտայ նոյնպէս Ս. Կարապետի ձեղ ծամոնը, որ հաց հաց կըլլայ ու ձլըխմբաւն (Ճոյթող):

\* \* \*

Ժողովուրդի մէջ ու վանքերուն չուրջ կատարուած սոյն աւանդական սովորութիւնները, մեր հին հեթանոսական դարերու նուիրական յիշատակները կ'արթնցնեն:

Հին ատեններն ալ, Քրիստոսական թուտկանէն շատ գարեր առաջ, ամէն տարի Նաւասարդ ամսու սկիզբները զանազան կողմերէն աշխարհախումր բազմութիւն մը կը հաւաքուէր Տարօնի Քարքէ լեռներու լորձունքին վրայ կառուցուած մորմարեայ հրաշակերտ մեհեաններու չուրջը: Տարին եօթն անդամ ու մէն մի անգումին եօթն օր ժողովուրդը կը մոռնար իր դաշտային ու տնային աշխատութիւնները, ու կը փութար իր նուիրական պարտքը կատարել:

Ան ատեններ շն էր վանքը, ունէր շատ մը քուրմեր ու քրմագետներ, իրենց ծառաներով ու զաւկըներով. ունէր տասներկու մեծ աւաններ իրը թեմ, որոնց իւրաքանչիւրն ունէր երկու հաղարէն աւելի տուն եւ տանէն մէկ տասնը տասնէն աւելի բնակիչ կը պարունակիր:

Լաւաւորիչ այս ընդարձակ հողերը յատկացուցած էր օտար, յոյն եւ ասորի կլերներուն, որոնց միայն Եպիսկոպոսներու թիւը չորս հարիւրի կը հասնէր: Օտար կրօնաւորները միարձեցան աշխարհային վայելքներու մէջ եւ գարձան ընդարձակ հողերու տէր: Իրենց նպատակ ընտրեցին ոչ թէ քրիստոնէութեան ողին տարածել երկրին մէջ, այլ իրենց կալւածները. օգուտ քաղէլով լճնիկ մողավորեան ասպանջական, ներուղ ոգիին թոյլատութենին, հետամտեցան գոհացնել իրենց շահախընդիր ողին:

Այս ատեններ Արածանիի դալսրուատափերը կ'արածէին հարիւրաւոր սպիտակ ցուլեր, բազմաթիւ եղջերուներ, որոնք երկրին խաղաղութիւն եւ առատութիւն պարգեւող զիցուհիին նուիրական մատաղցուներն էին: Ողջակէզներու պարանոցէն կախուած կ'ըլլային ոսկեղին օղամտնեակներ եւ ուրիշ բոժոքներ ու յուռութեները: Զոհարերութեան առեն ժողովուրդը Եփապատական Ապիսի մը չափ պատիւ կ'ընծայէր այդ սպիտակ ցուլերուն ու եղջերուներուն:

Հոն Բազման բարձրաւանդակի վրայ կը տարածուէր անտառը դիցանուէր, որուն մուայլ մժութեան մէջ կը բարձրանային մեհեաններ ու տաճարներ, ուր կը բնակէին Հայոց դիցուհիները։ Հոն էր Ոսկիամայր, Ոսկիածին Անահիտը, մայր զդաստութեան, անարատութեան եւ արդարութեան։ Հոն էր Արարատի երկինքի ու երկրի խորերէն երկնած, բոցին ու մուլսէն ծնած, արեւ աչքերով, հրեղին մորուքավ անպարտելի Վահագնի գեղեցիկ դիցուհին, սիրոյ աստուածուհին՝ Աստղիկը։ Հոն էին եւ հնդկա-չինական եւ յունական աստուածները Գիսանէն, Վահե-գահեանը, Դեմետրէն, Նանէն, Հերակլէսը, Արտեմիսը, արեւը, լուսինը, եւ ուրիշներ։

Նաւասարդ ամսուն ոկիզրները, ուր շիկնոտ խնծորները վարդերու դոյն կը զգենուն, դաշտերու հունգքերը կը վառուին դեղնազոյն ոսկի երանգով, որ ատեն արշալոյսն ու իրեկնալոյսը հրդեհի բոցերուն պէս կը վառվառին, հոծ բազմութիւն մը կը զեռար այդ անտառին խորը, կը ծածկէր այդ դալարագեղ կարմիր ու կանանչ դաշտ ու բլուրներ, ձոր ու հովիտները։

Զոհի ատեն քրմագետը կ'առնէր ափ մը արիմ եւ կը սրսկէր վայտակյուն վրայ, յետոյ Արածանիի ալիքներէն կ'առնէր սուրբ ջուրը եւ ոսկեցնցուզով մը կը սրսկէր ժողովուրդի վրայ, քաւելու համար անոր մեղքերը։ Անոր օրինակին կը հետեւէր ժողովուրդը, եւ տմէնքը իրարու վրայ ջուր կը ցանցնէին։ Ասկէ մնացած է քրիստոնեայ Եկեղեցիներու մէջ, Վարդավառի տօնին, աղաւնակերպ սրբազնն անօթով մը ժողովուրդի երեսին վարդաջուր սրսկելու սովորութիւնը։

Մըսկումի արարուղութեան միջոցին անձնիւր ուխտաւոր մէյմէկ սպիտակ աղաւնի կը թօցնէր օդին մէջ։ «Սիրոյ աստուածուհւոյն նուիրական այս միլինաւոր թաշունները, մաքուր, անբիծ, որալէս սիրոյ անարատ ոզիներ, կը սլանային, կը սաւասնին, կը ձախրէին դիցուհւոյ սպիտակ մարմարէ տաճարին շուրջը», եւ իրենց խորհրդաւոր միմունջներով զոհերու ընդունելութիւնը կը գուշակէին։

Հոն մէն մի հանդիսական կարմիր վարդերու, անթաւատմ ծաղիկի, բրարիոնի, զիներբուկի, շուշանի փաւնջեր, սարդոնիի սատեր կը սփակը Սիրոյ դիցուհիի արձանին վրայ, եւ անոնց անուշահոտութիւնը կը լեցնէր բոլը հանդիսավայրը։ Այս պատճառներով ալ այդ մէծ տօնախըմբութիւնը կը կոչուէր Վարդալառ։

Այսուեղ, Հայ գուսանը իր բամբիսը, իր քնարը կը գնէր Նանէի (Ալիւնոտ) արձանին ոտքը եւ չորս ատանալով չնորհարաշխ, իմաստութեան տուիչ այդ դիցուհիէն, խանդավառ երգիչ սփառկ կը դառնար բնութեան այդ անդիր բանաստեղծը չընկուռը ուսին կը շրջէր ամենաըրեք, զովաստնելու մուրատաւորներու փառքը, հայոց հին դիւցա-

զունները, խնծորն ու գինին, հարսն ու փեսան:

Այս տեղ լարախաղացները, նոյնպէս չնորհ ստանալով, առանց մարզանքի, բարակ պարաններու վրայ հաջարաւոր մարմնամարզներ ընելու չնորհը կը վայելին, արհեստ մը, վարժութիւն մը՝ զոր Եւրոպացին տարիններու փորձերով հազիւ թէ կը յաջողի:

Այս տեղ ու այս տօնին ըմբիշներ իրենց բազուկներու կորովը, իրենց մարմինի ճարպիկութիւնը ցոյց կուտային: Հոս կը կատարուէին ձիարշաւաներ, ոտնարշաւաներ, կը մրցէին արագավալ եղջերուներու հետ, կը մրցէին կատաղի ցուլերու դէմ: Հաս րանատեղծը իր քերթուածը կ'արտասանէր ճարտասանն իր ճառը: Ով որ մրցումներու մէջ յաղթական ելլըր, անոր ճակտին չուրջը կը բոլորէին այս վարդէ պատկնեներէն, երփներանդ ծաղիկներէն, որոնցմով զարդարուած կ'ըլլար Սատրլկան վարդերով վառուած տաճարը:

Ամէն տարեմուտի սկիզբը, Նաւատարդ տմտուն, Վարդավառի տօնախմբութեան ժամանակ ժողովուրդը կը կատարէր հաշուրթեան խորհուրդը՝ հաշտից տեղերը, հարիւրաւոր զոհերու արիւնով, յաւուրեան խորհուրդը՝ մկրտուելով Սրածանիի սուրբ Ծուրովը, սիրոյ սուրբ խորհուրդը՝ Վատղոն տաճարին ավանիներ ձօնելովը:

«Չո՞հ, չո՞ւր, աղաւնի՛: Հաշտութեան, քաւութեան, սիրոյ խորհուրդանշաններ»:

«Երբ Սատուած մաքրեց մեղաւոր երկիրը ջրհեղեղով, այդ համայնական մկրտութենին եաք՝ նոյ Նահապետն առաջինը եղաւ, որ Նաւատարդ տմտու սկիզբը Սրարաւ լեռան դադաթէն թուցոց տատուածային սիրոյ աւետաբեր աղաւնին: Յետոյ ելլելով տապանէն նոյն լեռան ստորոտը մատոյց հաշտութեան առաջին զոհը: Ծերունի Նահապետի աւետի աւանդապահ որդին, Սեմը, Սրարաւտէն Տարօն գալով ու բնակելով Սիմ լեռան ստորոտը, նուիրագործեց խորհրդաւոր տւանդութիւնը:

«Անցան անթուելի դարեր, այդ աւանդութիւնը կը կատարուէր հին Հայոց մէջ, մինչեւ որ նոյն աղաւնին յայտնուեցաւ Յորդանանի ջուրերուն վրայ: Հեթանոսութիւնը եւ Քրիստոնէութիւնը նուիրագործեցին այս աւանդութիւնը Վարդավառի տօնախմբութեամբը:»

\* \* \*

Երբ Լուսաւորիչը անթանցիկ քօղով մը ծածկուած երկու սպիտակ ջորիներէ լծուած գոց կառքով մը կ'անցնէր Տարօնի մէջն իր իշխաններովը ու անոնց բազմաթիւ հպատակներովը, երթաւ քանդելու Հայոց մեհեանները, տոհմային աստուածները զայրացան եւ կատաղի

Քուրմերը խումբերով դուրս վազեցին տաճարներէն։ Արձան քրմապետի, անոր Դեմետրէ որդիի առաջնորդութեամբ սկսաւ արիւնահեղ կոփւ, Քրիստոնէութեան եւ Հեթանոսութեան կոփւ։ Քուրմերը նեղ լծեցին հայրենի աստուածներու թշնամիները, որ տան Լուսաւորիչը հաղիւ վախուցին Ողական ամրոցը։ Բայց վերջին յաղթութիւնը մնաց Քրիստոնէից կողմը, քրմապետներ հազար երեսուն ութ քաջերու հետ հերսոփ պէս ինկան։ Յաղթականները կործանեցին սքանչելի տաճարները, ոչնչացուցին Հայոց ճարտարավթեան ու արհեստի գեղեցիկ գործերը, ու մեծագանձ մեհեաններու հարստութիւնը այս տեսակ մը խաչկիրներուն աւարառութեան ենթակայ ելու։

Ոսկին, արծաթը, մարմարինը կործանելը հեշտ էր, բայց այն զգացումը, որ միացած էր ժաղսվուրդի սրափ ու հոգու հետ, այն հաւատքը զսր ունէր ան դէպի հայրենի աստուածները, մնացին շոտ գարեր։ Սուր ու հուրը չը կրցին ոչնչացնել զանոնք, կրօնը փոխուցաւ, բայց ժողովուրդի վազեմի առջրութիւնները անդպրդ մնացին։

Այն տաճարներու տեղը, որ Նաւասարդի սկիզբը կը կատարուեր Վարդավառափ մեծ տօնախմբութիւնը, Լուսուսորիչ հիմնեց առաջին Սեղանը եւ առաջին Մայր եկեղեցին, որ պահպանելով իր հին անունը կը կոչուէր Սշտիշտափի վանք։ Վարդավառի տօնը փոխեց Յիսուսի այլակերպութեան տօնին, բայց Վարդավառի նախնական սովորութիւնները մնացին։

Դարձեալ տարեմուտին հոն կը յայտնուէին երկրին պետն ու քահանայապետը, որոնք կը բանային Աշտիշատի աշխարհախոռումբ տօնախմբութեան հանդէսը։ Դարձեալ զոհեր կը մատուցանէին, ազաւնիներ կը թողնէին եւ իրարու վրայ ջուր կը սրսկէին։ Դարձեալ նոյն խաղեր, նոյն մրցումներ, նոյն պարգեւարաշխութիւնները։ Դարձեալ նոյն վարդերը, որ ժամանակ մը կը զարդարէին Աստղկան տաճարը, կը զարդարէին նոյնպէս Աշտիշատի վանքի սուրբ սեղանը։

Եւ այդ տօնը դարձեալ կը կատարուէր Նաւասարդ ամսու սկիզբը ու կը կոչուէր Վարդավառի տօն։

Նոր կրօնը հիմնաւելով մասամբ մը օտար ծէսերու եւ սկզբունքներու վրայ, բոլորային շարտառքուց իրմէ հնութեան հիմքերը։ Նոր կրօնի առաքեալներ ու աղօթագիր հայրեր իրենց սրբազան բանաստեղծութիւններու, ճառերու եւ աղօթքներու մէջ չը կրցին զսպել այն աւիւնը, որով շաղախուած էր ահազին գարերով ամրագլ ժողովուրդ մը, շատ անգամ ու շատ տեղ ակնարկումներ, նմանութիւններ ըրած են արեգական, լուսնին աստղերուն։ Ինչ որ նոյն կը հայցէին Անահիւան, Աստղիկէն, Վարդավառին ընթեռնլի մեծ աղօթքին մէջ խընդրուուծ է Գերագոյն իտկէն, սէր, զզաւառութիւն, խաղաղութիւն, ար-

դարութիւն, սրբութիւն, Ոսկիածին և զգաստութեանց Մօր և չնորհաց խորհրդանշաններն են: Երբ սէր, հաւատարմութիւն կը հայցէր հեթանոս քրմապետը սիրոյ գիցութիէն, վարդապարդ Աստղիկէն, Վարդավասի մեծ աղօթողը «սէր եւ միութիւն տուր երիտասարդին եւ կուսին, ամուսնացեանները պահէ» սրբութեամբ եւ անտարատութեամբ, անոնց զաւակները աճեցուր կը մաղթէ երկինքի աներեւոյթ զօրութենէն (Ա. զօթք վասն այլակերպութեան Եղիշէ վարդապետի): Նոյն վարդապետը պտուղներու համար առատութիւն կը խնդրէ, ինչպէս երբեմն ժողովուրդը իր քրմապետի բերնով կը մաղթէր Դեմետրէն, հունձքերու աստուածուհիէն:

Եկեղեցւոյ հալածանքի դարերուն երբեմն երբեմն ընդհատուած են այս տոհմային սովորութիւնները, սակայն մոտցուած չեն. Նոյն խակ փախանակ սահմանափակուելու մէկ վանքի պարիսպէն ներս, աւելի ընդարձակուած են ու տարածուած բոլոր նշանաւոր վանքերու շուրջ, ուր ժողովուրդը կը զիմէ սիրով, հաւատքով ու պարծանքով:

ՇԱՔԱՐ

## ԿՈՐՍՈՒԱԾ ՆԱԽԱԿԸ

Պատիկ ալիքներով սառառացող ծովուն վրայ նաւակը կը սահի անըշուկ: Հեռաւոր լեռներու տարատամ վէտից տումբն ետեւ ճերմակ լուսին մը կը ժաղուի: Քիչ մը աւելի մօտ, ցամաքի սեւ զանդուած մը կայ անծանօթ, ստուերին վրայ ցցուող, որմէ նաւակը կը հեռանայ միշտ: Ու ալիքները հետզհետէ կ'արծաթաղծուին երկայն ճառագայթէ մը որ լուսնէն կը հոսի:

Մենաւոր նաւակին մէջ որ կը սահի շուքի մը պէս՝ կին մը շղարշի ծիրանքներու մէջ, սպիտակ ու չնորհալի, ընկողմանած է: Իր երկայն սեւ վարսերէն երկու գանդուրներ ճակիտին վրայ ինկած տրտմութիւն մը կը զնեն իր դէմքին անվրդով սպիտակութեան վրայ: Իր աջ բազկին մէջ որ մերկ գէպ ի մէջքը կը կորանայ, գողարիկ մանկիկ մը զըլուխը այդ մուքուր լանջքին վրայ դրած կը քնանայ: Իր թարթիչները պլզտիկին նայած տաեն զոցուած են զուրդուրանքով մը որ իր շրթունքին վրայ ժպիտ մըն է թողեր, տրտմօրէն անուշ ժպիտ մը: Ճերմակ թափանցիկ քողերը իր աղջիկի վճիռ ու թարմ մարմնին վրայ կը բա-

բախտեն զուարթ , լանջքին ու աղղոքուն չքնաղ կորութիւնը թուլօրէն  
կալապարելով : Ու իր մէկ ոտքը , նուրբ ու պաշտելի շարշի ծալքի մը  
մէջն դուրս ելած , յասմիկի թերթի մը պէս , կուրին տախտակին իր  
չնորհալի ձեւը կը թողու այնքան փափկօրէն որպէս թէ ճերմակ թոխ  
մը ըլլար :

Ու , ալիքներէն համբուրուած , նաւակը հաճոյքէն կը ստոսուայ ,  
տանելով Մայր—Սէրն ու Անմեղութիւնը դէպի անուրջքի երկիրը :

\* \* \*

Զուարթ զեփիւռները կը ճլութլան կնոջ մազերան մէջ : Արծաթի  
ափքները՝ ճառագայթով դինովցած՝ երդեն : Վերը՝ երկնքին մէջ՝ փալ-  
փլուն բիւրեղներ պլափիկ լյասի կաթիլներով կը զուարթացնեն մուժ-  
կապոյտք : Ու մանկամարդ կնոջ մաքուր ու միամիտ հոգին , երազի մը  
երանաւէտ փթթումովը կը լեցուի :

\* \* \*

« Քնացի՛ր , զաւակս , քնացիր , երկնքին դողլոջուն լոյսերուն տակ :

« Հիմա պիտի ժպուռն հորիվոնն երեւի մշտական արշալցաներու .  
քնացի՛ր , զաւակս , մինչեւ որ համնինք երանութեան ափունքը :

« Հրեշտակները անմեղ հոգիիդ մէջ ոսկեթել երազներ թող հիւսեն ,  
վճիռ քունդ լուսաւորով :

« Կուրծքիս բարախումը քունդ անուշը անուշ օրբէ . չեմ դիտեր  
շրթունքիդ վարդերը ինչե՛ր կը փափսան :

\* \* \*

« « Հեռուն ջինջ սպիտակութիւններու մէջ ծիրանի լեռներ թաղ-  
ուած կը խոկան . արթնցի՛ր , զաւակս , արթնցի՛ր :

« Արշալցաը փառքի ովկիան մըն է . հոն ալ ըլուրներու վրայ լոյսե-  
րը կ'երդեն :

« Ու լոյսով ովզովուած լեռները բաւրումներ կը միտան . յաւիտենա-  
կան ծաղկումին ու մշտափթիթ դալարներուն մէջ անուրջքի երկիրը  
կը դողդպայ :

« Հոն ծաղկիկները , կանանչները ու դաշնակաւոր թռչունները պի-  
տի լընկեր ըլլանքեզի . արթնցի՛ր , մանկիկ , ու ժոլոէ :

« Այն թարմ մարմանդներուն մէջ որոնց վրայ գոյնզգոյն ծաղկիկնե-

ըը ծիածաններ կը ցանեն, սուկի թիթեռնիկ մը սլիտի ըլլաս, սիւքե-  
րուն պէս երջանիկ . . .

Ու երազը՝ ալիքներուն երգէն օրուած՝ քնացաւ:

\* \* \*

Լուսինը՝ տրտմելով՝ վար իջած է լեռներուն ետեւէն: Ծովի մթնցած  
է ամփոփուող թախծութեան մը պէս: Հեռաւոր ալիքներուն վրայ,  
թուչունի թեւի մը պէս կ'երեւայ մանրցած նաւակը: Երդնքին մէջ որ՝  
մտածկատ ջուրերուն վրայ կը հակի, փափուկ լցոները կը մեռնին մելու-  
մաղձօրէն: Ու յանկարծ, ծովուն խորութիւններէն, որպէս թէ յան-  
կարծ ցաւ մը ինկած ըլլար հոն, կը բարձրանայ տնհուն ձայն մը ողբա-  
կան, խորունկ հեծեծանքի մը պէս . . . :

\* \* \*

Այդ գիշերէն ի վեր, վերջալըսէն ետքը, երբ ալիքները կը սեւնան  
մթութեամբ, շատ անգամ ծովեզրին աւազներուն վրայ ստուեր մը կը  
թափառի, ժամերո՛վ: Իր քայլերուն ձայնը չի լսուիր, որպէս թէ սեւ  
փետուր, մը ըլլար, հովին տարուքեր: Բայց, երբեմն, յանկարծ, զլուխը  
երկնցուցած, անխլիրտ, մտիկ կ'ընէ ալիքներուն տարօրինակ երգին,  
ու յետոյ՝ խորունկ խորունկ կը նայի անսրոշ հեռաւորութիւններուն  
ուր գնաց նաւակը որ տարաւ ծաղկահասակ Մայր-Սէրն ու անմեղու-  
թիւնը . . . :

ԱՆԵՔՍԱՆԴՐ ՇԱՔԼԵԱՆ

Մանչեսպր  
16 Յուլիս 1895

## Հ Ա Վ Ո Ւ Ե Ր Գ Ո Ւ Ի Թ Ւ Ւ Ն

Ա.

Հօ՛, հօ՛, հօ՛:

Մութը հազիւ հազիւ հազ սկսած է նօսրնալ բարձունքներուն վրայ,  
երբ տակաւին զիւլը ամեսող աւատուան ստուերներուն տակ ծածկուած  
է. եւ գեղացին մշիկ մշիկ իր վերջին անուշիկ քունը կը քաշէ. հե-

ուռէ՞ն, փողոցին ծայրէն, խուլ արձագանդի մը պէս տկար ծայն մը  
կը լսուի, որ հետզհետէ կը զօրանայ, կը թանձրանայ, կ'երկարի եւ իր  
խոսպոտ դաշարումներովը ամետղլ փողոցը կը լցունէ:

Հօ՛, հօ՛, հօ՛:

Մարտիկ ախագօր ծայնն է ասիկա, եւ Մարտիկ ախագար գիւղին  
կովերուն հովիւն է:

Եթէ գիւղին մէջ Մարտիկ ախագարէն կանուխ ելլող մէկը կայ.  
ան ալ իր պառաւ մայրն է, Մարթա ապղան, որ առաջին հաւախօսին  
կ'արթննայ. եւ անկողնին մէջ կը սպասէ որ աքաղաղներն երկրորդ ան-  
գամ մըն ալ խօսին. մանաւանդ շատ լու կը ճանչնայ իրենց կարմիր  
խօօցին ծայնը որ երբէք ըլ խարեր: Կարմիրը երբ շուտ շուտ կրկնել  
սկսի իր կուկուղիկուները, ա՛լ եւս լուսնալու մօտեցած է. ուստի  
Մարթա ապղան անկողնէն կ'ելլէ, ճրաղը կը վառէ, օճախը կը մաքրէ,  
մարած կրակի կոսորները մէկմէկու կը մօտեցնէ եւ կը բռնկցնէ. ապուրին  
սլուուկը վրայ կը դնէ եւ կ'իջնայ վար, աւանակին առտուան կերը կու  
տայ, տղուն տրեխները եւ պարկը կը պատրաստէ, նորէն վեր կ'ելլէ  
եւ օճախին անկիւնը կծկտելով կը սկսի իր մանել, չմոռնալով սակայն  
վայրկեանը անգամ մը արեւելքը դիտելու: Երբ տեսնէ որ հորիզոնին  
վերօքը աստղերը կը սկսին նուաղիլ, եւ խորէն բզիսած լոյսի շառագոյն  
ցողեր դէպ ի վեր տարածուին, անմիջապէս տղուն քով կը վագէ ըսելով.

— Ե՛լ, տղան, ե՛լ, ետքը ճերմկիլ սկսու:

Մարտիկ ախագար, «Փառք քեզ Ասոուած» ըսելով՝ անկուղնէն կ'ելլէ<sup>1</sup>  
զգեստները բարձին տակէն հանելով կը հագնի, եւ վար կ'իջնայ.  
տրեխները սոտքը կը կապէ եւ պարկն ալ կոնակը. պատին կոթնած  
հովուական խոշոր ցուպն առնելով դուռէն դուրս կ'ելլէ իր միօրինակ  
կոչը սկսելով.

Հօ՛, հօ՛, հօ՛.

Հազիւ 22-23 տարեկան կայ Մարտիկ ախագար. հասակը կարծ եւ  
լսյն. մսի գէր զանգուած մը, երեսները բաց արեւուն՝ սեւ խու մը  
տուած, որոնց վրայ խիտ առ խիտ շարուած են ծաղիկի փոսիկներնը.  
կարծ ու տափակ քթին տակը ցանցառ ու կտջուլ պեխներ. շրթունք-  
ները սեւ ու թանձր միաձայն հօ հօներէն սրնդի մը կը բերնին ձեւն  
տուած են:

Իրենց տունը գիւղին վարի ծայրն է. եւ ինք կը սկսի գիւղին շրջա-  
նը ընել, անվերջ անդադրում հօհօներովը, երբեմն երլեմն ձեռքի ցու-  
պովը դռներուն եւ պատերուն զարնելով:

Երբ կը հասնի գիւղին կեղրոնը, շուկան, հոն գտնուած աղ-  
բիւրէն երեսները կը լուայ եւ կը սրբէ ենթարիխն փէշովը. եկեղեցին  
կողմը դառնալով երեք անգամ կը խաչակնքէ երեսը ու նորէն կը շա-  
ռունակէ իր գնացքը:

Հասնելով գիւղին միւս ծայրը երկար շունչ մը կ'առնէ . արդէն լուսդէմ եղած է , գիւղացիներն արժնցած են , դռները բացուած . եւ փողոցներուն մէջ ժամեւոր կիներու եւ աշխատաւոր գիւղացիներու թիւը հետզհետէ կը շատնայ : Մարտիկ ախատար հիմա կը սկսի յետաղարձ շրջան մը . բաց գռներէն կովերը դուրս կը խուժեն փողոցը . ինք անսնք մէկիկ մէկիկ կը ժողուէ . շատ անգամ անձամբ կը մոտնէ տուն մը եւ կովը կը քակէ իր պախուցէն . իր գարտակ պարկն ալ կը լինայ հիմուկ . հոս կին մը կակուղ հաց մը կուտայ . հոն ուրիշ մը ծրար մը աղի ծուկ . անդին մէկն ալ աման մը րէշէլ . իրենց տունը հասնելով հոն կը դարտիէ պարկը , թողլով իրեն կափուղ հաց մը եւ քիչ մ'ալ խարիս . մայրը չը մոռնար սակայն գինիին չօքուռան տեղաւորել պարկին մէջ , որ հիմակ Մարտիկին հանակէն կը փոխադրուի աւանակին կոնակը . ոտքի վրայ կը լիէ մօրը եփած ապուրը . եւ աւանակը հօտին առջեւէն , ինքն ալ ետեւէն , կ'երթան դէպ ի գոշոց . ու տակաւ կը նուազին ու բացաստաններուն մէջ կը մարին անոր ձայնին վերջին արձագանգները .

Հօ' , հօ' , հօ' :

Բ

Գիւղէն գրեթէ մէկ ժամ հեռաւորութեամբ , անոր հարաւային արեւմտեան կողմը , ծովակէն քիչ մը վեր կը գտնուի գիւղին արօտավայրը , որ կը կոչուի Շնագայի-Անտառակ . ասոր եղեղքին մօտ կայ հսկայ կազնի մը Կեպէ-Զնար անունով , որուն շուքին տակ հազարաւոր կովեր ու ոչխարներ կրնան մակավիլ : Այս արօտավայրի մօտերն են մերձակայ գիւղերու արօտներն ալ . գարնան եւ ամառուան եղանակին , շրջակայ բոլոր հովիւներուն հանդստավայրն եւ ժամադրավայրն է Կէ-ալէ-Զնար : Կէս օրին երբ արեւը իր ամենէն տաք կրտկները կը թափէ վար ու դուռըներն ալ լսու մը արածուած ու կշոացած են , հովիւները կառաջնորդեն զանոնք կազնիին շուրջը , թէ՛ անսնք հանդչեցնելու եւ թէ՛ իրենք հանդչելու : Բոլոր հովիւներն իրարու հետ բարեկամ են եւ եղոր պէս կ'ասպիրին . հերիք է որ մէկմէկու սահմանը չանցնին , այն ատեն կոիւը սարսափելի կ'ըլլայ . իւրաքանչիւրը վերջին ծայր բժախիւն . դիր է իր դուռըներուն իրաւունքը չը կերցնելու :

Մայիսուան գեղեցիկ ու պայծառ օրերէն մէկն էր , ճիշդ կէսօրուան մօտերը . հովիւները՝ որոնց մէջ էր նաև Մարտիկ , խմբուած էին կազնիին տակ :

— Այսօր եշմէրիին օրն է , ըստ հովիւներէն ամենէն տարեցը . բաւական ատեն է որ եփած չունինք . ո՞ւր է պանիրը :

— Հոն վերն է, ըսաւ Մարտիկ ախալար մատովը ցուցնելով կազմին բարձունքը :

Երիտասարդ հովիւ մը անմիջապէս շուլուեցաւ ծառին վրայ, եւ անոր թաւ ոստերուն մէջ անյայտ եղաւ. քանի մը վայրկեանէն վարի իջու գլուխը անցուցած խոշոր սան մը եւ ակրաներովը բռնած պանիրի քամոց մը : Հովիւներուն թաքսոսցը ծառին վրայ էր :

Վայրկենապէս կրակը վառուեցաւ եւ սանը տեղաւորուեցաւ երկու քարի վրայ :

Էշմէրին մեր հովիւներուն, գեղջուկներուն նախասկրական կերակուրն է, բայց եվելը շատ դժուար. հովիւներն միայն վարպետ են պատրաստելու մէջ: Տարեց հովիւը ինք անցաւ սանին գլուխը. էշմէրին եփելու պատիւը ուրիշն չէր կրնար տալ. հանեց էնթարին. շատ կին թեւերը ժողվեց վեր. թաւարծի կուրճքը բաց. վերի արեւոն շողերէն եւ վարի կրակին բոցերէն քրաինքն երեսէն աղբիւրի պէս կը վազէր. եւ սկսաւ իր հովուական խոհարարութիւնը:

Նախ թարմ պանիրը մանր մանր բրդեց սանին մէջ, եւ յետոյ խոշոր դգալով մը սկսաւ խառնել, մինչեւ որ լաւ մը հալեցաւ, յետոյ քչիկ քչիկ սկսաւ ալիւր տալ, մինչեւ որ թանձրացաւ եւ իւղը ամրող երեսը զարկաւ. մէկ ժամէ աւելի տեւեց այս աշխատութիւնը. որպէս զի էշմէրին լաւ ըլլայ, պէտք է եփողն ալ հետը մէկտեղ եփի. երբ վերջապէս եփեցաւ, մէջը խառնեց քիչ մը շաքար:

— Հոդիս ելաւ, ըսաւ խոհարար հովիւը քիչ մը գինի չը կայ, հոգիս պաղըշտիցնեմ:

— Իմին չօրուռաս լեցուն է, ըսաւ Մարտիկ ախալար:

— Իմինս ալ, ըսաւ ուրիշ մը.

— Զըսէ՞ք, ասօր լաւ յեփ մը պիտի ընենք, ըսին մնացածները:

Հովիւները պարկերնին առնելով շարուեցան սանին բոլորը. եւ գինիի չօթուռաները ձեռքէ ձեռք կը դառնային ու կը դառնային մինչեւ որ ամենուն գլուխն ալ լաւ մը տաքցաւ.

Մէյ մըն ալ նայիս պատանի հովիւ մը մէջտեղ նետուեցաւ.

— Հայտէ նայիմ, Մարտիկ, ըսաւ. աղւոր զեյպեկ մը չալէ՛, պի խաղում:

— Զէ՛, ըսաւ Մարտիկ ախալար. ասօր աշշիսլամա մը պիտի չալեմ:

— Ատ աւելի լաւ, աւելի լաւ, ըսին ամէնքն ալ միաբերան:

Մարտիկ ախալար լաւ սրնդահար էր. անոր այս համրաւը տարածուած էր ամրող շրջակաները. ամէն տեսակ եղանակ սրնդով կրնար ածել: Հսնեց մէջքէն երկար սրինդը, ձեռքովը սրբեց բերանը, մատները դրաւ ծակերուն վրայ եւ սկսաւ փչել, եղանակին հետ մէկտեղ

Ճօճելով գլուխն ալ, մէկ ալ նայիս զլոր դրաւ սրինդը եւ սկսաւ երդեւ:

— Ես աս առառե եարս տեսայ վիկնձիրին դէմ նստած էր:

Մրմա մազերը զլիսուն վրայ հովը թել թել կը տանէր.

Աչուկները անանկ աղւոր. հուրի մեջի կը լիսանէր.

Հաղարներու մէջ չը գտայ ես աղւորիս նմանը:

— Ծօ՛ Մարտիկ, աս ի՞նչ էր, ըսին հովիւները յանկարծակիվ եկած: Մարտիկ կը շարունակէր.

— Թուշերն ըսէք լեցուն կարմիր, վարդը քովը բան մը չէ,

Պրկունքները խելք թացնող սանի դացուած կակաչ է,

Սիրտըս անոր սպարդեւ ըրի. ալ Մարտիկ իր տէրը չէ:

Հաղարներու մէջ չը զլոտայ ես աղւորիս նմանը:

| Հասկցանք, բան մ'ունիս, ըսին հովիւները:

Մարտիկ կը շարունակէր.

— Լոյս երեսիդ հոգիս մաստաղ, ա՛յ իմ աղւոր Զարուկս.

Բաղեղ մ'ըլլոմ թող պլլըւիս երկան պօյիդ, եարուկս.

Քու կարօտէդ ալ հերի՛ք լսոր, յօցան երկու աշկանքս

Հաղարներու մէջ չը զլոտայ ես աղւորիս նըմանը:

— Է՛, է՛. պատմէ նայինք սս եարդ ս՞վ է. ըսին հովիւները.

— Սոտնկ բան չը կայ, ըստւ Մարտիկ ախաղար. որ սրինդը տեղը խօթեց եւ ձեռք առաւ դինին չօթուուան:

— Ետ՛, մեզմէ կը պահե՞ս մի. վախցար որ ձեռքէդ պի՞ առնէի՞նք:

— Տղա՛ք, ըստւ տարեցը, ատանկ բաները շատ չեն խառներ. հեղպէք իի բան մ'ունի. իմ գլուխին ինչե՞ր անցած են. թող տուէք որ իր եղովը տապկուի. հիմոյ քիչ մը սպալինք:

Հովիւներն ա՛լ չը պեղեցին. շուքին մէջ տաղին երկնցան եւ սկսան խռալ: Մինակ Մարտիկ ախաղար արթուն մնաց. քիչ մ'աւելի հեռուն գնաց. մտաւ իր հօտին մէջ եւ մեզմ ու անուշ ձայնովմը կանչ չեց. — թմրո՛ւլ, թմրո՛ւլ, մէկ ալ մաստաղ հորթ մը, զլուխն ու պարանոցը ժժմակներով զարդարուն, մօտեցաւ իրեն: Մարտիկ նստեցաւ գետինը. գետնէն առաւ հորթին զլուխը, սկսաւ զանի փայփայել. համբուրել, երբեմն անոր ականջին փախալավ.

— Ա՛խ, Զարուկս ալ ձիշդ քեզի պէս աղւոր է:

Փ.

Մարտիկ ախալար իրաւ բան մ'ունէր . եթէ մէկը առտուանց կանուխ անոր հետեւելու ըլլար , պիտի տեսնէր որ Մարտիկ երբ հասնէր վերի փողոցի մէկ անկիւնը , հոն նախ խնամով վրան գլուխը կը շտկէր եւ կը ջանար աւելի անուշ չետ մը տալ իր հօհոներուն :

Առ անկիւնին ծայրը տուն մը կար . առ տանը մէջն ալ աղջորիկ սիրունիկ թմալուկիկ աղջիկ մը , ահա հոս էր Մարտիկի ամբողջ դազտնիքը : Ինչպէս եղաւ չենք գիտեր , ինքն ալ չեր գիտէր հարկաւ , Մարտիկ սէր կապեց առ աղջկան : Անոնց տան գուռը միշտ իր առջին բաց էր . ամէն առաւ ինք անձամբ կը մտնէր հոն ևւ ինք կ'արձակէր անոնց կովն ու հորթը . վերադարձն ալ միշտ տրցակ մը յոտս կը բերէր միասին : Տնեցիք ալ Մարտիկ ախալարի գուրդուրանքը տեսնելով իրենց գուարներուն վրայ , կը սիրէին զանի . եւ միշտ կը լեցունէին անոր պարկը , որով Մարտիկ ախալար ալ տեսած համակրութենէն քաջալերուած օր աւուր կ'ընդարձակէր իր ոսկի երազանքներուն շրջանակը :

Եւ ինչո՞ւ չէ . ինք նշանուելու տարիքն ունի , անօնք ալ նշանուելու աղջիկ մը , իրեն ինչո՞ւ չը սիրտի տային , իրմէն աղւո՞րը կընային գտնել . իրիկուն մը մեր զիւցազնը խնդիրը բացաւ մօրը :

— Կուտա՞ն մի . ըստու Մարթա ապան , անօնք հարուստ են :

— Մենք աղքա՞տ ենք մի , ըստու Մարտիկ :

— Իրա՞ւ ես . պօյդ պօսդ տեղը , քեզի պէս հեմ աղւոր հեմ իշկիւցար տղայ չի կայ , հինդ տարի է հովիւ ես , մէկու մը վիստ հասուցած չես , մէկը գանգատ չըրտաւ . հեմ առնելիք աղջիկնիս եղին ու մեղրին մէջը կը պահենք :

Մարթա ապան հետեւեալ իրիկունը իր քրոջը հետ գնաց անոնց տունը Աստուծոյ կամեցողութիւնովը աղջիկնին իր տղուն ուղելու :

Դ.

— Հօ' , հօ' , հօ' :

Կոտրտուած լալիան ձայն մըն է որ հիմակ կը քաշկրտուկի փողոցներուն մէջ , բայց ոչ մութն ու լուսուն . Մարտիկ ախալար հիմակ ո՛չ առջի սիրտն ունի , ո՛չ ա՛լ ուժը . ալ առտուները կանուխ չելլեր , ան խոշոր ցուպը , որ առաջ փետուրի մը պէս կը շարժէր , հիմակ կարծես ծանր բեռ մըն է ձեռքին մէջ : Իրիկուններն ալ շուտով ետ կը դաւնայ գաշտէն . եւ կովերը շատ անդամ լաւ արածուած չեն ըլլար , բողոքները , գանգատներու ճայները կը շատնան . այսինչին կովին եղջիւրը կոտրածէ , այնինչին կովին ոտքը կը կազայ . միւսին կովը մեռած ճագ մը ճգեր է

Մարտիկ որ առաջ անհուն գուրգուրանք ու խանդաղատանք ունէր կովերու վրայ, հիմակ բոլորսվին փոխուած է, սիրտը նեղ, եւ ձեռքի ցուպով ուժով ուժով կը խփէ անոնց կունակին, գլուխին, ամէն հանդիպած տեղին:

Դրացի հովիւներուն հետ ալ չը տեսնուիր հիմակ:  
ինչո՞ւ:

— Վա՛յ կիսի վա՛յ, ատ շան առշար տղի՞ն մնացեր էր մեր աղջիկը, երէկ անօթի բերաննիդ կը հոտեր, ասոր պատառ մը հաց կերտք մարդ եղաք եւ ելեր մարդու աղջի՞կ կուզէք:

Իրենց բարձրութեանը մէջ թշնամանուած կը նկատէին զիրենք աղջկան ծնողքը. ի՞նչ յանդղնութիւն, ի՞նչ ոճիր, հովուի մը համար աղջիկնին ուղելը, եւ չինք չնորհք վանտեցին Մարթա ապլան:

— Հի՛չ հոգդ ալ չընես, ըսաւ Մարթա ասլիս, տղաս, ես քեզի անանկ աղւոր աղջիկ մը կը գտնեմ որ անոր պէս հազար հատը կ'արժէ. կ'ուղես նէ կուռլայէն բերեմ, թող անոնք պահեն, նայինք քեզմէ աղւորին պիտի տան:

— Եա՛, ըսաւ Մարտիկ ախապար:

Այս տիրահնչիւն եաին հետ կը թուչէին հիմո իր ամբողջ երազները, ու անոնց տեղը խորին, լեզի դառնութիւն մը կը լեցուէր իր սըրտին մէջ:

Իր վերջին մսիթարանքն անոնց հորթն էր, թմպուլլ. անկից կ'ուռնէր իր կարօտը. ան ալ շոտ սեպեցին իրեն, մորթեցին:

— Եա՛, աս ալ գնաց, ըսաւ Մարտիկ ախապար:

Ու ան խելօք, բարի, հանդարտ, աշխատող տղան եղաւ չար, անհանդարտ եւ նեղախրտ մէկը, եւ որովհետեւ անտանելի կը դառնար, հանեցին պաշտօնէն:

Ինք ալ բոլորովին զայրացած այն ապերախտ գիւղին դէմ, որ իր հինգ տարուան հաւատարիմ ծառայութեան փոխարէն մէկ աղջիկ մը ատ սեպեց իրեն, հեռացաւ գիւղէն, ուխտելով այլ եւս բնաւ հոն չը շվերադառնալ:

Երեք տարիէ ի վեր կը գտնուի գիւղին դիմացը դաշտին մէջ Փ.ի ագարակը, հոն հովուութիւն կընէ:

Ամէն անդամ որ կը մօտենայ գիւղին արօտավայրի սահմանին, անմիջապէս հօտին զլուխը կը գարցունէ հարաւ. սակայն չը կրնար բռնել զինքը որ կարօտակից նայուածք մը չը նետէ հիւսիսի զառիթափին վրայ փռուած գեղին, եւ չը կրնայ զսպել ներքին հառաչ մը որ իր միաձայն երգին վերջին յանզը կը կազմէ հիմակ.

Հօ՛, հօ՛, օ՛ֆ:

## ՏԻԵԶԵՐՓԻՆ ՄԷԶ



### ԹՈԹՈՎՈՒՄՆԵՐ

«Եւրաքանչիւր ասդ աշխարհ մըն է, — կը մասծեմ, ու նորէն կը մշածեմ թէ ի՞նչ է մարդը, եւ ի՞նչ է ամբողջ սերունդ մը՝ այսչափ լնդարձակ միջոցի մը մէջ, կը մշածեմ եւ չեմ գտներ: — Ավելիչանին մէկ կաթիլը աւելի մեծ բան մըն է: Գլոխը պտոյն կ'ունենայ: — Ասուած, ի՞նչ է մարդ մը, եւ մարդու մը ուրամելի տառապանքը, տիեզերի մը աշխարհներուն անհունութեան մէջ:»

ԾԱՇԱՔ Գ.00

### Առ Յ. Մ.

Պակուցումին խռովքովն հեւացող տողերդ իմ մէջս նորէն արթնցուցին, — մէ՛կ պահիկ մը, — ադամանդ երազն այդ Այլուրին՝ որուն հոգւովդ. կը կարկառիս, եւ այդ վճիտ հաւատքը Շունչին զրո կը դաւանիս նիւթին մէջ, նիւթէն վեր, նիւթին տէր:

Ու յիշեցի տագնապներու վայրիեանը, — չն ահեղը մեր կետնքին մէջ, — ուր տոչի անգամ ինծի բացուեցաւ «մոհին անդիւխն խորհուրդը: Անտիական խանդին ասջի օրերուն, իմ սրտիս այգուն վարդ խենդութեան մէջ, երբ կուբճքիս տակ դարեր ուր դարեր ասպրելու չափ ուժ կը զգայի, օրերուն՝ ուր ամէն բան ըլլալ ու մի՛շո ըլլալ կ'անդչէի, այդ հարցումը՝ մութին մէջէն ցատքով յելու զակի յանկարծական երեւումով, դէմս տնկուեցաւ: Կեանքի վազորդայնին վրայ դեռ չէի խորհած, կեանքի երէկը զիս չէր զրավեցուցած, չէի կրցած երեւուկայել ատեն մը ուր ես չեղած ըլլայի, ու չէի կրնար համովուիլ ատենի մը ուր ջնջուեի ես. թեւերս բանալուս տիեզերը զրկելու կարող կը կարծէի զիս. մահը մութ ճամբան էր, կ'ըսէր ինծի հին ազւոր Հեքեաթը, որ զիս լոյսին Ռոտանը, անվերջ ու աննիւթական երանութիւններուն պիտի տանէր: — Մտածումին շունչը ճակտէս անցաւ, եւ որպէս թէ ձեռք մը աչքս որդած ըլլար, կեանքը տեսայ՝ բողէ՛ երկու սեւ յաւիտենականութիւններու մէջ սեղմուած, ու սեղմուած ա՛յնպէս որ կը ճզմուէր ու կը չբանար: Ու երբ աչքերս աստղերուն դարձան, վա՛խ զգացի:

Ամրող վլուզում մըն էր երազի չնքի մը, բարոյական շարժ մը որ էութիւնս վերէն վար կը զդրդէր, սխալունքի պատերը կործանե-

լով, ու աւերտիներուն մէջէն՝ բանալով առջիս, անհուն հեռանկարը կեանքի նոր ըմբռնումի մը։ Սարսադիներուն սարսափը զիս պաշարեց այն ատեն. գիշերին մէջ մինակ մօլորած որբի դողն ունեցայ. յուսահատութիւն մը զիս գալկացուց՝ համօրէն ոչնչին գալափարին առջեւ. ու տիեզերքին մէջ վայրիեւան մը ըլլալու գիտակցութենէն՝ թեւերս գալարեցի։

Բայց առջի ցնցումը տնցնելուն, յոզնած հանդարտութեան մը անձիս մէջ ծաւալին իմացայ. պաղ հանդարտութիւն մըն էր, ապաքինումի հիւնող ու թոյլ քաղցրութիւններով։ Մասածումս, տեղին խախտելուն ցաւն հիմա մոռցած, իր նոր առանցքին վրայ հաստատուած էր։ Սիսալ ու գոռող գալափարը, որով մարդն ինքովնքը կեղրոնն ըրեր էր տիեզերքին, զայն շինողն իր հայրն ու պաշոստանը եւ զանի ալ իր մըշտընչենական տունը նկատեր էր, ա'լ մեռեր էր իմ մէջս. մեծ ամրագին մէջ, իմ տեղս կ'ըմբանէի հիմա, ու թէեւ նախին խոշոր երազին մինչեւ այդ խոնարհ թաւն տնկումը դեռ տրտմութեան ցոլք մը կը ձգէր վրաս, կը համակերպէի. կը տեսնէի որ միտքս քալող մըն էր, որ չպիտի հոտնէր, որ չէր կրնար համակի. կը տեսնէի որ մարդկային կեանքը, սկիզբ ունենալուն, պէ՛տք էր որ վերջ ունենար. կը՛տեսնէի մանտաւնդ անիմաստութիւնը այդ յաւիտենական վէճին՝ մարդուն ու բնութեան միջեւ, այդ տղեխարշ կատակերգութիւնը մարդուն որ կը գանգատի բնութեանէն կամ կը սիրայ անոր դէմ եւ բնութեան՝ որ մտիկ չըներ, որ չի կրնար լսել, եւ որ կը ճգմէ զայն մշտ. կ'ըմբանէի որ բնութիւնն ու մարդը երկու լատ էսութիւններ չեն, այլ նոյնը, մարդը ըլլալով բնութեան մէկ կտորը, տնոր հետ խառնուած, անոր իր բոլոր զգայարանքներովը կատուած, անոր մէջ հալած, անոր բանաւոր արտայայտութիւնը, եւ թէ փոխանակ անոր դէմ իրը բոլորքով կանգնելու կամ անոր առջեւ իրը տիբապետող ցցուելու, պէտք էր ջանար զանի ճանչնալ եւ անոր հետ ներդաշնակուիլ, անոր անհուն չղթային մէկ ճիշդ ու գեղեցիկ օղակն ըլլալ։ Ասիկա զովացուց միտքս՝ եթէ չյադեցուց, ու խրոխտ յօյսերուն Ամրօցէն իջնելս զիս Պատրանքէն մշտապէս ազատեց։

Եւ որ մը տեսայ որ այս անկումը բարձրացում էր։ Ինքզինքս ըլփոթելով բնութեան հետ, անոր ամբողջ մեծութեանը՝ իմ հիւնի չափիս մէջ հազորդ կ'ըլլայի։ Փոխանակ զիս ծնունդը գտնելու ինձմէ բարձր, իսկութեամբ ինձմէ տարբեր ու վեր էակի մը, զիս մէկ կտորը կը գտնէի տիեզերքին, մասնիկ մը ծնող ու ծնուցանող նիւթին. ու կը զգայի որ կը նոյնանայի Անոր հետ ստեղծողն ու ստեղծուածն էի. տիեզերքին մէջն էի ու տիեզերքն իմ մէջս էր. զօրութիւնը որ զիս կ'ապրեցընէր այն էր որ տիեզերքը կ'ապրեցընէ. եւ այդ զօրութիւնը ինձմէ էր, զիս ջնող իսկութեան մէջ իսկ էր։ — Աստղին ըցսը, իմ մտա-

ծումս ու ծաղկին բուրումը եղբայր գտայ: Եւ այդ երկայարկ տունի յլացումին տեղ, տիեզերքը կ'ըլլար հիմա սանդուղը, անվերջ, հետպէտէ լայնցող, բայց նոյն նիւթէն շինուած:

\* \* \*

Հիմա, քեզ չեմ ըմբռներ երբ կը խօսիս ինձի այդ գարկին վրայ որ բարձրէն, աիեղերքին աննիւթեան վերին յարկին, անհունին միւս մեծ ոլորտին կուգայ, եւ երբ այդ ուրիշ տեղէ եկած ուրիշ իսկութեամբ զօրութեան կը վերադրես մարդը մեծցնող յուլումը: — Ես զայն ինձմէ իսկ բղխած կը դաւանիմ: Զիս շրջտալտառղ արտաքին բնութեան ու իմ մէջս համառօտուղ ներքին բնութեան շփումին ծնունդը կը գտնեմ զայն: Նոյն զօրութիւնը որ աստղին մէջ ճամանչը կ'ըլլայ եւ կը հմայէ, իմ ջիվերու մէջ սարսուաը կ'ըլլայ եւ կը դուզայ, ուղեղիս մէջ խմացումը կ'ըլլայ ու լցոսը սառսուսին կը կապէ:

Բայց ինչ, ինչո՞ւ, ի՞նչպէս է այդ զօրութիւնը...

Ա՛յս, հո՛տ, քու վրդավումդ իմս ալէ, ու սսկումը զօր ես կը զգամ աւելի մեծ է քան քուկդ: — Դուն չես վարունիր, մտածման անխուսափելի մարդակերպականութեամբ մը, տիեղերքը մարդկային կեանքի խոչորացումովը տեսնել, եւ զանի կը սահմանես նիւթի շնչքը, անյատակ եւ անձեղուն, որուն մէջ ցրուած կը ծածանին հողիները, « մեծ համակրութեան » մը տիեղերական գոդովը միացած, եւ բարի հսկողութեան տակ Հոգիին սրմէ բղխած են ամէնքը: Եւ դուն կը հաւատաս, հստատասթեան մեծվայելուչ գեղեցկութենէն դինոցած, թէ միսին կեանքին վեր հոգիի հեանք մը կայ, ու թէ մեր խղդուկ մթնոլսրտէն բարձր՝ կա՛յ այդ Սնդին ուր մահը կը մեսնի եւ բուն կեանք մը կը ծագի, ուր մախն խաւարը պիտի թափի հոգիին վրայէն եւ ա՛լ կը հասկնոյ Ամէնը: Եւ երկիրը քեզի կ'երեւայ չարչարանքի խանձարուրք մը, ուրկէ վերջը պիտի սկսի՝ ցաւին մէջ զառւած հոգիին համար՝ յուրիտենական երիտասարդութիւնը, միակ ու գիտակից խմացակոմութեամբ մը լարուած ներդաշնակութեան մը մէջ, Բարութեան մը ծոցը՝ զոր կը զգաս զլսուդ վերեւ: — Եւ այս աղւոր պատմութիւնը աչքերուդ փրայ տամէն արցունք կը չարցընէ:

Ես երկնքին տուժեւ սարսափ՝ կ'ունենամ, սարսափ՝ բոլոր այդ փարետէն որ ամբողջ թ ով է կապմուած: Ահաւասի՛կ անիկա, ահաւասի՛կ խորհուրդին լսյն երեսը սրուն գեղեցկութիւնը մեծ շեշտերով երդեր էիր: Աժառ զիշերուան վճիռ սեւութեան մէջէն, կը դողդզան մանրադիտական ցորքերը հսկայական լրւսագունտերուն: Առաջին զգացում՝ այս լսիկ յառումին մէջ՝ հեշտանք մըն է անոնց լցոսին անուշ

Ժայիտեն, տարապայման ուրախութիւն մը ներսիդիս՝ որպէս թէ ինձի սիրոյ քթթումներ ընէին բիւր բիւր էզ նայուածքներ; Բայց նայուածքս կը սեւեսի, կը ծանրանայ, կը խորանայ, եւ անվերջ պարապին մէջ, ըստի աշխարհներուն թաւալի՛լը կը խորհիմ. միլեռնաւոր տիեզերքներու, անհամար եւ իրարմէ տարբեր կեանքերու, անձանօթ ու անորտկելի էութիւններու գաղափարը կը ծնի մտքիս մէջ. եւ անսահման կարօտ մը կ'ելլէ մէջս՝ բոլոր այդ հեռաւորը տեսնելու, բոլոր այդ չքիացուածն իւ մանալու, բոլոր այդ անմատչելիին վրայ ոտք կոխելու. յաւերժական կեանքի մը երազը, միշտ, միշտ, աստղէ աստղ, միշտ նոր, միշտ աւելի մեծ, ու միշտ թարմ: Թափանցելու ծարաւէն տոչորուած, մտածումն՝ խենդ ճիգով մը՝ կը նետեմ երկինքն ի վեր, -դէպի այդ խորհուրդի կղզիներն՝ անձանօթին ծովսւն մէջ երերուն. կ'ելլէ ան հեռաւ թուիչով մը, կը ոլտնայ մթնոլորտին մէջն, կը սուրայ դէպի ասաղերը, բայց հազիւ մթնոլորտէն ելած, հազիւ մտած մութ պարապին մէջ որ միջոցը կը լեցընէ եւ իր թրժուումին վրայ առկախ կը բանէ աշխարհները, անթափանց սեւին պատերը կը ցցուին, եւ անոնց բաղմաւելին կուրացած, ապուցած կ'իյնայ վար թեւուտ, ու յուսահատ: Դիմու պտոյտ կ'ունինամ ու աչքերո վար կ'առնեմ: Վա՞ր: Վար կա՞յ տիեզերքին մէջ: Ու երկրին ողորմելի գնաւակը բաւական մեծ կայա՞ն մընէ որ միտքս անոր վարի, աչքերը դոցէ անոր կուրծքին վրայ եւ ա՛լ բան չտեսնէ դուրսի մէջնեւնէ: Վա՞ր: Հոգին մէջն սեւ գունատին ծոցին մէջն, մտածումն կը փորէ թանձրութիւնը ու միւս կողմէն կը գահավիժի դէպի միւս երկինքը, ոս միւս ալշոր եւ ահաւոր անհունը, որ ոտքիս տակ, երկրին զանդուածէն վար, կ'առանեղազարդուի: Եւ ահա, զարհուրանք, զիս պաշարուած կը զգամ, ամէն կողմէն, անհունով. աստղերով լեցուն միջոցը կը պարուրէ, կը խեղդէ զիս. ու այս մտածումին մէջ կը թուի ինձի թէ, շորջի անհունին մէջ երկիրը կը սուզուի, կը հիւշանայ, եւ ես՝ անոր հետ՝ կէտ մը կը դառնամ, ողորմելի փոշի մը տարածութեան մէջ կախուած, ասու զերուն տակ. աստղերուն վերեւ, անթիւ տիեզերքներու մէջ կորսուած:

Զախշախուած, աչքերս կը գոցիմ ձեռքերսւս մէջ: Ու կ'ուզեմ հիմա, այս տհով դողացող վայրկեանին մէջ, մարի՛լ լինալ: Ճշմարիտ ու չինչին մէջ մտնել, քանի որ ոչինչի մը ճշճիմ երեւոյթն եմ միայն: Բայց թովուած եմ. անդանդը կը քաշէ. ձեռքերս թուցած՝ վար կ'իյնան, ու նորէն սաբատիած աչքերս դէայ ի վեր կը դաւանան: Կ'ուզեմ հասկնալ: Ճիգերս կը կրկնապատկեմ: Ամբողջ հայեազք, ամբողջ խոկում կ'ըլ լսամ: կը գամուխիմ անոնց ըստին, ու կը հարցնեմ, կը խօսիմ, կը սրուամ անոնց: — Անշարժ, անուշ. խորհուրդով փաթթուած, կը ժամունին անոնք, ու չեն խօսիր: Սեւը աւելի հոծ կը դառնայ անոնց շուրջը, ու վայրկեան մը, զառանցանքիս մէջ, ամբողջ լուսացան կամարը մութ կ'ե-

բեւայ ինծի: Ասուալ մը լցոտվ կը ձեղքէ սեւը ու կ'անցնի. կը սթափիմ: — Մահ մըն էր ասո . . .: — Եւ մահուան գաղափարը, յանկարծ, տրառում պատկերով մը ինծի կը գծէ տիեզերքը, պատկեր մը՝ ան ալ մարդկային, տիեզերքը աշխարհի վրայ ձեւով, բովանդակը մեր ուղեղին պատշաճեցնող, շատ տրտում, բայց, ախ, շատ ալ մօտիկ մեր դատելու եղանակին, մեզի շա՛տ բնական: — Ի՞նչ ունին բոլոր ատոնք իրարու հետ, ատոնք, ատողերը: Անհուն միջոցի մը մէջ, իրար յաւիտեան անգիտելու չափ իրարմէ հեռու, ինչո՞վ ատոնք կը հետաքրքրուին իրարու, ի՞նչպէս կրնան իրար սիրել: Ու երազ կուգայ ինծի համակրութիւն ենթադրել այդ կղզիացեալ մինաւորիկ աշխարհներուն մէջ, ուրոնք իրար պիտի երբեք չճանչնան: Միակ կապը որ զանոնք կը միացընէ, զօրութիւնն է որ զանոնք ամէնքն ալ միջոցին մէջ կը բռնէ, իրարու շուրջ կամ իրենք իրենց շուրջ կը հողովեցնէ, ու տիեզերական շարժումներուն կարզը կը գծէ. Եւ այդ զօրութիւնը Սիրոյ Օրէնքին վրայ չի դասնար, Ուժի Օրէնքին վրայ կը բոլորի: Մեծ գունտերը իրենց կը քաշեն պլոտիկները, զանոնք ստրուկներու պէս կը դարցընեն իրենց շուրջը, մինչեւ որ օր մը խեղճ զղթայուած պլոտիկները երթան բաղսին մէծ երուն ու փշին: Մեր կեանքին պատմութիւնը երկնքին մէջ անհունապատկուած: Ու մահը, որ աշխարհներուն լոյսին շուրջը գոզի պէս կը սլուցիի: Եւ աշխարհները որ յամբարար, անդուլ կրծումով մը, միջոցին մէջ կը հոտնին ու կը մեռնին . . .:

Մելամաղութիւն մը զիս կը լեցընէ հիմա՝ երր նայած ատենս սատղամանդէ նշոյներուն, կը խորհիմ ատոնց միջեւ անո՞նց որ արդէն ցողքերն են միայն՝ գեռ թարմ ու կուսական՝ դարերէ ի վեր մնուած աշխարհներու սրոնց լոյսը նոր մեզի կը հասնի: Հոս, մեր մարդկային խմացուամը չեմ կրնար յարմարցնել այս անհամոր մահերուն, այս հսկոյ մահերուն դաղափարին, եւ ամրոզջ տիեզերքին դէպի ի անէացում տհագին յաւաջաւաղացութեան մէջ անիրաւութիւն մը, եւ չարութիւն մը կ'երեւայ ինծի ու չեմ հասկնար քեզ՝ երր բարութիւն կը գտնես հոտ: Անազնիւ կը գտնեմ բնութիւնը, կեանքը տալք յետոյ՝ զայն փհացնելուն համար: — Առջի ռումանդիկ վախս է նորէն չքանալք, որ կը յառնէ հաստատութեան մէջ մահուան յաւիտենական տիրուպետումին առջեւ: Եւ վայրկեան մը տոելութիւն կը զդոմ բնութեան դէմ: — Բայց ահա նորէն կը դառնամ տրտում ու ճշգրիտ ըմբռնումին, — թէ տիեզերքը կամք մը չէ, այլ ուժերու պաշտօնավարում մը, երջանկութեան նպատակի մը չի ձգտիր, այլ յաւերժական վիճակափոխութեան մը մէջ կը տեւէ, եւ թէ անիկա անհուն կեանք մըն է յոջորդական մահերէ շինուած, մեծ ներդաշնակութիւն մը՝ մասնական անհերդաշնակութիւններէ ծնուած:

Յանկարծ, տառղերով ծաղկած սեփի սեւ դաշտին մէջ, անփոյթ ձեռքէ մը թափթափած բարակ լցոսի փոշիի պէս, Յարդգողին շՊարզը կը տեսնեմ որ կ'երկնայ, լուսնով թափանցկացած ամպի ձերմակութիւններով, հողիացած նիւթի մարմուռէ տարտամութեամբ։ Եւ այդ հալած աղամանդի առուակը որ իր մալիսի պէս թեթեւ ալիքովը կը կարէ կ'անցնի հաստատութիւնը, իր ծածանուառ ու թրթուն լցոնն մէջն ինծի կը խօսի ու կ'ըսէ.

«Ես եմ Աը, ու Ձն ալ, ու վաղը Աը պիտի ըլլամ նորէն։ — Ես առաջին վիճակն եմ նիւթին, անկազմ անկերպարան նախատիպը տիեզերքին, ու վերջինն ալ։ Կամ ճարմանդը մանաւանդ՝ մեռնող տիեզերքներուն եւ անոնց որ նոր պիտի ծնին։ Զօրութիւնը որ իմ հիւճներուս մէջ կը քնանար, ծոցիս մէջ հասունցուց ու ծաղկեցուց աշխարհները, եւ երբ անոնք թուան ցրուեցան, միջոցը կեանքով թրթըռաց։ Վաղը, երբ այս յաւիտենականութիւնն աւարտի ու միւսն ախի, մեռած աշխարհներուն տեսքը նորէն ինծի պիտի գայ վերածուի, եւ իմ ծոցս, միշտ կոյս ու միշտ մայր, նոր ափեղերքին նորէն պիտի ծնունդ տայ։ Այսպէս եղաւ յաւիտենանէն ի վեր, եւ այսպէս պիտի ըլլայ մինչեւ յաւիտեններուն յաւիտեանը։»

Յարդգողն ինծի այսպէս ըստ, ու անհունէն եկած այս բացատրութիւնը ինծի էն տղոր բանալին թուեցաւ, որ ներէր մեր ուղեղին տիեզերքին մէջ տեսնել՝ անոր էն պիտիկ գռնէն։ Անորոց բանածեւ մը, տհաւոր, անողոք, բայց մէծ ու մութ գեղեցկութեամբ մըն ալ, եւ որ ժամանակի եւ միջոցի անհուններուն մէջ, անսկիզբ եւ անվերջ կեանքի անհունն ալ կը բերէր։ —

Բայս ևս օրը, մարդկային անձնականութիւնները, աշխարհներուն ուրոյն էութիւննեօրը տիեզերքներուն յատուկ անհատականութիւննեօրը, ի՞նչ կ'ըլլան անոնք այդ մշտակուն կերպարանափոխութեան մէջ։ Ե՞սը պիտի յիշէ՞ նոր հագուստին մէջ։ Եւ ինչո՞ւ ունեցեր ենք անհունն գաղտափարը, քանի որ անհուն չենք։ . . . Ի՞նչ է մահը։

Զարդուելի բաւթիւն մը կը հնչէ չորս գիս։ Աստղերը կը քթթեն, կը քթթեն միշտ, ու հեգնելու ձեւ մը ունին հիմա։ Յարդգողը, երկընքին մէջքին, փետուրէ զօտիի մը պէս, կը ծածանի։ Ու կը կարծեմ լսել, այդ համայնատարած լուռթեան մէջ, մեծ շրշիւնը անհամար աշխարհներուն որոնք կը գառնան, կը զանան, կը ծնին, կը մեռնին, ու կը ծնին։ — Հակասութիւններու բաւկիլին մէջ կը սայլթաքիմ։ Մութին պատը կը թանձրանայ առջիս, քարի պէս կարծը՝ կը զարնէ մտքիս, ու կը ցաւցնէ զանի։

Քովէս, մտածողին թաղծագին աղաղակը կը թնդայ։

«Ի՞նչ է մարդ մը, եւ մարդու մը ոլլրմելի տառապանքը, տիեզ-

զերքի մը աշխարհներուն անհունութեան մէջ . . . :

Ու հիմա , աւելի խորունկ ձայն մը , տիեզերքին ամենէն խորունկ խորերէն կարծես , կերպարի մինչեւ ինծի :

« Ես ամէնն եմ ամէն բանի մէջ . միշտ նոյնը ու միշտ տարբեր . սկիզբս ես ալ չեմ զիտեր , ու վախճանիս չեմ խորհիր : Ես ինքզինքս չեմ ճանչնար : »

Այն ատեն , դառնութեամբ , միտքս կ'ըսէ ինքնին , « Տիեզերքը յաւտենական յոյնի շրջան մըն է : »

Բայց ներովո , սիրու կը լսեմ , որ կը հծծէ . « Տիեզերքը . — աղւո՞ր ունայն մը : »

ԱՐԵԱԿ ԶՈՒՄԱՆ

## ԶԱՐՆՈՒԱՆ ՈՐՍՈՐԴՔ

—♦♦♦—

(ՀԵՊԵԱ.Թ)

Ա.

Անկոփ ուղիներէ , օձի ձամբաներէ՝ քարերուն վրայէն Այծեամ մը կը վախչի . անցած տեղերէն կարմիր արիւն կաթ-կթած է ու քարերը գեռ թաց են . կը վազէ՛ կը հեռանա՛յ , կտուները քարեր կը զլառեն դարվար : Ապառաժներուն վայէն ցատքելով , կաքափի ձագերը թոցունելով իրենց լոյնէն ու լեռներէն թաւալով ջուրերը պղտորելով՝ կը սլանայ Այծեամը , կը վախչի . սիրու ուժ զին խոռված է . Վախը խիստ ըլլալու է :

Հեռուն , մարդ մը կ'երեւի , կապարձը ուսին , աղեղը լսրած՝ նետը կը քաշէ : Վարէ՛ն , այլքան վարէն նետն իր նշանին չի կրնար հասնիլ . լեռները ապառաժներ են ու ձամբայ մը չերեւիր որ գագաթը տանի . այդ տեղերէն մինակ մոլեզներ կը վազէն ու Որսորդը օձի ոսք ունենալու է :

Դիմացի սեւ , մթնշաղ լեռներուն , Մաստակի վրայէն Այծեամ մը կը վազէ ու Որսորդն ալ ետեւէն :

Բ.

Լեռներուն մէջ ուր փշոտ կաղնիներ ու վայրի թութեր կը բուսնին, ուր հազարաւոր օտար ծաղիկներ իրենց գեղեցկութիւնը կը բանան ու կը գոցեն, լեռներուն մէջ մինակ վայրի անանուլիներ չեն ծաղկիր, ո՛չ ալ ցանցիր, գաճաճ մացառներն են որ հողին կը կալին, մինակ առուել մը զւզլուքը չէ որ այդ տեղերուն լուսթիւնը կը խանգարէ. ամայի, խորունկ ձորերուն մէջ, զով անձաւներու ներսը, Այծեամիները ձագեր կը բերեն, թարմ դալորիներու, ցցուած գագաթներու վրայ՝ Այծեամն իր ձագերը կ'արածէ :

Ու այծեամը լեռներուն զաւակն է, այդ հսկայ քարերը թխսած են զինք ու անոնց վրայ բուսած մամուռները կերակրած են անիկա, Մաստառը զանոնք ծնած է, անէ՛ծք Այծեամին գնտակ նետողին զինքին :

Գ.

Փախաւ Այծեամը ու Որսորդն անոր ետեւէն :

Բայց ճամբայ չի կայ ու գեռունի ոտք հարկաւոր է մագլցելու համար. ելաւ, ելա՛ Որսորդը Այծեամին հետքերէն, կաթկթած կարմիր ցայտքերուն ուզիով որսորդը զնաց՝ մոռցած թէ լեռը մահուան կը տանի ու իջնելու համար ալ անգամ մ'ալ ճար չի կայ: Այծեամին գնտակ նետողը անէծքով կը մեռնի:

Գաղաթն հասաւ ահա: Բայց Այծեամը.. չի կար, քարերն իրենց ձեղերուն մէջ ասին թէ լեռներն իրենց անձաւներուն մէջ պահեցին զինքը, ո՛վ գիտէ. որսորդը շատ փնտռեց, բայց չի կրցաւ գտնել զանի: Կատաղի մոլեզնութեամի խորտակեց քարին՝ կապարձը, նետը ու աղեղն ալ եւ անոնց կտորները հովերը տարին :

Հոս ու հոն արծիւներ կը ճշէին ու ահագին թեւերնուն թափի կուտային, անոնց բոյներուն մօտ փատած ոսկորներ ու անգղի կտուցով ցեցքուած անձանաչ դիակներ ինկած էին. կամաց, կտոր կտոր ամպեր կուգային անցնելու պահապահ ու թեթեւ շուքերով կ'երթային կը հեռանային: Հիմու կարիճ որսորդը լեռներուն մէջ մինակ, կը վախնայ, ու անոնց մէջ արձագանգողիր անհաստատ ոտքերուն թփուտուքը զինքը կը խռովէ:

Դ.

Զառիվերը դիւրին, բայց զառիվարը ահարկու է. մոռցած է թէ ուրիշ վեր ելած է ու ճամբայ մը չի կայ որ զինքը վար տանի, զէթ

տեղեր գտնուէին որ ստքը դնել կարելի ըլլար ։ աւան, Այծեամին որսը անիծուած է ու հալածող որսորդը տանջանքով կը մեռնի . լեռն ի վար, քարերն ի վար աչքը հանդիստ սեւեռում չի կրնար ունենալ, ու. վար դահավիժողը տանջանքներուն տմենէն սոսկալիովը, իր մահուան քըստմնելի զարհուրանքը չափելով պիտի մեռնի :


Որսորդը յուսահատի աչքերով հեռուն կը նայի ուր հորիզոնը կը ցածնայ լեռներսւն վրայ ու վանոնք կը զրկէ . տարտամ ձառագայթում մը կը խաղայ հեռաւարութեան մէջ, կը պոռայ, տարօրինակ ձայներով, կողկողիչ աղերսանքով՝ օգնութիւն կը կանչէ, ու լեռներուն մէջ, քարերուն մէջ զիւահան ծումուկով ձայնը կ'արձագանդէ՛, կ'երկարի՛ : Իրիկուան զով ստուերներուն հետ եղնիկները կը բրան, ու մօտէն հեռուէն հովը երբեմն վայրի կենդանիներու ձայնի կտօրներ կը տարտղնէ ասղին անդին :

Մինակ, կայնած է լերան վրայ, հովերը մազերը կ'ալեկոծեն ու բոպիկ ոտքերէն ալ արիւն կը մզի . յուսահատ է, ալ չի կրնար իջնել. կեցաւ հոտ, սպասելով մէկուն որ պիտի գար, մինչ առջեւէն մարտիսներ կը ցատքէին խումբով ու թեթեւ թեւերով վար կը խուժէին, անոնց վար իջնելը տեսաւ տխուր աչքերով ու հետեւեցաւ ակնարկով երր թռթռաւով կը կորսուէին . մերթ ընդ մերթ բգէզ մը միօրինակ բղզիւնով հանդարտ լսութիւնը կ'աղմկէր ու կը թռէ՛ր կ'երթար :

Կեցաւ հոտ, լերան զլուխոր, աչքը անսալառ յոյսով ուղղուած վարը, լեռներէն դարյար, սպասելով մէկուն որ պիտի գար: Մահը եկաւ ու աչքերը իրենց կոպիճներուն մէջ, բաց զլուխն ալ ուսին վրայ գամեց: Ու լեռը հիմու իր երգն ունի: Վա՛յ անոր որ Այծեամին նշան կը բանէ:

ՈՒԽԵԿՆ ԶՈՐԴԱԲԵՍՆ

## Դ Ր Ա Մ Ի Ն Տ Ի Ր Ա Պ Ե Տ Ս Ո Ւ Թ Ի Ւ Ն Ը



Բնթացիկ կործիքները միջոց մըն են ընկերութեան մը հոգիին թափանցելու՝ ինչպէս բժիշկ մը բազիերակը նոյելով զարնելով եւ ականջելով, մարմինին ընդհանուր վիճակը կը քննէ:

Բալըր տիրական ուժերուն մէջն որոնցմէ կախեալ են նոր ազգերը դրամը անմիճելի գերիշխանութիւն մը, անհակակշախ զօրութիւն մը

ունի . ասոր համար , զայն ունեցողներն ու գործածողները միշտ կարծիքին ուժգին դատումներուն կ'ենթարկուին : Այս է պատճառը հակասեմական շարժումին : Սեմականները հարստութեան պայքարին մէջ , պաղարիւնութեան , երազէ եւ եռանդէ զերծ՝ դրական ոգիի հետ , կը սլահեն անեղծ գիտակցութիւն մը դրամին արժէքին : Երբեք չեն մոռնար թէ մէկ սուն մէկ սու է , եւ թէ հարիւր հատը՝ արծաթ դրամ մը կը կազմեն : Աւելցուցէք պղտիկ-վաստակին զգացումը , սահմանափակ բայց ապահով ու կրկնուած շահին գոհացումը , պիտի հասկնաք գործնական ոգիին առաւելութիւնները՝ արկածախնդիր երազանքներուն , ցնորքներով համակուած լայն ու ընդարձակ ձեռնարիներուն վրոյ : Ընդհանրապէս կ'ենթադրեն թէ խելքը , - տեսութեանց մեծութիւնը , անհատական որժանիքը հարկաւոր կամ նոյն իսկ օգտակար են գործերու յաջողութեան համար՝ վաճառականութեան , ճարտարագործութեան , պանքայի եւ ելեւմուտքի մէջ . ատիկա սխալ մըն է որ փորձառութեամբ կը վանուի : Քիչ զին ունեցող ձիրքեր , ինչպէս խոհեմութիւն , խորամանկութիւն , յարատեւ աշխատութիւն , անվհատութիւն , հարըստութեան լաւագոյն սատարներն են :

Թրամին ամենակարողութեան մէջ ըմբոստացման զգացում մը արթնցնող րան մը կայ . եթէ շուրջներնիս նայինք , անիկա կ'երեւայ իրը աղետաբեր զորութիւն մը՝ չարիքի , - ստորևնացման սահմանուած . իրմէ նալաստաւորածները գծում կ'ընէ , եւ կը կուտակուի առանց թողլու որ զինքը օգտակար բանի մը գործածեն : Միլիոնի շարքեր ունեցողներէն քանի՞ն այդ ստալլ նուիրեցին անանուն զիթութեան մեծ հաստատութեան մը որ սահմանուած ըլլայ խեղճ ու մերկ մարդիկ սնուցանելու , պատսպարելու : Քանի՞ն կրցած են աղնուացնել ողորմութիւնը որ այնչափ գոհունակութիւն մըն է տուողին որչափ առմողին : Սա իրողութիւնը թէ կարգ մը մարդիկ կրնան առանց ո եւ է անձնական արժանիքի , դրամին կշիռովը միայն , երեւալ ու փայլիլ , դատավարութիւնն է այդ արժէքի նշանին : Կ'ուզէք զիտնալ թէ ի՞նչպէս կը ստուարանայ , կ'աճի անիկա . ճիշդ հակառակը աշխատութեան , տաղանդի ու նոյն իսկ հանձարի եկամուտներուն : Վաթսուն տարիի չափ , վիքտոր Հիւկօ անդադար արտադրեց սքանչելի ծործեր որոնք իր տաենին պատիւը եղան եւ այս երկրին փառքն են . մեռած տաեն , երեք չորս միլիոն թողլուց , եւ ասիկա ամենէն զարմանալի վարձքն էր որ անզուգական դրագէտի մը կը արուէր : Արդ , սովորական իմացականութեամբ էն պղտիկ սեղանուաւորը որ նոյն ժամանակամիջոցին մէջ կ'ապրի , քիչ մը ճարպիկութեամբ ու քիչ մըն ալ բազդով իր զաւկներուն տասը . քառան , երառւն , թերեւս հարիւր միլիոն պիտի թողլու : Այս , ո՞վ պիտի ընջէ ստակին արժէքը , ո՞վ պիտի ստեղծէ նոր դրամ մը որ աշխատու-

թեան ու տաղանդին պէս անցնի : Կ'երեւակայեմ որ բանաստեղծը իր ճաշը վճարէ ազւոր դարձած քառեակով մը , եւ վիալողը իր տան իբր ամսական լաւ արձակի էջ մը նուիրէ :

\* \* \*

Դրամին այս ատելութիւնը , ֆռազներ շարելով կը հանգարտի . մեր եսականութիւնը մեզի սիրելի կ'ընէ փաղոցի հանգարտութիւնն ու խաղաղութիւնը եւ զայն խռովազներն՝ ատելի : Կ'ուզենք պուլվարէն անցնիւ առանց ցոյցերէ հրաշտկուելու կամ ստոիկաններէ ծեծ ուտելու . չենք սիրեր որ մեզ անհանգիստ ընեն , մեզի արգելք ըլլան մեր գործերուն , մեր ճամբորդութիւններուն , մեր զուարձութիւններուն մէջ : Ահաւասիկ բարիզցիներէն շատին ընկերական սկզբունքներուն հիմք , եւ բարձրագոյն պատճարներ մէջ ըերող բոլոր քաղաքավէտները անտից ճանձրանալի կ'երեւան կամ կատակուր : Հաէք թէ շատ գոհ էք հարստութեանց անհաւասար բաշխումն . թէ կը պաշտպանէք ձեր հազուագիւտ ու սուզ պիպոները , ձեր մատանը , ձեր սեղանը , բայց խարերայ արդարութեան եւ ստախօս իրաւոնքի մը խօսքը մի՛ ընէք :

Ա՛լ ո եւ է կամէութիւն չունիմ աշխարհը վերանորոգելու՝ մարդերը ճանչնալէս ի վեր . կատարեալ վիճակը ա՞ն է որ գրագէտը ամէն օր թուզթին վրայ քանի մը ճշմարտութիւն կը փակցնէ՝ բազմերանգ թեւերով թիթեւնիկներու պէս . տափկա իմ վիճակս է եւ չեմ ուզեր զանի փոխել : Բայց տեսականապէս ինձի ամէն բան լսւագոյն կերպով շինուած չերեւար : Հարիւրաւոր միլիոններով մարդիկ կան ուրոնք ամրող կեանքերնին ցորեկուան լրյաէն զրկուած են , հողին տակ , շնչահեղծութեան , խղդուելու , ճզմուելու ենթարկուած : Անասնական տարփանքներ ունին , առանց գորովի ու հեշտութեան , եւ անդադար նոր էակներ կը ստեղծեն գեհենին ու մութին համար : Սովալլուկ եւ անյագ անասուններու պէս կ'ուտեն , եւ երբ բացառաբար իրենց համար փայլի այդ անծանօթ աստղը , արեւը , իրենց մթագնած աչքերը ա՛լ ուժ չունին անոր լրյախն տոկալու : Իմ չունս անոնց ամենէն ալ աւելի երջանիկ է . կը վաղէ , կը կայտուէ բաց օդին . իր ուտելիքը ուզածին պէս կը պատրաստուի , եւ ամէն տասնըհինգ օրն անգամ մը , խուզողը անոր արդուզարդին հոդ կը տանի : Եթէ քաղաքի բանւորին կեանքը հանքագործինէն նուազ ախուր է , իր կացութիւնը նոյնչափ անստոյգ է . քառասուն տարի չարչարուած է , աշխատութենին մաշած է , տարիքէն սպառած է . — Ո՞ւր կերթան ծեր բանւորները :

\* \* \*

Մարդկութեան ապագային համար յուսահատեցոցիչ այս եզրակացութիւնները նշանակած ատենս, կ'ուզեմ ձայն բարձրացնել այն մըտաւոր վիճակին դէմ զոր սովորական դարձուցին ժիշերանքի ները: Գետինը անցնի այդ ատտիկութեան օծուածքը, հաւատալու անկարսլութեան եւ ուրանալու վախի խառնուրդը, Փիզիքական արութեան եւ բարոյական կորովի աղքատութիւնը, զոր ժիշերանքուրիւն կը կոչեն: Ծնունդ Ռէնանի, տաղանդով հազիւ մեծցած, էն առաջիր հայրը ծաղրելու ելաւ: Ի ծնէ հեգնոտ զաւոկ, առջի ակռանները հանելուն պէս ամէնուն քիթին խնդացող գրականութիւնը հիմնեց. անդադար մատի վրայ կ'առնէ անցեալը, ներկան եւ ապագան, ամէնքը եւ ինքինքն ալ: Անմիջապէս գոռոզ արհամարհանք մը իր արիւնը սաւեցուց եւ զինքը զերծ պահեց երիտասարդութեան անրջանքներէն, անոր երազին ու խանդին: Ծեր ու չորցած երեւցաւ առանց ապրած ըլլալու, անհաւատ՝ առանց տառապած ըլլալու, առանց կեանքին շփումովը վաստկած ըլլալու այն վհատութիւնը որ քառուն տարեկան մարդուն տրտմութիւնը եւ ծերերուն թթուած բնաւորութիւնը կը չնէ: Բնազդումավ նախագդաց մարդերուն եսականութիւնն ու վաստութիւնը, կիներուն նենգութիւնն ու ապականութիւնը: Ծուտով հասկցաւ անձնուերութեան ու զոհողութեան նանրութիւնը, սիրոյ խոշոր սուտը: Քամահրանք ունեցաւ բոլոր հին բաներուն համար, արուեստին, հաւատքին, ազատութեան եւ ծամարտութեան: Մէկ խոսքով, երեւան հանեց իր հըպարտ ու սառուծ հոգին. զգուշացաւ ժխտումէ եւ հաստատումէ, պայքարէ եւ զործէ. վայելչածեւ, բարակ, կծկուած՝ անժարիտ շրթունքներով եւ անչոյլ աչքերով, ամբողջ մարդկային դաղափարականութեան փոշին թոթուեց զարմացած եւ քիչ մը չփոթած ապուչներուն գլխուն վրայ:

Ահաւսափիկ ժիշերանքուրիւնը, հեգնութեամիւ, արհամարհանքով, սրտի չորովթեամբ, ընդհանուր գաղափարի մը բարձրանալու անկարսլութեամբ կազմուած. իր անտարերութիւնը ապիկարութեան խոստովանութիւնն է: Հաստատովները, անկեղծները միայն դզրդած են արուեստին աշխարհը, զոր օժտեցին անմուանալի գործերով: Բանաստեղծը, վիպովը, նկարիչը, երաժիշտը իրենց անձնականութիւնը այն ատեն արտայայտած են երբ տաքցած են ուժգին համոզումով մը: Այդ բոցը կը կենդանացնէ իրենց մտածումը եւ անոր խսկատիպ ձեւ մը կուտայ: ինչպէս արեւը խաղողին մէջ կ'օսկեզօծէ եւ կը հասունցնէ ֆիզիքական հրճուանքն ու սէրը:

## ՀԻՒՍԻՍԱՅԻՆ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹԻՒՆԸ

### ԼԵՆՈՐԻ ՊԱԼԼԱՏԸ

Լոյսը ծագելուն պէս, Լէնոր ընդուատ կ'արթննար ճնշող երազներէ . և իս խաբեցի՞ր, Վիլհելմ, թէ մեռար: Դեռ ո՞րչափ ատեն պէտք է ըստասեմ քեզին: Անիկա Ֆրետէրիկ թագաւորին բանակին հետ Բրակայի պատերազմին գացեր էր եւ ողջ մնացած ըլլալուն դեռ լուր մը չէր տուեր:

Թագաւորն ու Կայսրուհին, իրենց երկայն կախւէն ձանձրացած, իրենց կարծր քաջութիւնը թուլցուցած էին ու խաղաղութիւն կնքած էին վերջապէս. եւ իւրաքանչիւր բանակ, երգերով ու խաղերով, թապալներու եւ փողերգութեանց ժխորով, կանանչ ոստերով զարդարուած, տեղը կը դառնար:

Եւ ամէն տեղ, ամէն տեղ, լեռներէն ու ձորերէն, ծեր եւ երիտասարդ, դարձողներուն աղմկալից զուարթութիւնը դիմաւորելու կ'երթային. «օրհնեա՛լ է Աստուած», կը պոռային տղաքներն ու կիները. «բարո՛վ եկար» կ'ըսէին ուրախ նշանածները: Բայց ա՛խ, Լէնորին համար ո՛չ բարեւ կար տալու ո՛չ համբոյր:

Հոն կը վազէր հոս կը վազէր, անցորդներուն հարցումներ կ'ուղղէր. բոլոր անուններուն վրայ տեղեկութիւն կ'առնէր. բայց ո՛չ մէկը, բոլոր այդ դարձողներէն ո՛չ մէկը կրնար իրեն լուր տալ: Սկսաւ իր սեփսեւ մազերը փետտել, եւ յիմարի շարժումներով գետնէ գետին զարկաւ ինքզինքը:

Իր մայրը վազեց եկաւ. «Աստուած ողորմի մեզի, զա՛ւակս, ըսէ, ի՞նչ ունիս:» Եւ զանի իր թեւերուն մէջ կը սեզմէր: «Մա՛յր, մայր, ամէն բան լննցաւ, ա՛լ հիմա ամբողջ աշխարհը թող կործանի: Աստուած անողորմ է. վա՛յ, վա՛յ ինձի:

— «Դուն հասիր մեզի, Աստուած, հասիր մեզի. զթած աշքով մը նայէ մեզի: Զաւակս, հայր մեր մը ըսէ: Աստուծոյ ըրածը աղէկ է: Աստուած պիտի ողորմի մեզի:» — «Մա՛յր, մա՛յր, պարապ երազ է ատ: Զէ՛, Աստուծոյ ըրածը աղէկ չէ. ի՞նչ օգուտ ունեցան աղօթքներս: Ալ հիմ պէտք չիկայ:»

— «Դուն հասիր մեզի, Աստուած. Աստուած ճանչցողը աղէկ գիտէ որ անիկա կը հասիր իր զաւկըներուն: Հաղորդուէ որ ցաւդ թե-

թեւնայ: » — Մա՛յր, մա՛յր, իս այրող ցաւը հաղորդութիւնով չի մարիր. հաղորդութիւնը կեանք չի տար մեռելին: »

« Իս մտիկ ըրէ, աղջիկս. ո՞վ գիտէ որ անիկա Հունգարիոյ մէջ իր երդումին չէ զրժեր՝ ուրիշին հետ կարգուելու համար: Զգէ, զաւակս, ձգէ որ անոր սիրալ ուզած տեղը երթայ: պիտի այրի անիկա իր դըրժումին համար: »

— « Մայր, մայր, ամէն բան լմնցաւ, կորտուածը կորտուած է: մա՛հը, մա՛հը, ահա ինչ որ շահեցայ: Օ՛հ, երանի՛թէ երբեք ծնած ըլլ լսյի: Մարէ՛, իմ լս'յսս, յաւիտեան, մարէ՛. մեռի՛ր, մեռի՛ր արհաւերքին ու գիշերին մէջ: Աստուած անողորմ է: վա՛յ, վա՛յ ինծի: »

— « Դուն մեզի հասիր, Աստուած. դատաւորի պէս մի նայիր քու այս խեղճ աղջկանդ: Ա՛լ չգիտեր ըսածը. իր մեզքը հաշուի մի՛ առներ: Ա՛հ, զաւակս, քու երկրաւոր ցաւդ մոռցիր, եւ մտածէ՛ Աստուածոյ եւ Արքայութեան. եւ այն ատեն հոգիդ իր նշանածը պիտի գանչ: »

— « Մա՛յր, Արքայութիւնը ինչ է, մա՛յր, դժո՛խքը ինչ է: Անոր քով, անոր քով է Արքայութիւնը, եւ անկից հեռու՝ Դժո՛խքն է: Մարէ՛, իմ լս'յսս, յաւիտեան, մարէ՛. մեռի՛ր, մեռի՛ր, արհաւերքին ու գիշերին մէջ: Առանց անոր, այս աշխարհին եւ կամ անդինին մէջ, ա՛լ երջանկութիւն չի կայ ինծի համար: »

Այսպէս յուսահասութիւնը շղթայագերծ կընթանար անոր ուղեղին ու երակներուն մէջ. յանդենօրէն կը շարունակէր աստուածային նուխախամութեան հետ կոռուցտիլ. կուրծքը պատուեց, ձեռքերը դալարեց մինչեւ արեւին մայրամուաը, մինչեւ որ երկինքը բարձրացան ոսկի աստղերը:

Եւ գու՛րսը, մտիկ ըրէ՛ք, դռա՛ք, դռա՛ք, դռա՛ք: Կարծես ձիու մը սկսակն է, եւ շաշիւնը հեծեալի մը որ դռնառաջքին սանդուղին վրայ վար կ'իջնէ: Մտիկ ըրէ՛ք, մտիկ ըրէ՛ք, զրան օղակը կը հնչէ մե՛զմ, մե՛զմ, քլի՛նկ, լի՛նկ, լի՛նկ, յետոյ գուան ետեւէն իր ականջին որսը կը հասնին սա խօսքերը.

« Է՛, Է՛, բաց դուռը, զուա՛կս. կը քնտնա՞ս կոր, անո՛ւշ, թէ արթուն ես: Ի՞նչ կը զգաս դեռ ինծի համար. ըսէ՛, կուլս՞ս թէ կը խընդառաս: » — « Ա՛հ, վիշելմ, զո՞ւն ես, գիշեր ատեն ա՛յսչափ ուշ. արցունք թափեցի, քունը վասիսաւ աշքէս, շա՛տ չարչարուեցայ ես. այս ժամուն ո՞ւսկից կուդաս: »

— « Կէս գիշերը միայն ձի կը թամբենք մենք: Շա՛տ հեռուէն կու գամ, Պոհէմիայէն: Ուշ էր երբ ճամբայ ելայ. կուգամ քեզ հետո առնելու: »

• •

Ի՞նչպէս դէպի աջ, ի՞նչպէս դէպի ձախ կը թռչէն լեռները, ծա-

ուրին ու ցանկերը . ի՞նչպէս դէպի ձախ , դէպի աջ ու ձախ , կը թըստ  
չին քաղաքները , գիւղերն ու աւանները : « Կը վախնա՞ս կոր , անո՞ւ-  
շըս . . . տե՛ս ինչպէս լուսինը կը փայլի . . . հուրբա՛ , մեռելները արագ  
կ'երթան : Մեռելներէն կը վախնա՞ս , անո՞ւշըս : » — Ա՛խ , մեռելները  
հանդիստ ձգէ' :

Եւ ահա , կախափայտին մօտիկը , անիւխն պարոյրին շուրջը , կը պա-  
րէին , հազիւ տեսանելի՝ լուսնկայ լուսուն , խումբ մը մեռածներ : —  
Հո՛ս եկէք , սրիկայնե՛ր , ձեղի՝ եմ , հո՛ս եկէք , սրիկայնե՛ր , ետեւէս ե-  
կէք , հարսնիփի շուրջպարը պարեցէք՝ երրոր երթանք անկողին մտնենք : »

Ու խումբը , հո՛ւշ , հո՛ւշ , անոնց ետեւէն վաղեց , սօսա-  
ւիւնով մը նման հօվին ձայնին երր կազմիին չոր տերեւներուն մէջն կը  
պտուտքի : Եւ , աւելի հեռուն , մի՛շտ աւելի հեռուն , հո՛ր , հո՛ր ,  
հո՛ր , կ'երթային քառատրոփ , սուլող տրոփիւնով մը , ա'յնչափ արագ որ ձի  
ու ձիւոր կը հեռային , դայլախաղ ու կայծ կը ցատքէին :

Ինչպէս կը թուչէր ամէն բան որ լուսինը կը լուսաւորէր իրենց շուր-  
ջը , ի՞նչպէս բոլորն ալ հեռուները կը փախչէին , ի՞նչպէս , վերը , իրենց  
գլխուն վերեւ , կը թուչէին երկինքն ու աստղերը : « Կը վախնա՞ս կոր ,  
անո՞ւշը , լուսինը կը փայլի՝ , հուրբա՛ , մեռելները արա՛գ կ'երթան .  
մեռելներէն կը վախնա՞ս , անո՞ւշը : » Մեռելները հանդիստ ձգէ' :

« Առա՛ջ , առա՛ջ , աքաղաղին ձայնը արդէն ականջիս դպաււ . . .  
աւազզոյցը պիտի պարզուի հիմա . . . առա՛ջ , շուապէ՛ , ճամբանուս  
ծայրը , ծա՛յրը հասանք : Հարսնիփի անկողինը կը բացուի՛ . մեռելները  
արա՛գ կ'երթան . հասա՞նք , տեղերնիս հասանք : »

Սրա՛գ , սանձարձա՛կ , դէպի վանդակավատ դուռ մը կ'երթան .  
խարազանի թեթեւ հարսւած մը , եւ կազանք ու նիգ կը ցատքեն տե-  
ղերնուն : Դուռին երկու թեւերը ճանչալով կը բացուին . եւ արշաւը կը  
շարունակէ գերեզմաններուն վրայ . չորս բալորը , չիրմական քարերը  
կը շողան լուսնին լուսուլ :

Ա՛հ , տեսէք , տեսէ՛ք . մէկ վայրկետնի մէջ , հո՛ւ , հո՛ւ , ահուելի  
հրա՛շք . ձիւուրին օձիքը կտոր կտոր կ'իյնոյ փատուծ առեթի պէս .  
գտնի մը աւանց ցցունքի կամ մաղի հիւսքի , բոլորովին մերկ գտնի մը ,  
ահա՛ ինչ որ կ'ըլլայ . իր զլուխը . մարմինը՝ կմախք մը , աւազզոյցի  
մը եւ մանգափի մը հետ :

Սեւ ձին ցից կը կայնի . կատաղութեամբ կը խիսնջէ , անդունքէն  
կայծ կը ցատքեցընէ , եւ հո՛ւ , անոր տակէն կը փախի , անհետ կ'ըլլայ :  
Օդին բարձումքէն ունալու ձայներ կը լսուին , ու ողբե՛ր՝ փախի խորե-  
րէն : Լէնուի սիրու , դողալով , մահուան ու կետնիփի մէջ կը տագնապէր :

Հիմա , լուսնկայ լուսով , ողիները շուրջանակի կը ուարէին , բոլորա-  
ձեւ , շղթայ կազմած , եւ սա երգը կ'ոռնային . « Համբերութիւն , համ-

բերութիւն, նոյն իսկ երբ սիրող խորտակուի. երկնաւոր Աստուծոյ մի՛ հակառակիր. վրկուեցար մարմինէդ. — Աստուած հոգո՛ւդ ողորմի:

ԹԻՒՐԿԸՐ

## ԿՐՈՆՔ ՀԱՅՈՑ ՄԵԶ

### ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹԻՒՆ

Ա. ( Տառ. )

Խորենացին ու Փաւոսոս Բիւզանդացին պատմութեանց մէջ առաջիկ շուներու հրաշալիքներ կը վերազրեն: Հայոց պաշտած Յարլիզները կամ Առլէզները, առաջին անգամ, Գեղեցիկն Արայի աւանդավլպին մէջ կը յիշուին: Շամիրամ ուզելսկ ողջնցնել իր սիրականը Արան՝ զրոյց մը կը հանէ թէ շունքերան աստուածներուն լիզել՝ պիտի տայ Արայի վէրքերը ու պիտի ողջնցնէ: Սակայն պատմութիւնը կ'ըսէ թէ Շամիրամի ակնկալութիւնը ի դերեւ ելաւ, ու Արայի մարմինը փոսը նետուեցաւ: Եւ Փաւոսոս Բիւզանդացի կը պատմէ թէ՝ երբ Մուշեղ Մամիկոնեան սպաննուեցաւ « Ոչ հաւատացին ընտանիք նորա մահու նորա, կէսք յառնելոյ նմա ակն ունէին . . . հանին զնո ի տանիս աշտարակի միոյ, վասն զի այր քաղ էր՝ Առլէզք իջանեն եւ յարուցանեն զնա »: ( Բիւզանդարան Ե. լ. 2 ):

Վանական վարդապետն ալ Արտաւազզի երկու շուները Յարաւէզ կը կոչէ և սետւ եւ սպիտակ որ յար լիզուն զկապանս նորա »:

Գարագաչեան իր Քննական պատմութեան Ա. հատորին մէջ, Արայի ու Շամիրամի այս աւանդավլպը կ'ենթաղը թէ յունական դիցաբանութեան Որիսնի ու Արտամիսի, սիրահարութեան մէկ ազօտ պատկերը եղած ըլլայ: Բայց գեղանի ու խելացի աղջկան մը իր ինկած, խոցուած սիրականին վէրքերը լզել տալու յիշատակը գեռ վառ կը մնայ Վանի կողմերը: Մինչեւ այսօր, Լիզի գիւղացիները, Պառաւանց խօսեր կոչուած տանդութեանց մէջ, կ'ըսեն թէ, Ժամանակաւիրենց գիւղին Ամենափրկչին վանքին տեղը կուռք մը կայ եղեր, որուն առջեւ մարդիկ շունե-

րուն լվել կուտան իրենց վէրքերը : Դեռ շատ տեղ իրենց վէրքերը չու-  
ներուն լվել տալու սովորութիւնը կայ :

Սրդեօք ներելի չէ՝ կարծելթէ Արէզները , Աւեստայի՝ Վեհաշիտահ  
կես շուն կես գայլ Տրուժ-Նասուն եղած ըլլան , որուն պաշտօնն է պաշտ-  
պանել իր տէրը օտարին յարձակումներուն դէմ , ու Արան Խորտահ-Ա-  
ւեստափ բազմաթիւ Փրավաշներէն ( ողի ) Պերկզիմնուի որդին Արան  
եղած ըլլայ , զոր Խորենացին իրբեւ դիւցազն անձնաւորած անմահացու-  
ցած է :

Ե . Վ . Դուրեան կ'ընդունի որ Առջեզ ները բոլորպին անտեսանե-  
լի՝ զուտ առասպելական են . ու իրենց ծագումը կուտայ Պլուտարքոսի  
էրի կամ Արայ ի զրոյցին հանելուկին : Առէզներու ալաշտօնը կատարուլ-  
ները , կ'աւելցնէ , են Արաւաները հնդկական կրօնին մէջ , որոնք  
չնաձեւ չեն այլ ցուլի կամ կոմի կերպարանք ունին ( Անտրէ ԼըՖէվր ,  
Կրօնի եւ Համեմատական դիցարանուրիւններ ) : Ասոնք բարերար ողի-  
ներ են որ քաջերը կը կենդանացնեն :

\* \* \*

Յունական դիցարանութեան մէջ՝ աստուածները մորդեկը անա-  
սունի կը փոխեն՝ սպատմելու համար զանոնք , ինչպէս Լիկայոնը գայլի ,  
կամ զանոնք խրատելու , ինչպէս Փիլոսէլը ու Պրոկնէն սոխակի ու ծի-  
ծեռնակի , եւ Կիկնոսը կարառի : Հայ աւանդութեանց մէջ ալ նշանա-  
ւոր գեր մը կը կատարէ Հազարան պլապուլը զոր Սրուանձտեանց բա-  
նաստեղծօրէն նկարագրած է : Թուչունները իրենց զանազան յատկու-  
թիւններովը պաշտելի ելած են : Թուչուններու ճախրանքէն հմայութիւն-  
ներ հսկնելը ամեն տեղ կը տեսնուի : Պարսկական երգերուն մէջ , աքա-  
զազին ձայնը գեւերը կը հալածէ : Սկանտինաւեան դիցարանութեան  
մէջ , Հրաէտվէլը հսկայ արծիւը փոթորիկներ կը հան՝ թեւերը բաղ-  
խելով : Արիական դիցարանութեան մէջ արծիւը ու անդզը , երկնային  
հուրը երկրի փրայ բերած են : Խտակիոյ նուիրական թուչուններէն մէկը ,  
փատիորը , կը ճանչնայ ծաւերուն գաղոնի զօրութիւնը ու զիտէ  
թէ ուր կը գտնուի հրաշտի մանրագորը ( ըշտակը ) : Ֆրանսայի մէջ  
փոյտփոյրը կ'իմացնէ գայլերու վոհմակներու յարձակումը . ու Սերվիա-  
ցին կը ցուցընէ ջուրերուն ակերը : Գերմանիոյ մէջ կուկուն իր ձայնով  
զգացնել կուտայ եղանակին , օղին փոխութիւլը : Շուէտի մէջ , աղջիկները  
անոր կը հարցնեն թէ երբ պիտի կարգուին ( Փիրար առ Ռիալ , Համ-  
դիցարանուրիւն ) :

Հայարնակ քանի մը տեղերու մէջ , ճամբորդութեան ա-  
տեն , ուշազրութիւն կ'ընկն անգովի մը կամ անծեզի մը ճախրելուն ու

կարկաջելուն . Եթէ տառնցմէ մին մէկ անգամ կարկաջէ , անյաջողութիւն կ'ենթաղբեն , իսկ եթէ երեք անգամ կարկաջէ՝ յաջողութիւն կը կարծեն : Կաքաւը զարնելու համար չանքեր կ'ընեն , որովհետեւ կ'ըսեն թէ Քրիստոսի արեան մէջ թաթխուած ըլլալուն համար ովէտք է զարնել անիկայ :

\* \* \*

Ամէն ցեղերու մէջ , ընտանի կենդանիներին աւելի պաշտօն տառծեն վայրի գաղտնները : Առիւծը իրբեւ տառուած նկատուած ու պաշտուած է . ասորմէ վերջը կուզան վազրը , ինձը , եւայլին : Հ . Ալիշան քանի մը յատուկ անուններ , Ասիւծ , Կորիւն , Բնձակ եւայլն , այս կենդանիներու պաշտամունքէն ծոգած կը կարծէ :

Այս պաշտօնն ալ կը տեսնենք Աւեստայի Եասնայի ( <sup>1</sup> ) Հարբանիայրի ( 7 զլում ) մէջ՝ ուր վայրենի ու ընտանի կենդանիներու սղիները յարգել պատուիրուած է :

Կենդանիներու պաշտամունքը կը կնքենք Անարէ Լըֆէվափ խօսքովը . « Կենդանիները բնութեան մէջ չեն ապրիր միայն . ապրեցան ու կ'ապրին մարդկութեան մէջ իրբեւ արձան , իրբեւ գաղտափար ու իրբեւ խորհրդանշան »

❖

Նախնական մարդը աղօտ կերպով , կարծես , հասկցած էր բոյսերուն այն զօրութիւնը զոր արդի դարը յայտնեց : Գիտէր թէ բոյսերը կ'զգան , կը չնչեն ու հեշտանք մը կը վայելեն : Ծառերուն սոսափիւնը ձայն մըն էր զոր կը լաէր անտառին մէջ . անտնց ճիւղերուն , կոճղին կամ արմատին ճարճատումէն կը կարծէր որ անմնք անձնաւորութիւններ եղած ըլլան : Նսեմաստուեր ծառերուն մէջէն թափանցած լոյսէն՝ սուրբ երկիւլով մը կը համակուէր ու զանոնք կը պաշտէր : Ոգեալաշտութեան այս Ծառապաշտութեան փուլին՝ շատ գժուար է որոշել պաշտուած բուն

( <sup>1</sup> ) Աւեստա 3 մաս ունի . 1) Վեհսիսաւ , աւանդավէպերու եւ սրբազործուելու օրէնքներու զիրը . 2) Եասնա , արարորութեանց եւ զոհներու զիրը . 3) Վիսրերէ , Եասնայի յաւելուածը :

Բացի ասոնցմէ՝ Պարսիկները ունէին , զանդիկ լեզուաւ , անհաւական , ընտանիկան աղօթքներու եւ օհններգութեանց բովանդակութիւն մը , Խորան-Աւեստա ( Պատիկ-Աւեստա ) կոչուած :

ծառը ու անոր մէջ պաշտուած զօրութիւնը, ոգին. ոմանք ասոնց ոգիներու պաշտամունքը բաղմատուածութեան շրջանին մէջ կը դնեն:

Երկրագնտիս ամէն կողմերը Ծառապաշտութիւնը կը տեսնուի: Հիւս. Ասիոյ եւ Եւրոպայի մէջ ծառերու մասնաւոր պաշտամունք կ'ընծայեն. Եագութները գեղուղիչ ծառերու շուքին տակ եզներ ու ձիեր կը զոհեն, ու անսնց գանկերը ծառին բոլորտիքը կը չարեն, ու ծառերուն ոգիները երդման մէջ վկայ կը կոչեն:

Հնդկաստանի մէջ, ո'չ Պրահմանականութիւնը, ո'չ Պուտտայականութիւնը կրցած են ջնջել Ծառապաշտութիւնը. հոս ծառերն ու անտառներ իրենց աստուածներն ունին, ու չիկայ եւ ոչ մէկ գիւղ, քաղաք՝ որ չունենայ իրեն բիբաղա-պանան կոչուած սրբազան ծառը ( *situs religiosa, sicut indica* ): Պուտտա 43 անգամ ծառերու մէջ մարմնացեր է: Պենկալիոյ մէջ Պիջա անուն ծառին նուեր կը տանին բրինձ, զրամ ու զոհեր: Արմատենին Արարացոց Քուրէշեանց ցեղին պաշտելի ծառն էր: Ծառերը Յունաստանի մէջ կը պաշտուէին ու դիցուհիներ, ծառանցներ ( *dryade եւ hamadryade* ) ունէին:

\* \* \*

Ժողովուրդներուն աւանդավիճակերուն մէջ սա հաւատքը կար թէ՝ ծառերը գերբնական զօրութիւն մը ունին իրենց իզները կատարելու կամ ապազայ բարիք մը ու մօտալու շարիք մը զուշակելու: Գաղլիոյ եւ Դերմանիոյ նուիրական անտառները, Սլաւներուն եւ Բրուսիացիներուն սրբազան պուրակները պատղամ կուտային եւ հրաշտիքներ կը դործէին: Դեռ, մինչեւ հիմո, Պոհեմիացին, տաւգ ուրբաժժ օրը, պարուէլ կը վազի: Եւ ծառի մը առջեւ ծնրագրելով կ'ըսէ. «Յեզին կ'աղաչեմ, Ասառած, ով ծառ, որ բարի պտուղ տաս:» Հին Յունաստանի Դոդոնէի կաղնիները, Պելասպեանց պատղամատեղին, նուիրական էին: Նուիրական էին նաեւ որդեսունիլը զոր Բաքսոը ստեղծած էր, ձիթենիլը՝ Այժենասայ պարզեւը եւ թղենիլը որ ամէն տեղ յարդելի ու սուրբ էր ( Ֆր. Լընորման. Մենագրութիւն նույիրական մամբային, Ա. Հատող): Ա. Գրքին մէջ սրբազան կը նկատուին Լիբանանու մայրերը, Մամբրէի կաղնին, Սաքեկն ու Բեւելին, Տանձին ու Մորենին որ՝ իրեւ աստուածային ժամադրավայր՝ Եահվին կը յայտնուէր նահապեաներուն եւ մարգարէներուն: Դափիթ մինչեւ որ տանձերու եւ լալսներու անտառին շնկոցը չի լսեց՝ պատերազմի չելաւ:

Լատինները պահապատն ոգիներու նուիրած էին սոսիները ու իրենց ծննդեան օրուան յիշատակին՝ սօսիի ձիւղերով պատկներ կը նուիրէին անոնց :

Արմաւիրի մօտ յիշուած Սօսեաց անտառն էր Հայոց սլատգամատեղին՝ որուն մեզմ կամ տաստիկ սոսափիւնէն հին Հայերը, ըստ Խորենացին, այլ եւ այլ հմայութիւններ կը հանէին, եւ կը հաւատային թէ այս սօսիւններուն մէջն կը լսէին նախնեաց սդիներուն ձայնը։ Յով. կաթողիկոսն ալ Խորենացին հետեւելով՝ այս հաւատքը կը յիշէ։ Գարագաշեան, կերպով մը չուզեր ընդունիլ թէ Արմենակոյ անունով անտառ մը եղած ըլլայ Հայկազանց ատեն։ Բայց անտառներուն ծառերուն հաւատքին հետքը կը տեսնուի Վանի գիւղացիներուն մէջ։ Ասոնք կ'աւանդեն թէ երբ մարդ մը անտառին մէջ մեռնի, ու անոր պարագաներէն մէկը անցնի՝ մեռելին ոգին ձայն կը հանէ։ Եյս ողին թռչունի փոխուած կը բնակի ծառերուն վրայ, կամ ճեղքուածքներու մէջ։

Գողթանի Որդաւատ աւանդին եւ Գանձակայ Վարդաշէն գիւղին ու Պիթլիկի Եռոնային սրբավայրերը ունին իրենց սօսեաց անտառները կամ սլուրակները, իրենց մանրուփիւտ ճիւղերով եւ թփերով։ Վանքերու մօտ գտնուած սօսիները անհպելի են եւ սուրբ համարուած։

\* \* \*

Սօսիներու պէս բարտի ծառն ալ պաշտուած է Հայերէն։ Շնորհամի ատեն, Միջաղետքի Շամոշատ քաղաքին մէջ, Արեւորդիի կոչուած հայ աղանդաւորներ բարտիին հաւատք կ'ընծայէին, վանոնք զգուշացընելու համար յատուկ թուզթ մը զրած է ուր կը պատուիրէ « Եւ զբարտի ծառն մի՛ աւելի պատուեք քան զսւախն եւ զկաղամախին, եւ զայլս ի ծառոց։ Եւ մի՛ կարծէք թէ փայտ խաչին Քրիստոսի բարտի էր։ ստութիւն է այդ եւ խարէութիւն ստատնայի՝ որ մոլորեցոյց զձեզ եւ եհան յԱստուծոյ։ Քանզի այդ ծառն որ բարտի անուանի, ի կոստաշտութեան ժամանակին ի պաշտօն առեւուլ էր նոցա, յօրս եւ գեւք մոտնեն եւ ի մարդկանէ երկրպագութիւն ընդունին»։ (Ընդհանրական, 225)։

Երզնկարի Ս. Կիրակոս վանքն ունի խոչըր բարտի մը որուն բուրտիքը խելսագարը պտտացնելով կը բժշկի։

Հստ Պլինիսի, յունական բարտին Հերակլէսի պարգեւն էր։ Խըրխըզներն ալ մտանաւոր պլաշտամունք մը կրնծոյեն սուրբ համորուած բարտիին (Ժիրար ու Խիալ, Համե. յիշաքանութիւն)։ Հայոց բարտիին տեղ Սկանտինաւեան կտայի գիցաքանութեան մէջ Գիհի ծառը (իկուրազը) հրաշալի է։ անոր արմատէն կը բզիէր Միմէր (յիշողութիւն) կոչուած աղբիւրը, կեանքի ու գիտութեան աղբիւրը, որուն ջուրը կիւալար կոչուած եղնիկը կը խմէր ամէն առառու։ Օրին մէկը, Օտէն Աստուածը եկաւ անկից ումակ մը չուր խմելու, այն ատեն կրցաւ խմել։

Երբ իր աչքերուն մէկը հոն գրաւ ձգեց (Անտէրսոն, Սկանսինաւկան դիցարանութիւն) :

Փողովուրդին մէջ սա մնապաշտութիւնը կայ որ՝ վանքերու մօտ դտնուած ծառերը առւրբ են եւ զանոնք կտրողը կ'այսահարի: Երզնկայի Գառնիկ ձգնուարին վանքին Արտում կոչուած ծառէն եթէ ճիւղ մը փրցուի՝ արիւն կը վաղէ, ու սատաքանցը խակոյն կը մեռնի: Վասպուրականի Ալանց Ս. Գեորգ վանքին հացի ծառերը հրաշք զործելու զօրութիւնը ունին, անոր խունկ կը ծիւեն, անոր տերեւներովը կը լուացուին: Աւ կ'աւանդեն նաեւ թէ՝ Ծաղկազարդի տռենիները եթէ տընկուին՝ անոնցմավ հրաշքներ կը գործուին:

\* \* \*

Սոսի, Բարտի ու Գիհի նույիրական ծառերէն վերջը նույիրական համարուած են Լոշտակ, Փենունաւ ու Համսպրամ բոյսերը:

Լոշտակը (Մանրագոր) իր երկնիւղ արմատով՝ մարդոց բարձերուն ու սրունքներուն նմանելուն համար՝ Մարդատունի, Մարդախոտ ու Մարդաղիլի կոչուած է: Ասոր զօրութեամբ գալանները ու սողունները կը կենան եւ Ալեքսանտր թագաւորը իշխանութիւն վարած ու շատ բան ըրած էր: Լոշտակը կը հանեն երբ Մարեխ (Հրատ) մոլորակը և այս կամ Այծեղիւր սատեղատունին մէջ գտնուի, օրն ալ Գշ. օր է, արեւուն ցաթած ատեն, ասոր բալորախը փորելով՝ երբ առկախ կը մնայ, չուան մը կ'առնեն որուն մէկ ծայրը քաղցած շունի մը վիզին ու միւս ծայրը լշշատակին կապելով՝ կը փամիչին: Շունը լշշակը քաշել հանելն վերջ կը սատկի: Ասիկայ իրեւ գեղ կը զործածուի, ինչպէս եղնիկ ալ կը զրէ «Մանրագորն եթէ ոք լոյն ուտիցէ՝ սատակիչ է, եւ խոտնեալ ընդ այլ արմատու քնածու լինի քնահատաց:» Եղծ աղանդոց Ա. Ժ. Խոտիս Ասորձձի գաւառին գեղացիները՝ փոխանակ շունի՝ փայտ մը կը կապեն լշշատակին ու շուանով կը քաշեն:

Փենունային համար որ կը կոչուի նաեւ խաչախայց, խահանայատակ, կ'ըսեն, «Եթէ կարես՝ մէջն զէտ խաչ է»: ասիկո հանելու ատեն առզօթք, աւետարան կը կարդան: Փենունան դիւտհալած զօրութիւն ունի: Համասիրւուին (հոմասպրամ) հաւատքը կը յայտնէ Մխիթար Հերացի բժիշկը, եւ կ'ըսէ թէ խնդրուներուն, զիշերը, աւելի սրայծառ կը տեսնուի (Հ. Ալիշան. Հին հաւատք եւ Հայրուսակ):

Արեգական մայր, Արեւուրիկ բոյսերն ալ դիցարանական հետք մը կը կրեն, ինչպէս զիտել արուած է Հայրուսակի վրայ քըննադատական յօդուածին մէջ: Քանի մը պատուղներու, մասնաւորապէս խաղողին պահքը ոգեպաշտութեան մէկ նշմարն է:

Հայրենի աւանդութեանց տեղեալ Երզնկացի մը որթետունկին ծագումը սապէս մեկնեց ինձի : — Օր մը, Աստուած հայր Աբրահամուտունը հիւր կ'իջնէ : Հայր Աբրահամ իր հիւրը պատուելու համար՝ որթմը կը մորթէ : Միսը ուտելէն վերջ՝ սկսորները դուրսը տեղ մը կը աընկեն : Քիչ մը վերջը՝ կովը եկու բաւաչելով իր որթը փնտուեց : Ասուած զթալով անասունին վրոյ՝ բոլոր սկսորները ժաղվեց ու նորէն որթը ստեղծեց : Մէկ սկսորը դուրսը մնացած էր, ան ալ անկեց հողին մէջ ու որթետունկը բաւացաց : Այս հրաշքին համար՝ պատուիրեց որ խաղաղին պահքը պահեն մինչեւ Տիրամօր անը :

Վետայի Սուման ու Աւետոսյի Հառնան, ու շատ աղջերու բարի ու չարի գիտութեան ծափին՝ բնականցական, այլաբանական զոյն տալը Ոգեպաշտութեան մէկ հետքն է :

¶.

Թարերու, ժայռերու եւ լեռներու պաշտամունիշը նախնական մարդուն շրջանէն կը սկսի : Հիւր Ասիոյ ժողովուրդները անտաշ ու տաշուածքարերուն պաշտամունք կ'ընճայեն : Ախաերիոյ մէջ պատիկ քարերը, իբրեւ բժժանք (gris-gris) կը նկատուին : Թաթարներն ու Խըրխըները մասնաւորապէս կը պաշտեն Ալպեանց լեռներուն ժայռերը որոնք սրածայր կոթողներու կը նմանին :

Մէնիիրներու<sup>(1)</sup> նմանով քարերու պաշտամունքը աւելի տարածուած է Հնդկաստանի անարի ժողովուրդներուն մէջ : Հար Հնդկաստանի մէջ օ կարմրափայլ քարեր, զոր Պրահմանական ազդեցութեամբ հինգ քանուու կը կոչեն՝ ստացուածքի պահապան կը նկատուին . եւ տեղ տեղ ալ կը հաւատան թէ մեսնողներուն սզիները քարերու մէջ մարմարցեր են :

Սեմակոն ժողովուրդներու մէջ Թարապաշտաւթեան նշաններ կը տեսնուին : Այն քարը զոր Յակոր Նահապետ իրեն իրիւ բարձ ըրտ պաշտուածք քարերին մէկն էր ու նուիրական հանգամանք մը ունէր : «Զարթեաւ Յակոր ի քնոյ անսոփ իւրմէ եւ տոէ : Տէր է ի տեղւոջո յայնմիկ, եւ ես ոչ զիտէի : Զահի հորու եւ տոէ : Ահեղի իմն է տեղիս այն, եւ ոչ է սա եթէ ոչ տուն Աստուծոյ, եւ այս է դուռն երկնից :

(1) Մէնիիրները կամ Բյալվաները՝ հողէն վիր ցցուած հակայ սրածայր բարեւ են, լնդիանրապէս սեւցած : Մէնիիրները կը տեսնուին Ֆրանսայի, Անգլիոյ, Ֆարորի, Ճկայիրի, Պաղտատի և Հնդկաստանի մէջ :

Եւ յարեաւ Յակոբ ըստ առաւօտն, եւ առ զվէմն զոր եղ ընդ սնարս իր, եւ կանդնեաց զնա արձան, եւ արկ իւղի զլուխ նոցա:» (Ծննդ. իր. 16, 17, 18):

Սեմական երկիրներու կամ անոնց, ապղեցութիւնը կրած ցեղերու մէջ Բէրքել, Բէրիլ (Տուն Աստուծոյ) կոչուած քարեր յաճախ անսուած են: Պլախնոս բնապատումը կ'ըսէ թէ այս բէթ-էլները, ժողովուրդին հարծիքով, երկնքեն ինկած օդաքարեր էին եւ կամ հրաշափ ծագում մը ունիին: Բէթ-էլները, ընդհանրապէս սեւ էին, ինչպէս Քաղ-դէաստանի Ուրուգ աստուածին տաճարին Շ սեւ քարերը որսնք, յետոյ, բազմաստուածեան շրջանին, հօթը մոլորակները ներկայացուցին: Անոնք որսնք մէնհիրներ են՝ անհամար անթիւ են Սեմական երկրաշարին մէջ:

Յունական, Խոտալական եւ Կելտական դիցաբանութեան մէջ քարերու պաշտամունքը շտա ասպածուած էր: Նորվեկիոյ զիւղացիները մասնաւոր խնամքով, ամէն հինգչարթի զիշեր, կըոր քարերը կը լուսն ու անոնց գարեջար կը նուիրեն:

\* \* \*

Հայարենակ ամէն տեղեր ունին իրենց խայֆարերը, սուրբ յարերը, որոնց վրայ սուրբի մը ձեռքին, ոտքին եւ կամ անոր հեծած ձիոն ոտքին հետքերը կը տեսնուին: Արտամետու քով հակայ քար մը կայ սրուն համար ժողովուրդը կ'ըսէ թէ՝ երբ Շամիրամ համանուն ասուն փորել կուտար՝ խոչըր քարի մը հանդիսացաւ: Այս կախարդ կինը իր 40 ձիւղերու բաժնուած ծամերով այդ անձունի քարը բռնեց ու նետեց Սրտամետու կողմերը: Դեռ այդ ժայռին վրայ կը տեսնուին ծամերուն նշանները, երլնիայի Ս. Լուսաւորիչ վանքին մօտերը գտնուած ժայռին մասին աւանդավմիւն մը կը պատճուի թէ՝ երբ Լուսաւորիչ ու Տրդատի վանքը կը չինիին, անդամ մը՝ Տրդատ Լուսաւորչին աղօթքէն ձանձրացած՝ զիսողութիւն յայտնեց: Սուրբը դաղրեցուց աղօթքը, ու Տրդատ կը ելով տեղին չի կրցաւ շարժիլ: քարը կանակէն վար ինկաւ դաշտին մէջ մնաց: Այս քարին վրայ ալ Տրդատին կռնտակին հետքը կայ: Դարձեալ այս վանքին մօտ գտնուած Մարիամ կոչուած քարայրէն կաթիլ կաթիլ կաթ: կը կաթէ: Ճերմեւանդները անոր տակ կ'երթան կը կենան որ իրենց վրայ կաթէ, այն հաւատքով թէ կամ իրենց հիւանդութեան բժշկութիւն եւ կամ չնորհք մը պիտի ընդունին: Ասոր նման ալ Տուալ գաւառին Անգղի Ս. Աստուածածին վանքին մէջ փորուած քարա-

սեղան մը կայ ուրկէ անընդհատ իւզ կը կաթէ որ հիւանդները կը բժշկէ :

Բզնումեաց ծովուն շրջակաները բազմաթիւ թուխ-մանուկներու ուխտառեղիներ կան զօր Ե. Վ. Դուրեան կը նոյնացնէ Տոլմեևներու<sup>(1)</sup> հետ : Թուխ-մանուկները ընդհանրապէս ճախմային տեղեր կըլլան : Ժողովուրդը՝ հոււատքով, ջերմեւանդութեամբ ասոնց կը նուիրէ խունկ, մամ եւ ուրիշ պատուական նուէրներ : Ժողովուրդը իր ուխտը կատարելին վերջ՝ թուխ-մանուկներու քարերուն, ժայռերուն, ծառերուն վրայ կը կապէ իր չ. ու ուուն (ուխտ), աւանդական մասապայտութիւն մը որ ամէն տեղ կը տեսնուի : Անձեւացեաց Կանգուան եւ Ազուաի յար լեռներուն Դարբնեաց քարայրը դեւերով լեցուած էր, ու քիչ մը հեռու Բուր անուն լեռնակողմը կային վիշապարնակ քարայրներ :

Հին Քարապաշտութեան մէկ նշանը կը տեսնենք Ազաթանգեղոսի մէջ ուր Լուսաւորիչ կըյորդորէ «Ի բաց թողուլ այսուհետեւ զալզութեանն պաշտամունսդ, զքարեղին եւ զիայտեղին, . . . պատկերացդ, զի սուտեն եւ սնոտի : » «Ապա թէ յակամայ տգիտութեան մեղացն՝ ի քարապաշտ ի փայտապաշտութենէդ սրբեալ լիջիք, եւ զբարութիւն արքայութեան երկնից յանձինս ձեր ընկալիքը : »

Յունական զիցաբանութեան մէջ մարդիկ իրեւ պատիւ քարի կը փոխուին : Պլուտարքոս կ'աւանդէ թէ Միհրը տեսնելով որ իրեն կին չեն ուզեր տալ՝ քարէ մը կը ծնի Դիորդոսը. բայց սա իր յանդզնութեան համար քարալեւ մը կը դասնայ : Այն աւանդութենին աւելի ձոխ, գեղեցիկ է Ակորի կոչուած քարին աւանդավազը զօր Շաքարեան «Ծաղիկ»ի նախորդ թուով պատմեց :

\* \* \*

Լեռներու բարձունքը սուրբ համարուած են, ուր կը բնակին աստուածներ կամ ողիներ : Բաց ի այն հանգամանքէն՝ լեռներու ահարկու տեսքը, անսնց հրալեզու հրաբուղիները, վար գահապիթոլ ահնեղութ-

(1) Տոլմեևները, համեմ զենի վրայ իւարտ վրայ դրուած հորիզոնաձև սալարաւեւ յիշատակարաններ են : Աալսրաբելն շինուած են բազմաթիւ խցիկներ որոնց առջեր կոյ զայիթ մը կամ մաւքի ներանցը մը նցիկն մէջ միակողմանի դրուած քարեր սիւն կամ նեցուկ կը կոչուին :

Տոլմէն բեիսն լիզուով կը նշանակէ խաւակաղամ, որոնց հեազոնը բռնկեի կը կոչուին : Տոլմէնները Կիրմահիոյ մէջ հիւնենիշապէն (հնկայից զերեզման) անունը կը կրեն :

Բացի կեզր, Աւրոպային, կան նաև Անգլիոյ ։ Կաւկասիոյ երիմէի ու Ավրիկայի մէջ (Մարորի մինչիւ Թրիբոլի) : — Կ. Տ. Մութիէ, Նախապատմական հնախօսուրիս կամ Հնազգագրութիւն (Paleoethnologic) :

ոռւնչ ձիմակայտները , անոնց անգունդէն լսուած խուլ որոտումները , բնակոն է որ , մարդուն երկիւղածախառն հաւատք մը պիտի ազդէին : Սահնածորի (Պիթլիս) մէջ բարձր լեռներու գագաթները նուիրական համարուած են՝ սրբավայր մը ըլլալնուն համար : Լեռներու կոնածեւ սարերը որոնք կրային կազմուածք ունին ճարտու կը կոչուին ու սուրբ կը համարուին :

Լեռներուն ամենանուիրականն է Մասիսը որուն Ազատն կոչուիլը Հ . Սլիշան իր Արարատ երկասիրութեան մէջ կը համարի յանուն 28 ետզամաներին մէ կուն : Վանայ եւ Գեղամայ ծավերու շրջակայքը գտնուած հրալվասային լեռները , Վարագ , Գրդուր եւ Ներրովիթ , Սիփան ու Թոնտրակ , ու Գեղարքունեաց լեռները եւ Սրագած , Դարանաղեանց Մանի լեռը սրբազնացած էին :

Նպատ ընոն ալ պաշտուած պէտք էր ըլլար Աւեստայի մէջ , ջուրերու արու ոգին Արամ-Նապար կը կոչուի , որուն Ինավայրը եղած պիտի ըլլոյ մեր Նապատը , զոր նոյն Արամ-Նապար անունով կոչուած կը համարի առ Հարլէղ Պեճիգացի արեւելագէտը իր Աւեստայի թարգմանութեան մէջ :

¶.

Քարերէն ու լեռներէն աւելի՝ ջուրը իր զանազան երեւոյթներով ու տեսակներով նախնական մարդուն երեւակայութեան մէջ հաւատք մը պիտի ծագէր : — Ծայլը , իր մակրնթացութեամքը ու տեղատուութեամբը , կենդանի էակի մը ազգեցութիւնը կ'ընէր . իր զայրացած կոհակներու վէտմիտումներովը մարդուն չարիք կը սպասնար : Բարեհամ ազրիւրը , վժիտ լիճը , կարկաջածայն առուները մարդուն պաշտելի առարկայներ էին : Զուրերու մասուածապատ , ահեղաձայն , սիդամճեմ ընթացքը աստուածի մը զօրութիւնը կ'ազդէր :

Զրապաշտուրիւնը Հնդկաստանի մէջ գեռ մինչեւ հիմայ նշանաւոր է . Գանդա , Եամունա , Ներպուտո գետերուն պաշտամունքը կը շարունակուի Պրահմանական վարդապետութեան մէջ : Աւեստայի մէջ ջուրին պաշտամունքը բնազանցական գոյն մը առած է . ջուրը կը կոչուի Վանուիլիս (սուրբ) , Վանիսրա (որոյժառ) ու Մագրահարա (Արամազդա-ծին) : — Տը Հարլէղ . Աւեստա : Զուրը 28 եազաթաներէն մէկն էր , Սրուիշուր-Անահիտը<sup>(1)</sup> , որ է երկնային ջրոյ ազրիւրը : Իգական ոգի մըն

(1) Աւեստիշուր — Անահիտ կազմուած է , ոս բաւերէն . արտ սարածուն . սուրացուու և Անահիտ , մարուր , անաղար :

Մեր Հայերէն ջրոյ բառն ալ , ոս Մ . Էմինի , Աւեստիշուրի վերջի վանկէն սի ու ած է :

էր, ունէր օրհներգութիւններ Եասնայի եւ Խորտոհաւականացի մէջ. անոր բարիքը վայելելու համար զոհեր կ'ընծայեն: Ահուրա-Մազդա կը պատուիրէր Զրադաշտի որ յարգէր ու պաշտէր Արտուրիջուր-Սնահիտը, լայն ընթացքով, որ հիւանդութիւնները կը բժշկէ, դեւերը կը հալսծէ, որ կեանք կուտայ արարածներուն, որ մարդիկը կը մաքրէ իրենց աղտերէն եւ կիներուն արգանգը կը սրբէ եւ որ անոնց սոինքներուն կոմիտ կուտայ: — Հերոդոտոս կը պատմէ թէ Պարսիկները զետերը կը պաշտէին: Քոերքսէս, Մարտական պատերազմներուն ատեն: Հելեսպոնտոսը գտաւաղանով ծեծել տուաւ, յետոյ անոր զոհեր ընելով՝ պաշտպանութիւն ինդրեց:

Եգիպտացիները Նեղոսը կը պաշտէին ու անոր զոհեր կ'ընէին: Յոյնը իր սրբազնացած Ալփիկոսը, Սպերկիոսը, Աքելայոսը ու Սկամանդրոսը ունէր, ու բազմաստուածեան շրջանին՝ գետակներուն ու աղբիւրներուն յաւերժահարսները: Հաւմայեցին՝ բաց ի գետերէ ու աղբիւրներէ՝ մասնաւոր պաշտամունք կ'ընծայէր լեռներու բարձունքը գտնուած լճակներուն: Միջին գարուն եւ արդի Փրանսական ու անգլիական ժողովուրդներու պաշտամունքները հին Կեղդական ջրապաշտութեան հետքեր են: Կեղծերը աքաղաղ եւ հաւ կը զենուին աղբիւրներու: Հին ու Նոր Գերմանիա ունի գետերու, լիճերու եւ աղբիւրներու պաշտամունքը: Ֆրանսայի Լուրտին տխտագնացութիւնը՝ հաչակաւոր է, որուն վրայ վէպ մը զրեց Զոլա:

Սլաւները՝ գետերը, լիճերը եւ աղբիւրները կը պաշտէին. Վոլկա, Տօն եւ ուրիշներ պաշտելի գետեր էին ու ասոնց մասին բազմաթիւ աւանդութիւններ ունին:

Զուրը Ագտացիներուն ու Բարելացիներուն մէջ, բնականորին, մակավացութեան զայնով ըմբռնուած է: Զուրի մը կերպարանք ունէր եւ կը կոչուէր կաշ կիսանա զուապ (Ովկիանոսի մեծ ձուկը): Մասնաւոր պաշտամունք կ'ընծայէին Եփրատի եւ Տիգրիսի ու ասոնց նուիրուած օրհներգութիւններ ունէին: (Ֆր. Լընորման, Թափուն զիտուրին Ասիոյ մէջ:

\* \* \*

Դեմերու ակունքը կամ աղբիւրները Հայոց մէջ սրբազան նկատուած էին. հօն կը թափէին ջուրին քրոջը, կրակին, մոխիրը: Պիթլիսի մէջը ակը սուրբ համարաւած է. Թուխա-մանուկներու ջուրերը հիւանդները կը բժշկեն: Վաղած ջուրերը, Խարունակին անունով, Տիգրամօր նուիրուած

են : Ամէն տեղ լոյս-աղբիւրներ , կաթնաղբիւրներ կը տեսնուին , հրաշագործութեամբ լցուած : Կաթնաղբիւրներու հրաշքներէն մին է կաթչունեցող կնիկներուն ստինքներուն կաթ տալ : Նարեկ գիւղին մէջ , Նորեկացին աղօթտած տեղը , աւատ ջուր մը կը բղխի ու քար կը կարի , ոյն պատճառու որ՝ Նարեկացին չէ ուղած որ իր հրաշքով բղխած ու իր պապակը յագեցուցած ջուրէն մէկը խմէ : Եթէ մէկը յանդդնի խմել ջուրը խմաղին փորին մէջ քար կը կորի :

Հայոց Վարդապառը՝ Ջրհեղեղին աւանդութեան հետ զուգախառն՝ Հայոց ջրապաշտութեան տօնն է , որուն յիշատակին համար ջրոյ ցողմանք կ'ընեն ու խաղեր կը կատարեն :

Երզնկայի գիւղացիները Եփրատին մասին հրաշքներ կը պատմեն : Կ'ըսեն , եթէ տղայ մը հիւանդկախ ըլլայ , Եփրատ գետը կը տանին ու երեք օր կը լսգցնեն : Երեք օրէն յետոյ տղան կը մասնի եւ կամ կ'աղեկնայ : Մայրը մումեր աւտօծ ձեռքը՝ գետին եղերքը կը պտըտի ըսելով՝ եթէ քուկինն է՝ քեզի , իսկ եթէ խմինն է՝ լեցուր տուր : Յետոյ մոմերը կը բերէ մանքի մը խորանին առջեւ կը վառէ :

Երասխի եւ ուրիշ գետերու հաւատքի մը նշան չի տեսանք՝ նոյն խոկ ժողովուրդին բերնին մէջ :

ԴԱԻԻԹ ԽԱԶԿԵԱՆ

## ՓԵՌԻ ՄԵ ՀԻՆՔ

Մաղկարացի Կարօին

Դրմալը՝ ու դրմալը՝ դրմալ , դրմալ , դրմալը՝ ու սպճըլիկ աղջիկ . միմ — Եօրն ալբրկոյ ջրիկին , — Եօրը ծառի նյիկի իմ , — Եօրը ծառիկի քերքիկ իմ , — ևս աղջիկն իմ վեկուկն իմ , —

Դրմալը՝ ու դրմալը՝ դրմալ , դրմալը , դրմալը . — Էլե՛ֆ , էլե՛ֆ , աջ-խըներ , — Արեւներդիկ մալուեր է — Օրն ամեն օր չըմանիր — Գարնան արեւ ցերեր է — Էս օր վնակ վնկառուկ — Քընծ արեւը ջուս էլե՛ֆ :

Դրմալ'ո, դրմալ'ո դրմալ դրմալու — էրդիք, երդիք, ձեն տուեք, — Ռւնեցողը նորն հազնի, — Զունեցողին գույք տուեք, — Ես վճակին աջխիկն եմ — Նաև շատ բարեւ բերեւ եմ — Օրն ամեն օր չըրմանիր — Քընծ արեւը ջուս էլիք:

Դրմալ'ո դրմալ'ո դրմալ դրմալու — Ինչ կուզեկիք կուտայի — Կարմիր կուժս լիք բարիք — Օդեր, ապահան մատնի — Վճակ առեք վճկուեկի — Դրմալ'ո, դրմալ'ո, դրմալ դրմալ'ո:

Անոնք ալ գաղթաւոր ճային ու ձիներաւն պէս ձմեռն իրենց առանձին մօրուտն ու մթնոլորտը կը գտնեն. Երեք ամիս շորս ամիս երբեմն՝ մութէն ըյս սլացիկ՝ մամուեկի նայուածքը կունենան արտոււմ, սպառած ու խայծղանի սեւութիւններու մէջ լոյնցած կատուի աչքերով: Երեք չորս ամիս իրարու վրայ անհարեւ՝ երդիքն է անոնց լայն ու լյոյս երկինքը, այդչափն ալ եթէ վառ կատայտին անուշ երազանքը կաթէր, կամ՝ գիշերը գոնէ՝ բաց թողուելով մէկ-երկու աղքատ աստղերու ճամբորդութիւնը տեսնէին վարինները, այն խեղճերը՝ որ իրկուն կ'ըլլայ չըլլար, գուռ, երդիք կը խծկեն, ճրագնին կը վառեն, պատրոյկին ծայրը կը զնիկ մը բոց կախելով, քիչ վերջը ճրագնին կը մարեն, որ պահ մը՝ քընանալք առաջ քանի մը անորոշ ու տարտամ վայրկեաններ՝ աչուրնին ձեղունին սեւեւամծ՝ չերտ մը ալօտ ու խուսափուկ լուսնակին ըյսն ալ շատ պիտի սեափէին — անոնց թողէք պատմել թէ՝ ինչ չափ ահաւոր ու շրջանաւոր տառապանքի կետնեք մը պիտի ըլլայ հան գերեզման կոչուած խոռոչներուն քար տուիքին ու անկողնին ներքեւ: Անոնք են, որ անհամբեր գարնան գուռը կները բացուելուն կսպասեն, անոնց մէջն ալ շատ տւելի այն մունջ հարուներն ու հորթուկ աղջիկները, որ գիշերը ցորեկին խառնած հարաւի հովերուն կը նային, ե՛րբ սիտի թեւեսեն գան մաքիի չունչով տաքուկ հարաւները, տանիքին ու դաշտին ձիւնն հալեն, ծմակները քրքրեն, խրունկն ու խոռը գուռկուկը արթնցնեն, ծիծեռնիկին ու տրագիլին կարտւանները հանեն, դուրս թափին իրենք ալ խումբ խումբ, գաշտի բանջարի ելլեն հեռաստանները, ջիջկուկը, ցորնուկը, կորկոտուկը, փշուկն ու քուշմաթը ծրարեն, ազատ ու չողուն արեւուն տակ քրոջ ու ներոջ մտերմութիւններ փոխանակեն, պատմեն տանը անցուղարձն ու ցաւերէն, սրտերու վրայ կազմի առուտակներուն հետքով սիկ ու խիճ ձղած են, որ զիզուելով տակաւ ու մոռցուելով անոնց ձեղքուածներէն օր մըն ալ օձի ու կարիճի սողկտալու վախը պիտի տիրէ:

Յաւեր, պատրանքներ, հոգի հաշմող կրակ ու բոց բղձանքներ որ այսօր ալ վաղն ալ՝ ինկած տեղերնին միան պիտի ու ամէն հաւանակառութեամբ ջուրն իյնան, մէկիկ մէկիկ արեւ պիտի հանեն մեր գեղջու-

հիները որ համր են կը կարծէինք, աղջիկներուն համար կըսէինք, հորթուկի բութ հոգին կը կրեն: Անոնք ալ ամբողջութիւն մը սակայն, անոնց մէջ ալ մոսցուած չէ այն զգացումէն ու զգայնութենէն որ մեծ քաղքի խաթուները թուլարձակ իրենց շրթունքին վրայ պահելու երջանկութիւնն ունին:

Չիւները կը հալին, ծիծեռնիկը կը դառնայ, արօրին ու սայլին ճոխնը աշխարհք կը լեցնէ, կաղերէն ու կատուներէն զատ մարդ չի միար թոնրին եղերքը, տուն զոմ պարպուած՝ բակին գամբան ու զութիւն անդամ զաշտին երեսը ու իրենց տեղը հոտաղներուն ետեւ՝ բան մը կ'ընեն, անոնցմէ մօտ եւ հեռուն փողի, թմբուկի եւ իրարու մէջ անցուած արձագանքներով շաչող ձայներու կոհակներ կուգան կը պայթին ականջիդ մէջ, որմէ սսսկալ չըլլար, կը համկնաս թէ՝ հոն բարտիի կոճին վրայ կացլին է որ խուզ, թանձր զողեր կը տարտղնէ. ընձուղ մը սուր բառաջովը դարպաս կընէ: իր սիրական մողին քովերը:

Մոտին հեռուէն այս ձայնն ու այս խժլդուքները ժամկոչ հոսլուին կըսր հնչակին ծնած, անծեղին ու կեռնելիին շաղակրատութիւններէն կազմուած. վայրի աղաւնին իր մելումաղձու վայիւններով, դեղին պիծակն ու բոռն անդամ իրենց սրինգով ու ջութակով. գարունին երգը կը դաշնակաւորեն, ամէն կողմ զարթնում ու եռուզեռ, անորակելի մեքմնայի մը յարուցած բասի շոինդը կը լսես ականջիդ տակ որուն շարժումն ու շրջըջումը անդին շատ հեռուն տեսնելու ալ զգայութիւնը կունենաս. հովերուն մոլեղին սոնումը կազնիին ու մացառուտին ծոցին մէջ, հովիւին ու ջոււարին զլսորտիով խաղերը հովերու մկաններուն վրայ փշրտած, մանուկ առուակներու ճվլտուքն ու կարկաջը դափի ու բոժոնիկի կորտուկ զընզընկոյներով, բնութեան երաժշտութիւնը լայն ծաւալուն ու զգիմիչ՝ բնութեան հմայով պատկերին հետ, առևնչն մեծը, ամենին պլոտիկը, սս խոշոր ձողնակին ու բաղեղին հետ անմիջապէս այն անհուն ու անանուն ծլարձակումներն ասեղէն պլոտիկ ու կորեկի զլխով, ասոնք ալ ծաղկապատկ ու խատուտիկ օդը խնկաւէտելու պաշտօնով, պլոտիկ համեստ ծաղիկներ, որ առոտուան ցօլով կը բացուին, իրիկուան վերջալոյսախն կը մեռնին, այս ամէնքը որ կը տեսնենք ու այն շատը՝ բիւրաւորները որ հեռուն կը մնան մեզնէ, անմիջական մուացում մը կը բերեն ձմռան գորշութիւններուն ու այն ատենի հոգիի կծկումներուն՝ մահուան չափ գժուար: Մուացում մութ առիքին ու սեւ սեւ վիշտերուն, հիմոյ գորովանքի զգացումն է տիրապետողը, անհուն սքանչացումի զեզում մը կը պոռթկայ սրտերէ, գարունը:

Տեղի տանք որ այս սիրակաթ երգերուն ու ծաղկալից դաշտերուն մէջն անցնելով մեր գեղջկուհիներն ալ գէպ ի վիճակ իրենց ճամբորդութիւնն ընեն. ձմռան թնձուկը չի կայ երեսնին, հիմայ ամէն բան

մոռցած կ'երեւնան , հարսնեւորի յորդ ճառագայթումը կը խողոյ անոնց պարզուած ճակտին վրայ , ձեռուընին զատած չեն գործէ , խեցին միշտ կանակնին կը մնայ . այդշախն ալ հոգ չըր , իրարու քով ու ճանրուն մէջ կը գտնուին , «Վճակը , հա՞ , ալոյշըներ , վազը վճակ» ձայն մըն է որ կը փրթի ու կը տարածուի գեղին մէկ ծայրէն միւսը . չորեքշաբթին հինգշաբթի լցոյ՝ գիշերը տարիի ծանրութիւնը կուտայ . Մայիսի 11 ի հինգշաբթի աւատօստ տնտարակոյս թէ սուտն անցոծ իրաւ վիճակն է , գեղին փողոցները Զատկուանին պէս ուժին ոգեւորութեան մէջ կ'երեւան , դրամները վրայէ վրայ տարիի մը գործունէութեան հաւատար կովնչներ կը թողաւն . ան գևին հարս մը լուսագիծ հետքով , որիէ տիկին ազջիկ մը թիթեռնիկի թոփչըով , ամէն կողմէ շնչառաւ վազք մը , կոսցի խուսափուուկ երթեւեկ մը ճամբաւն լոյնքն ու երկայնքը , ժամանակ չեն տար երեսնին շեշտ նայուածք մը ընելու , քիչ մը խալինք , քիչ մըն ալ օրուան համարձակութենէն իրար խուսանած կարեւոր դործ մը ընելու վէս երեւոյթն ունին , ձեռքի մեքենական շորժում մը , զլոյի հաստատական երերում մը , կիսատ ու խղդուկ վանկ մը ու ետեւէ քրքիջներ որ հալին ու մարին ականջիդ մէջ , կը յայտնեն ամբողջութիւններ խօսքի ու սրամիտ հեղնութիւններու , ովզափկ ասիթ մըն ալ պատրաստ քթի ու շրթունքի վրայ պահելով : «Կուլթիկ պոչերը երեք հատ հիսերէ օր՝ իրեք շարաթէն թմագուկով , զումայով՝ առնանցը էրթայ . ուրիշի մը համար «Զէնկով ջորի կլնանի , մըյա՝ , տնուին չիկայթանջուր էտեւնին կախեր են ջանջուլ » . գոմզու աչք ունի , ընտացու կութա կըմանի , հարգուէր նը՝ տասը բուտի տէր կըլէր , եւն :

Ս.յսպէս խօսելով , կատակելով կերթան կը լեցուին սենեակ մը կամ լայն ծածքի մը տակ որ դուրսէն զատուած ըլլալու աւանձնութիւնն ունի . ամէն մէկը ուտելիքի պաշար մը անպատճառ մոռցած շպիտի ըլլայ , 25—30 կին աղջիկ կուշտ ճաշ մը կ'ընեն հետերնին րերածներով , օրուան կերածներէն տարբեր ու անուշահամ : Ճաշի ստեն մէկ քանիներուն պաշտօն տրուած է խաղեր ու հիննեքներ ընել ծափի ու դափի միացմամբ , եթէ չի կայ վերջինը , մէյմէկ կոնք կը ծեծեն , բայց դափի մը միշտ 5—10 տնւորներու մէջ կըլայ անալատճառ :

Ճաշէն ետքը պատրաստած արդէն վարդագայն կոյս կոժ մը ջուր չի տեսած՝ կը լեցնեն եօթն աղբիւրներէ ժողված ջրերով , եօթը տեսակ ծաղիկով ու ճիւղերով եւն . կուտան աղջկան մը ուսը ու ամէնքը մէկանց սենեակէն դուրս դալով թափոր մը կը կազմեն զեղին զուրս սուրբին ոտքն երթալու :

Կուժաբարձ պարիկը թափորին առջեւէն կը քալէ յամբ , հալարու ու զուտարթ . երկու հոգի անոր քովերը օգնելու պատրաստ՝ ամէկ չեն զատուիր , ամենէն ճոխ արդուզարդն } ու գեղեցկութիւնը ասոնց վրայ կը

փայլի, ու միւսները հարսներու խումբն յաւետ, վճկին երդը կը թացնեն չորս կազմերնին. «Ելք էլք, աջիսըներ, արեւն էրդիք մազուեր է, օրն ամեն օր շըլմանիր, գարնան արեւ ցեթեր է» ու դափը՝ զըմալըս, զըմալ, զըմալըս, իր սեղմուկ ու ամշկոտ չեցուերուն միացուցած՝ ևղական հարսնիքի մը խնծիկը կը ցանցընէ: »Երիտասարդներ անոնց շարժը ու շաքերուն վրայէն քաղելու չափ մօտիկցած՝ տեսարանին դիսուզ մը ըլլալ զատ ալ ուրիշ կերպով կտուցնին չեն կրնար երկնցնել. միայն անոնք որ նշանած ունին, անոնց հրճուանքն ու հպարտաթիւնն է որ աշխարհիքի մը հետ չեն փոխուիր ասոնք՝ իրենցիններուն շատ տեկի մօտ՝ տապետի ուներով ու անձնուեր պաշտպանի դերեր կը կատարեն: Կատաղի ակնարկներ կը խրկուին այս վերջիններէն գետ ի այն անհարկինները որ հեռուէն հետեւելով խումբին, իրենց երդին ու ձայնոլրումներուն մէջ յայտնած հնհնուքներով կասկածելի կըլլան, բայց Աստուած միայն գիտէ թէ՝ ի՞նչ ունին անոնք, ի՞նչ երկանաքար է որ կը դարձըննեն ու ի՞նչն է որ կը փոշիանայ կուրծքերուն տակ:

Մեր թռչուններուն տարմը իրենց ճուռակիւններով ու կայթումնեն. բով կամաց կամաց գեղին հետու արտերու սահմանը հասած են. ծովկանանչ արտերուն մէջն կ'անցնին, վլսոս չեն տար ոչ բայսին, ոչ մըրջիւնին. կակուզ, դալարաւէտ վայերուն վրայէն կը քաղեն զգոյշ. ծաղիկ կայ անոնց ոտքին տակ, քրքում անոնց շրթներուն վրայ. դարունին աղջիկներն են հիմայ, մայիսի բոյրը կը թափի անոնց մազերէն, խնծորի կարմիրն է անոնց երեսին գոյնը, ու անոնց վեհ ու աղաւնիի աշուլներուն տակ... չեմ զիտեր, ի՞նչ ըսեմ:

Կարմիր եկեղեցին քայլ ահա, սուրբին անունն է տափկա, խաչքար միայն, առջեւէն մեծ անուշ ջուր մը կը հօսի. կուժը խաչին ոտքը դնեւով կը խռնտին անոր քայլ, պարեկին պաշտօնը նոյն կը մնայ, ու հիմայ սաշափին ուեկի որ՝ վրան ճերմակ քողը մըն ալ կը կրէ: Այդ դիրքին մէջ, ու շատ մը նուղանքներով կուտոյ այդ աղջիկը ուղովին վիճակը ըսելէ յետոյ. «Ես որ հինգշարթի վաղը ուրբաթ, գոտին կղզենք, պատերն էրկաթ, Վարիամ նսաէր վճակ կուտայ, հարս աղմանիկի որտիթ կը բանայ: Կուժը կը պարագուի հետզհետէ իր նուիրական միջուկներէն, ոռոնց մէջ արուեստի վերաբերեալ մանր մունք դործիքներ ալ չէին մոռցուած զետեղուիլ: Ամէն անդում կոտոր մը բան վերցուելու տաեն խորհրդաւոր ու կըր բանածեւ մը վճկահանին կողմէն անհրաժեշտութիւն մը ունի. »Մատնին մատիդ դիր, մատդ կուրծքիդ դիր, մօրդ աչքը եղիր, ուրագ մը քեզի, տարագ մը քեզի, տար պէյէ քեզի, վաղն երկանդ տուր, աջ ձեռքը քեզի: Բան մը չի մնար ամանին յատակը՝ ծանօթ ջուրէն զատ. անոր վրայ որբատեղին առջեւէն անցնող ջուրէն տւելցնելով՝ զիւղը կը

դառնան , դգալով , դաւթով կը բաշխեն անկէ ամին տուն , իր համայնաբուժ՝ ուր սաք չելսով մանուկներ կան , ականջի ու աչքի խոստուկով տանջուղներ լսուած են :

Վերադարձը նոյն ճամփով ու զուարթութեամբ , բայց այս անդամ ցրուած ու քիչ մը վազքի քայլերով , կ'երգեն նորէն դափը ձեռուընին ու ցատկառւն

Աս ի՞նչ կոնիկ մոնիկ է — Եկեր եցեր մեր դուռք — Շարեապիկ հազեր է — Քրան լաշկիկ ձգեր է — Բակն արեւով լեցեր է — Մանուկ Տղամ տեսեր է — Դացեր մօրկան բաւ է — Մօրկան խելիկն անցեր է — Խոչ մը մասաղ երեր է :

Աղջիկն օվերով կուզեմ — Տղան փողերով կուզեմ — Դորդան գաւառով կուզեմ — Սևուկը մալերով կ'ուզեմ — Տունը բամալով կուզեմ — Էզին օրբուով կուզեմ — Քար գողիամ , խիժ գողիամ — Եօրն ալբիւրէ ջուր գողիամ — Դրմարո , դրմար'ո , դր'մա , դր'մա , դրմար'ո :

Ու այն նուիրական համայնաբուժէն զգալ մըն ալ ինձի զրկուելու շնորհքն եղած է , ես որ տակառի մը-մէջ կըսրգելով կոսրիմ ու չեմ ալբիր , միշտ սրտէս կղգառ հասմումն . պտիկ մը հիմայ Ծաղիկի խնկոտ թերթին վրայ կաթեցնելով քեզի կը խրկեմ , ո՛վ իմ եղբայրս :

ԹԼԿԱՏԻՆՑԻՆ

## ԳՐԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԵՆ

Վակենի Թանհառ զրբ է Խպսինի Պրահար

Հիւսիսը կը չարունակէ առաջին տեղն ունենալ մտաւորական աշխարհին մէջ : Հարաւը , առաջնորդապի գերին զոր ունեցած էր երկար ատեն , հետեւողի դերին անցած է : Դաղափարի հոսանքները վերին կուզան հիմա , զիսութեան ինչպէս արուեստի , իմաստափրութեան ինչ-պէս զրականութեան մէջ : Սա զարմանալի բանը տեսնուեցաւ որ ծե-

բունի Վէրտին, Հարաւի ոգին ամենչն կենդանի կերպով պատկերացընդներէն մէկը, իր ծերութեան մէջ, վակնէրեան գալստիարներէն վարակուեցաւ ու փոխիսեց իր երաժշտութիւնը: Ու Թրանսա, հակառակ ցնդած Սարսէներու կամ պարզամիտ Քորէներու մալուքին, քառորդ գարէ մը ի վեր երեսը դէպ ի Հիւսիս գարձուցած է: Այս դարավերջին մեծ անունները, ուղղութեան նշանը տուսդ անունները, վակներ, Թալսդոյ եւ Խալսին պիտի ըլլան:

Թրանսայի մէջ, մոքերու վիճակին փոփոխութիւնը հետպհետէ առ ւելի զգալի է: Ինչ որ ծիծաղելի եւ այլանդակ կը թուէր հոն՝ տասը քսան տարի առաջ, հիմա իր բուն արժ է.քովը կը սկսի երեւալ: Վակները ազգովին սուլող երկրին մէջ, վակներամները կը վիստան այսօր. եւ եթէ լցուն չեն կազմեր Խալսէնը հասկցողները, անոր վրայ հիացողներն այսօրուան Թրանսային ամենչն ուժով ու նոր մտքերն են: Դեռ վերջերս, ասոր ապացոյցը ունեցանք երկու մեծ ներկայացումներով որսնք յաղթանակներ եղան, Վակնէրի Թաննառուզը, որ 1861 ի առաջին ներկայացման Օրէսային մէջ չարաչար սուլուեցաւ, եւ որ հիմա խանդավառ ընդունելութիւն ուղ գտեր է նոյն Օրէսային մէջ, եւ Խալսէնի Պրանտը, որ եթէ մասնաւոր, ընտրեալ հաստրակութենէ մը հասկցուեցաւ միայն, ունեցաւ սոկայն, մոմուկն լաւագոյն մասին մէջ, խորունկ հիացման գնահատում մը:

Այդ երկու գործերը, ներքին ինստիտիւն մը ունին իրենց ընդհանուր գաղափարին մէջ, երկուքն ալ կը բվին մարդուն հոգիին ամենչն ցաւազին խորերէն, ուր այնչափ վարսետ է թափանցելու՝ հիւսիսային միտքը: Զակիրճ վերլուծումով մը պիտի ջանանք ցուցընել հոգիի երեսները որ կ'երեւան այդ երկու գործերուն մէջ:

Թաննառուզը Վակների առաջին օրէսաներէն մէկն է, եւ եթէ երաժշտութիւնը, հակառակ մեծաշոնչ կտորներու, դեռ բուն վակներեան կազմակարին մէջ մտած չէ, խալը Վակնէրի բանաստեղծական գործին էն թանկագին գոհարներէն մէկն է: Այդ բանաստեղծական գործը, Վակնէրը՝ Կէօթէին, Շէքարիդին ու Սոփոկլին քով դասել տալու չափ գեղեցիկ, եւ զոր կ'արժէ որ ընդարձակօրէն եւ քննական ուսումնակրներամբ մը ներկայացնենք ուրիշ անդամ մեր ընթերցողներուն, երկու զլատաւոր հանդամոնք ունի. նախ՝ հին հելլեն թատրերդութեան պէս՝ հիմնուած է, ոչ թէ ժամանակակից դէպերու իրավաշուղ դիտութեան մը, այլ ժողովրդական դիցավիպերուն ու աւանդութեանց զրայ, որոնց մէջ ազգ մը ամբողջ իր հոգին, իր նկարագիրը, իր տիպարները ամենչն կենդանի կերպով կը խոտանէ, եւ որոնցմէ բանաստեղծը կը հանէ մարդկային ճշմարտութեամբ գործերը: Այսպէս ըրեր էին Եսքիլու Սոփոկլ, եւ այդպէս ըրաւ Վակնէր: Միջին դարու ասպետական

մէպերուն ու նոյն իսկ Հիւսիսի մեծ զիւցազներգութեան՝ Նիպէլուն-կընին մէջ փնտռեց իր ներշնչումը, եւ այդ անցեալով խոչորցած, տէս-լականացած ախարիներէն առաւ իր հերոսները։ Երկրորդ՝ հանգամանքը, կրօնական ոգիին տիրապետումն է այդ գործին մէջ։ անիկա կը սկսի հեթանոս ու քրիստոնեայ աշխարհներու պայքարովը, եւ կ'աւարտի միստիքական-հերոսական քրիստոնէ, ութեան մը յաղթանակովը։ Խորունկ ոգեպաշտութիւն մը, զոր Վակնէր պահեց միշտ իր սիրական փիլիսո-փային Հէկըլին աղղեցութեան տակ, կը լեցընէ գործը ամրողջ, կը սկսի կեանքի վայելքին երիտասարդ ծարտումը, հետզհետև կը ստուտկանայ գերերկրաւոր հեշտութեանց ցանկութեան մէջ, ու Բարսիվալին խելա-յեղիչ երկնաբաղծութեամբ կը սկսակուի։ Վակնէրեան գործին այս եր-կու հանգամանքները ամենամեծ աղղեցութիւն գործած են դարա-վերջի գրականութեան, մասնաւրապէս Փրանստականին վրայ։ Իրապաշ-տութեան ամենին մեծ հարուածը անոնք տուփն, եւ անոնցմէ՝ զիսաւո-րապէս կը ճնի արդի զրականութեան մէջ մարդկային ճշմարտութեան աւանդութիապային արտայատութեան տրուած առաւելութիւնը՝ պարզ դիտողութեան ձեւին վրայ, եւ անոնցմէ՝ միստիքականութեան հիւսն-դու ձգտումներն ալ որ Փրանսական նոր բանաստեղծութեան մէջ ե-րեւան։

Թանհառուզրը փոխանցումի գործն է ուր բանաստեղծը կը նկարէ կոխը, հոգիին մէջ։ կեանքի հեթանոս ըմբռնումին ու քրիստոնէակա-նին, կոխը վայելքին ու զոհողութեան։ Նիւթը առնուած է Ֆ. դա-րու տապետական աւանդութենէ մը։

Հէնրիյն Թանհառուզրը տապետը, միննեսինելլրներու (սիրերգու) ա-մենէն կրակուը, հեշտական սիրոյ այրուցքով մը բանկած, Թուրինդիոյ Հէրման Լամակրաֆին արքանիքը, Վարդապուրկը, կը թողու, կ'երթայ գիշերանց Վէնիւսալիքի լեաը, ուր հեթանոսութեան պարտուած աստ-ուածները կը բնակին, եւ ուր, յաւերժահարսերու եւ բաքանաներու մէջ, կը տիրապետէ Աստղիկը։ Գիշերները, վասրճով երեւոյթներ կ'ել-լեն լեռնէն։ աղու ձայներ անցնողները կը կանչեն։ Անոնք են նորէն որ քաշած են Թանհառուզրը։ ասպետ-քերթողը կը մտնէ սիրոյ քարայրը, կը սիրէ Աստղիկը, եւ կը սիրուի անկից։ զիւթական շրջապատկերի մը մէջ, համեարուները կ'երգեն՝ «Եկէ՛ք կտխարդական ափունքը, ուր իշ-ձերը կը յագենան յիմար գիրկընդխառնութեանց մէջ»։ եւ Թանհառուզրը կը ճանչնայ բոլոր այդ գիրկընդխառնութիւնը, կ'ապրի մսին բոլոր ի-րականութեամբը, եւ իր վինին վրայ՝ որով առաջ Աստուածածնին շնոր-հը երգեր էր, Աստղիկին հրապոյրը կը ներրողէ հիմա։

Օր մը, կը յափիրանայ։ զանգակի ձայները միտքը կուգան, ու գաշտերուն պարզունակ անմեղութիւնը, ծառերունբարեալաշտ ոսութիւ-

նը։ Աստղիկը չի բաւեր իր հոգիին։ Աստաւածածնին պատկերը նորէն նշուլած է իր սրախն մէջ, ու սուռերուս Փամբական եկեղեցիներան կարօսր կը դդայ։ Աստղիկին գրիէն կը նետուի դաւրս, ու անսր վարժման-քին վրայ, յանկարծ, յուզմունքով, Կոյսին անունը կ'աղաղակէ։ Շուշան տնունէն, Վէնիւսպէրին ամրովջ կը ցնդի, մութերու մէջ, կը թաղւի, Աստղիկը կ'անհետի, եւ Թանհասուզըր ինքինքը կը դտնէ Վարդ-պուրկի տորոտը, հովիտ մը, գարնան պայծառ առաւոտով մը։ Ժայռերու մէջ, ճամբու մը բերանը, Տիրամօր արձան մը կը կանգնի։ Հեռուն, դաշտերէն, հովիտ մը սրինզը կը ճըռըլոյ։ Աւետարանական խաղաղութիւն մը կ'օծէ պատկերը։ Լերան մը ետևէն, ուխոտաւ որներ կ'անցնին, եւ հաւատքով դովագող ձայներ կ'երգեն գարնան առաւօտին մէջ «Քեզի՞ կուգամ, Տէր Յիսուս, քեզի՞, իմ միակ յոյսա...» Թանհասուզը կը հասկնայ հրաշքը ծանկի կ'իյնայ, եւ կ'աղօթէ։ Իր նախկին ընկերները, Միննէսինիլլրները կուզան, ու կը հրաւիրեն զինքը նորէն արքունիքը գատնալ եւ մասնակցիլ քերթողական մրցաւմի մը որ պիտի տեղի ունենայ։ Թանհասուզըր չընդունիր։ Զի կրնար դէպի անցեալը գառնալ։ Պէտք է քալէ միշտ դէպի նորը։ Բայց տապետներէն մէկը Լանտկուաֆին եղրօր աղջկան, էլիզապէթին անունը կուտայ։ Անոր մօտը կ'եցիր, կ'ըսէ։ Թանհասուզըր կը ցնցուի այդ անունէն։ Իրեն կ'ըսին թէ էլիզապէթ արտօւմ է իր մեկնումն ի վեր, եւ թէ չէ ուզած քերթողական մրցումներուն ներկայ դանուիլ քանի որ ինքը բացակայ է։ Թանհասուզըր, նոր զգացումով մը լեցուած, կը հետեւի իր ընկերներուն ու արքունիք կը դամանայ։

Էլիզապէթի հետ, պալատին մէջ, աեսակցութիւն մը կ'ունենայ։ Ճի համարձակիր անոր յայտնել թէ, իր բացակայութիւնն ինչպէս անցուցած է Էլիզապէթ, իր յուզմունքովը, եւ իր տարամերժ սիրովը՝ անոր բանաստեղծական տաղանդին համար, կը մատնէ ինքինքը։ Կը սիրէ զանի, իր կոյս իշխանուհիի սքովուած սիրովը կը սիրէ խրոխտ բանաստեղծ-ասպետը։ Բայց ահա կուգայ Լանտկուաֆին ու ամրողջ արքունիքը, կուզան Միննէսինիլլրներն ալ, ու մրցումը կը սկսի։ Վու Փրամ ա՛յշնպատի բանաստեղծը կ'ելլէ նախ, ան որ գալունի, ամչկոտ սիրով մը կը սիրէ էլիզապէթը։ Եւ մաքուր սիրոյն գեղեցկութիւնը, սիրոյ համար դիւցաղնական զոհողութեան մեծութիւնը կ'երգէ։ Թանհասուզըր կը պատասխանէ աւելի տարփատենչ շեշտով մը։ Բանաստեղծ մը կը կշտամրէ զինքը մաքուր սիրը չըմրանելուն։ Այն ատեն, Աստղիկավ նորէն ամրովջ բռնկած, կ'ելլէ ու բաւն սէրը, կոքի սիրը կը զուգաբանէ։ ԱԱրքը ոյլայիլ է զանի անհամ ու թոյլ դարձընելը։ Թողլ պաշտեն երկնքին մէջ ցանուած աշխարհները, զոր չինք կրնար հատկրնալ, լու։ բայց ինչ որ մեր սիրան ու մեր զգացարանքները կրնան

ունենալ, համարձակինք վայելել զայն. սէրը տռանց հեշտութեան սէր չէ:

Հեթանոս սիրոյ այս անպատճակ արտայայտութեան առջեւ, բոլոր բանաստեղծներն եւ ունկնդիրները կը խռովին. ու Պիգռով կը պատասխանէ խստութեամբ: Թանհատուզը կը նախատէ զանի: Մենամարտ մը պիտի ծագի, բայց կանտկրափը կ'արդիէ: Վորֆրամ, իր ամենէն վսեմ շունչով ուռած, կ'ելլէ տուրբ սէրը վերստին, աւելի ուժով, երդելու, թանհատուզը, ինքիրմէ ելոծ, ինքզինքը ամենուն կը մատնէ, իր բալոր մերկութեան մէջ կ'երգէ մարմին տարվանիքը, ու կը դոչէ՝ «Ենթագահացուներ որ սիրոյ վրայ կը խօսիք, զայն ճանչնալու համար՝ Վէնիւսոլէրկ գացիք»:

Ամէնքը կը գայթակղին: Զայրայթի աղաղակներ կը բարձրանան: Իշխանները, կատղած, սուրերնին կը քաշեն ու վրան կը յարձակին այդ սրբապիղծին, որ հեթանոս դիցուհին վերին է եղեր: «Դժոխաթին հաճոյքներուն հաղորդ եղեր է. թող անիծուի ու դատապարտուի՛»:

Ճիշ մը կը լսուի, մարմին մը կը ցցուի սուրերուն ու թանհատուզը-րին միջեւ: Ելիզապէթն է: — Մինչեւ այն տունը, մէկ կողմ քաշուած, իշխանուհին կը հետեւէր պայքարին, յուզմունքէն հեւալով. իր սիրականին վտանգը տեսնելուն, դուրս կը նետուի իր անկիմնէն, ու կուգոյ զսնի աղատուելու: «Ե՛տ կեցէք, ձեր սուրին վէրքը ի՞նչ է իրմէ ընդունած մահացու հարուածիս քով: Զէք կրնար իր յաւիտենուկան վըրկութիւնը խլել իրմէ:» — «Թող մեռնի իր ոճիրին մէջ,» կը պոռայ մուլեռանդ ամբոխը: Ելիզապէթ, որ կը գովզյ, անոր մահուընէն աւելի, անոր հոգիին յաւիտենական կորուստէն, կ'ուզէ փրկել անոր մարմինն ու հոգին միտնդամոյն. «Իր գատառորները դուք չեք, կ'ըսէ, սուրերնիդ նետեցէք. մտիկ ըրէք կոյսի մը որ Աստուծոյ կամքը կ'իմացընէ: Ինչո՞ւ արգիլէք վինքը յանցանիքը քատելէ, զզջալէ:»

Ելիզապէթի աղաղակին առջեւ տեղի կուտան: Թանհատուզը ինքն խիկ կը զգոյ իր սճիրը, եւ կը սարսաւոյ: Լանտկռափը կը վանտէ զսնի. «Երիտասարդ ոխտաւորներ Համբ կ'երթան, կ'ըսէ անոր գնո՞ւ տնոնց հետ:» «Թող իմ կեանիքս. կը հճձէ Ելիզապէթ, երկոյն աղօթք մը ըլլոյ, բայց, ո՞վ Աստուծած, ընդունէ՝ զայն:» Թանհատուզը կը հոււանի: Հեռուն, ուխտաւորներուն երգը կը թնդայ: Ու բանտառեղծը, նորէն միստիքական ստուերներուն մէջ թափխուած, զլոյիը կախ՝ ուխտաւորի ճամբան կը բռնէ: «Դէպի Հռո՞մ» կ'աղաղակէ: Ու ամէնքը կը կրկնեն «Դէպի Հռո՞մ»:

Աշուն է հիմա, եւ իրիկուն: Վարդաղուրիկի հոգուին մէջ, ձամբաւն բերանը կանգնող Տիրամօր պատկերին առջեւ, Ելիզապէթ, ծնրագիր, կ'աղօթէ: Աւ հիմակ մանկամարդ աղջիկը չէ որուն Ետթիւնն ամրողլ

բանաստեղծին սիրովը կը թրթուար . հիմակ իր հոգին անոր փրկութեա-  
նը դաշտարին յառած է : Ու կը սպասէ , Աստուածածնին ստքը , ուխ-  
տառներուն գարձին : Երդ մը կը լսուի , կը լսյնայ , կը մօտենայ : Ա-  
նո՞նք են : Էլիզապէթ , աչքը լարած կը նայի որ իր սիրականը տեսնէ  
անոնց մէջ : Ուխտառները կուգան , դաշտէն կ'անցնին , միշտ երգե-  
լով : Բայց Թանհառուզը անոնց մէջ չէ : Ուրեմն իր ներումը չ' ընդու-  
նած . . . Ուխտառները կը հեռանան . երգը հեռաւն կը մարի . Էլիզա-  
պէթ , սրտաբեկ , գետինը կ'իյնայ , Տիրամօր առջեւը . եւ վերջին ա-  
զօթքի մը մէջ , կը պալատի որ իր կնանքը առնէ Աստուած իրը զին  
Թանհառուզը իրկութեան : Յետոյ , լոփի , մութին մէջէն որ իջած է  
արդէն՝ դաշտին վրայ , Վարդպուրի րլուրին մենաւոր ճամբան կը բռնէ :  
Վոլֆրամ , որ , մօտը , գաղտուկ զանի դիստած է , կը զգայ որ այդ եքը  
անոր հոգին երեն է դէպի ի երկինքը , եւ այն խորհրդանշանական աստ-  
ղին երգը կ'երգէ անոր հուեւէն՝ «Իրիկուան անո՞ւշ աստղ , քեզ միշտ  
ուրախութեամի կ'ողջունիմ : Ողջունէ՝ դուն ալ այն զոր երբեք սիրտս  
շնաւնեց , եթէ քու ճաճանչիդ մէջէն անցնի , եւ եթէ տեսնես որ այս  
ցաւերու հովիտէն կը բարձրանայ ան՝ հրեշտակներուն երանաւէտ պա-  
րերուն խաւնուելու համար , ողջունէ՝ Էլիզապէթը , անո՞ւշ աստղ իրի-  
կուան : »

Գիշերը թանձրացած է հովտին վրայ : Վոլֆրամ , սիրտը թախի-  
ծով լցուն , գեռ կը յածի տաւկը հնչեցնելով : Ոտնաձայն մը կը լսուի :  
— Ո՞վ ես , մենիկ ախտառոր : — Ե՞նկ կը ճանչնամ ես , Վոլֆրամ :  
Թանհառուզը է : Հոսմէն մինակը գարձեր է . ու իր արցունքին , եւ իր  
ազօթքին հակառակ , քառութիւնը չ' ընդուներ : Ու լոյն ցափի կոտրի  
մը մէջ , կը պատմէ ան իր գժրազդ ուխտը . « . . . Մօտեցայ , (քահա-  
նայալի ախին) , ճակտոս ծուած , կուրծքս կոծելով , ինքինքս ամբուսաւ-  
նեցի . կ'ատէի այդ հեշտութիւնները սրանք զիս հրապարեցին , կ'ատէի  
այդ ցանկութիւնը որ ինքնալիկանքներուն կը գիմաղբէր : Պազատեցայ  
որ զիս ազատէ , զժոխային չղթայէն , եւ սիրտս՝ իրաւ՝ զղջումով կը  
յորդէր : Իմ պագատանքիս սապէս պատասխանեց՝ «Եթէ այդ դատա-  
պարտելի հեշտութիւնները մինչեւ յատակը քամեցիր , եթէ սիրտդ այ-  
րեցաւ զժոխքին կրտակներավը , եթէ վէնիւսյէրկին մէջ մնացիր , ա՛լ  
լմնացաւ , յաւիտեան դատապարտուած ես . ինչպէս ձեռքս րոնած դա-  
ւազանս ա՛լ պիտի չծագկի , այդպէս փրկութիւնը չի կրնար րողբոջիւ-  
այն դժոխային դէկենին մէջ ուր իջար դուն : »

Եւ յուսահատ ետ կը գաւանայ հիմա : Քանի որ վերէն չիջաւ փքը-  
կութիւնը զոր թեւտարած աղերսած էր , զլսիվայր սիրտի երթայ  
նետուիլ Աստղիկին տուած անիծապարտ երանութեանը մէջ . «Հիմա  
քեզի կուգամ , անո՞ւշ Աստղիկ . քու բազուկներուուդ դիշերային կուխար-

գանքը կը կանչեմ, քու արքունիքդ կուզամ ուր գեղեցկութիւնդ ինձի կը ժպտի իրեւ միսկ յաւիտենականութիւնը։ Մարդերը զիս անիծեցին։ Քայլերս դէս ի քեզ տռաջնորդէ, «վ դիցուհի»։

Թեթեւ ամու մը կ'իջնէ ։ Աւ վարդ նշայի մը մէջէն, յաւերժահարսերուն ալարելը կը տեսնուի։ Թանհառուզը գերուած է, անձնատուր, ուժասպառ։ Աւ յոդնած, զինով, մտիկ կ'ընէ։ Ասողիկը կ'երեւայ, անկողնի վրայ, ժպտուն։ Կը ներէ անոր, եւ թեւերը կը բանայ։ Թանհառուզը պիտի նետուի հօն։ Վոլֆրամ կը բանէ թեւէն։

«Հրեշտակ մը քեզի համար աղօթեց երկրի վրայ, հիմա անիկա քու վերեւդ պիտի ստուանի ու քեզ պիտի օրհնէ, էլիզավեթը»։

Մաքուր կոյսին, գիւցազնական սրբուհին, անունին, թանհառուզը կը կենայ, շանթուած։ Խորին, խումբ մը ձայներ կ'երգեն։ «Խաղաղութիւն ու սղջոյն՝ հոգիին որ մարտիրոսուհուոյն մարմինին վատուեցաւ»։

— Հրեշտակը քեզի համար կ'աղօթէ, Աստուծոյ սորքը։ Հրեշտակիդ աղօթքը ընդունելի եղաւ, Հէնրիյն, փրկուեցար։

Ասողիկը, վարդ ամսկերան հետ, կր թափ։ Աւ հիմա այդն է որ կ'ելլէ, թա՛րմ, վարդպուրի հալտին վրայ։ Թափօր մը կ'երկնայ, որ դադազի մը կը հետևէի։

«Հրեշտակներուն երանութիւնն ընդունեցաւ, կ'երգէ թափօրը, երկնաւոր պատկն առաւ։»

Էլիզավեթին մորմնոյն ետևէն կ'երթան տոհմիկները, երգողները, կոմսերը, եւ տիժոտաւորներն ալ։

Աւ կ'երգեն։

«Երանի՛ մեզաւորին սրուն համար մոքուր կոյսը լոցաւ»։

Նոր ավաստաւորներ կը հասնին, ու կը բերեն գաւազանը որ ծաղկած է։ Թանհառուզը փրկուած է։ Եւ ասովեար, ջախջախուած, կը մեռնի։ Իր հոգին երկինք պիտի ելլ։

«Ալլուխո՛, » կ'երգեն ավխոտաւորները։

Ահաւասիկ զործը, բանաստեղծական ամենախոր զգացումով թափանցուած, կ'եռնքի ամենին մեծ խնդիրներին մէկուն ամենին թափարական ձեւով արտայտյառութիւնը։ Այս «թափերականութիւնը» նոր մելլուաւոմին հետաքրքրաշարժագութիւնը չէ, ոյլ մեծ բազմումը հոգեկան ընդդիմամարտ կրքերու, կամ նոյն իսկ ընդհարումը՝ տեսարանին վրայ՝ մարդկային երկու աշխարհներու, ոյն «թափերականութիւնը» զորհին Հելլեն թափերգութիւնը ունէր։ Թանհառուզը մէջ, հեթանոս սէրն ու քրիստոնեայ սէրն է որ կը պայքարին, ամրազ բարսյական գործողութեան մը մէջ, — ինչպէս Սովորկի Իդիսուին մէջ, օրինակի հա-

մար, մարդն ու ճակատագիրն է որ կը մաքառին:

«Գրեթէ ամսգուռ է, կը զրէ Ալֆրէտ էրնսդ, Փրանսացի ամենէն հմուտ վակնէրագիտներին մէկը, մեկնել այս տուամը, է՞ն աղւորներէն՝ որ յղացուած ու գործադրուած ըլլան։ Զեմ գիտեր ուրիշ մը որ աւելի ներուժ, աւելի խորապէս ողբերգուական ըլլայ՝ Վակնէրի թատրերգութեանց, ինչպէս բայր թատրերգութեանց մէջ։ Հոս արտաքին դէսքիւրու վրայ չէ խնդիրը, ո՞չ խակ այսինչ կամ այնինչ կրքին, ո՞չ ալ պատմուան աղէտքի մը, ո՞չ այս տեսակ ո եւ է բանի մը։ Խնդիրը մարդուն բարոյական ճակտուագրին, մարդկային րնութեան, փրկութեան վրայ է, այս բառն առնելով իր բուն կամ իր փոխարերական իմաստով։ Խնձորէ Վակնէրի բայր առանձները, Թանինառւզը ալ զուտ ու տարամերժ մորդկայնութեան տուամ մըն է մեր սրտին տուամն է, եւ Թանհառուզը կանձնաւորէ մորդը իր երջանկութեան տիրատկան կամքին, իր բացարձակին սին ու վսեմ հետախուզութեանը մէջ եւ այն հրայրքին զոր կը դնէ սիրոյ եւ գեղեցկութեան լրութեան վրայ՝ կեանքի անհնարութեանց մէջն, ցաւազին անհամունյութիւնը, որ իրարու դէմ կռուի կը հանէ հոգին ու զգայարանքները, ցանկութիւնն ու հրաժարումը, կեանքի հեթանոս ըմբռնումն ու քրիստոնեայ ըմբռնումը։ Թանհառուզը այդ պաշքարէն կը մեռնի, ինքը որ այդ երկու ձգտումներուն միջեւ ո եւ է միջին կարգադրութիւնն, ո եւ է գաղաք չի կրնար ընդունիլ, որպէս ետեւ ամբո՛զը պէտք է իրեն, եւ անկից պակասով չի կրնար գոհհանալ։ Ցառուսդ եւ Տօն Ժուան իր եղայրներն են։ բայց ինքը չի խորհրդացներ տուաջինին պէս, ու երկրորդէն տարօրինակ կերսուով տևելի մեծ է։ Վէնիւսավէրկը եւ Վարդպարէրկը երկու սստանները, երկու կաստաններն են ուր կ'երթայ փոխ առ փոխ, բայց ուր չի կրնար հաստատուիլ։ Եւ այդ լատանքին, որ կեանքին իրականութիւններէն անդին կ'անցնի, ոչ մէկ տեւական գոհհացում կրնայ տրուիլ այս կեանքին մէջ։ աղատում մը պէտք է անոր, մահուամիր, ու մահուամն մէջ։ Էլիվապէթի զոհողււթիւնը միայն կրնայ բռնժել Թանհառուզը, անոր վերջնական փրկութիւնը ձեռք բերել Յաղթանո՞կ, զոր Թանինառւզը նախերգանքը կը կը թնդացնէ, եւ որ կը ծանուցանէ գեղեցկութեան ու սրտութեան հաշտութիւնը, մարմնին մաքրացումը հաւատքով ու սիրով։»

Ու եթէ Թանհառուզը բացարձակը վինտուող մարդն է որ մէկ ամիեն միւոր կը տատանի, իր գիմացը, իր երկրայոզ, տառապող տիպարին զիմացը, անոր ամենէն անուշ ու բնական հակապատկերն է էլիվապէթը, միակտուը ու մոքուր հաւատքին մէջ երջանիկ հոգին, որ մեծցոծ է այդ հաւատքին սւժովը, մեծցած՝ մինչեւ իր սէրը անոր աննիւթական զայնին մէջ հալեցնելու, մինչեւ իր սէրն ու կեանքն անոր համար զոհելու աստիճան։ — Ինքուշ, զրեթէ եթերային, բայց արի աղ-

Զիկը, որուն քոյրերը Շէքորիրի մէջ կրնանք գտնել:

Տռամին վերջնական տպաւորութիւնը, զոր երաժշտութիւնը՝ նոյն զգացումով տոգորուած՝ աւելի կը չեշտէ, տպաւորութիւն մը որ Վակեների ամրուղ գործէն կը բվախի, տրուում է՝ այն եզրակացութեամբ թէ մահուան մէջ կը գտնէ մարդը բացարձակը, և թուլցնող է՝ այն ձգումով որ քրիստոնեայ ըմբանումին յաղթանակել կուտայ, հրաժարումը ապրելն վեր կը դնէ: Ոչ մէկ տրուեստի զործ արդէն այնչափ ուժով տրուայայտած է քրիստոնէական տրումաթիւնը, անդրաշխարհեան երազանքին միստիքական անձնատուութիւնը, որչափ վակների գործը: Հիւանդ գործ, աշխարհէն անջատով կեանքէն զուրսին ծարաւը ծընուցանող, ամրող թրթառն՝ երկնքին կարօտովք: Հիւանդ այնչափ, եւ այնչափ հանճարեզօրէն հիւանդ, որ արուեստի յիմարութիւն մը տարածեց քանի մը սերունդի մէջ, Պայրէօթի երեկոյթները կրօնական-արուեստական ուխտագնացութեանց փոխելով, մինչեւ որ Ֆրիտրիմ Նիցչէ, կարովի ու հեթանոսամիտ խորհողը այդ բռնաւոր տիրապետումին դէմ ելաւ ու աւելի տռող, աւելի լուսաւոր, աւելի կեանքով լեցուն արուեստի մը ջատագովութիւնն ըրաւ իր « Վակներ հիւանդութիւնը » իսկատիպ գրքոյկին մէջ:

\* \* \*

Զուգադիպութեամբ մը, միեւնոյն ատեն իպաէնի Պրանտը ներկայացուեցաւ Բարիզ: Սրդ, Պրանտը կը թաւալի հոգիի նոյն մեծ խնդրին վրայ, բայց տարբեր ուսամէտէ մը դիտուած: Եւ այդ երկու գործերուն զուգագրութիւնը աւելի կը չեշտէ երկուքին մէջ ողիի տարբերութիւնը: Վակների մէջ, երջանկութիւնը փնտոսով մարդը տեսանք, որ, չուարտծ, չի գիտեր ո՞րը ընտրէ երկու ճամբաներէն որոնք կը կարծէ թէ հոն կը տանին, եւ ուրիշի մը զոհողութիւնն է որ իր ճամբան գտնել կուտայ իրեն: Իպաէնի դործին մէջ, մարդուն անհատականութիւնը կը խորհրդանշանուի ամենէն կորովի գծերով. Պրանտը կամքին քերթուածն է: Եւ ասոր համար, Նորվէկիացի թատրերզակին գործը, թերեւս նոյնչափ տխուր, աւելի կազմարիչ, առօղջ է:

Աւզին մանրամասն վերլուծումը հրաժարակուեցաւ Հայրենիքի մէջ: Ամէնքնիդ ալ սարսաւցիք անշուշո՞ կարդալով այդ վակեմ պատմութիւնը, — մէ՛կ հատիկ, — մարդու մը որ կ'ուզէ իրերազը ամբողջ իրազործել, ատու համար ամէն լսն կը զոհէ, եւ չի յաջողիր: Պրանտ Նորվէկիացի երէց մըն է, որ կը մատղրէ մարդերուն մէջ վերտնորողել Աստուծոյ ըմբանումը: Մարդիկ Աստուծոյ հաւատքը սահմաններու մէջ փակած էն, եւ անոր իրենց կեանքէն մէջ ատեն մը միայն կը նուիրեն. Աստուծոյ

հետ հազրութակցութեան՝ ժամերը , աղօթքի ժամերը ունին , որոնցմէ դուրս դանի կը մոռնան , ու սովորական կեանքին անձնատուր կ'ըլլան : Ինքը , Պրանտ , « երկուքն ալ շայելու » զրութիւնը կ'ատէ : Կամ ոչինչ կամ անեն բան , իր նշանաբանը աս է : Աստուած կեանքին հոգին է , ու պէտք է կեանքին միակ մտածումը ըլլայ : Կամ պէտք է ուրանալ զայն կամ ամբա՛զը ու մի՛շտ անոր մտածել : — Ու խաղին սկիզբը , կը տեսնենք զինքը որ գագաղ մը կ'առաջնորդէ , Ամրախին Աստուածոյն , սխալ Աստուածոյն մեռելը :

Իր Աստուածը թոյլտութիւն չունի , անաշառ , ահաւոր է . բացարձակն է : Մարդուն ամբաղջ սկսն անձնատութիւնը կը պահանջէ : Եւ այդ Աստուածոյն հաւատոքն է որ կ'ուզէ Պրանտ մարդերուն մէջ հաստատել . ինքզինքը կոչուած կը զգայ այդ գործին : Այդ զգացումը իրեն աւելի պարտաւորիչ կը դարձընէ զոհողութիւնը : Ու պարտքին ճամրա՛ն է , խոչընդուներուն , պատրանքներուն ու ցաւերուն՝ մէջն :

Կը տեսնենք զինքը լեռներուն մէջտեղը , ահուելի փոթորիկովլ մը , երբ քալեն անհնար է . գեղջուկները որ իրեն կը հետեւին , չեն կրնար յառաջանալ : Ինքը իր գաղափարը քարոզելու կ'երթայ : Ու պորտի քաւը : Կը քալէ , փոթորիկին մէջն , միսմինակ : Յետոյ , սկիտանն է որ կ'արհամարհէ : Փիմացը , կղզիի մը մէջ , ոգեւար հոգի մը կայ , որուն պէտք է խոստավանանքի երթալ . ծովը՝ կատղած՝ կը փրփրայ . Պրանտ նաւակին մէջ կը նետուի , ու կ'երթայ՝ զիհին վրայէն :

Երիտասարդ աղջիկ մը , Ակնէս , Պրանտին բարոյական մեծութենէն ընկճուած , անոր կը միանայ : Պրանտ կ'իմացնէ անոր որ զոհողութեան կեանքը պիտի ասլրին մէկտեղ : Եւ հիմա է՞ն գառներն են ցաւերուն : Վատաւաղջ տեղ մը զինքը քարոզիչ կը կարգեն : Իրենց տղան , սլզուիկ Սրբը , չի կրնար գիմանալ կիմացին , ու կը ծիւրի : Պէտք է ձգել այդ տեղը , աղան աղատելու համար : Մայրը կը տկարանայ : Պրանտ խոկ , որուն մէջ սիրու վայրկեան մը կամքը կը սեղմէ , կը վարանի : Բայց կամքը կը յաղթէ : Պէտք է զոհել : Պրանտ կը կենայ : Եւ Սլվ կը մեռնի :

Ան տաենը , Ակնէսի ու Պրանտի մէջ , սլզուիկ զոհին խոզի խայթը կը ցցուի : Պրանտ կը պահանջէ մեռնալ զտմի : Այդ յիշտատիի ցաւը գողութիւն մըն է իրենց բարոյական ուժէն որ Աստուածոյ պէտք է նուիրուի : Ակնէս , Պրանտին սիրուն , այդ սոսկալի ճիգը յանձն կ'առնէ : Բայց շի տոկար , ու կը մեռնի :

Հիմա մինակ է : Յաւեր կան սրախն վրայ : Ու մա՛րդ չունի իրեն նեցուկ : Կը շարունակէ քալել իր ճամրան , որ արիւած է հիմա : — Հին եկեղեցին ուր ժաղովարդը կ'աղօթէր , կործանել կուտայ . նոր մեծ , աղւօր տաճար մը կը կանգնէ , ուր անհուն երգեհոն մը պիտի թնդայ : Բայց չինքը հաղիւ աւարտած , դժգոհ կ'ըլլայ անկից , եւ բանալին

ծովը կը նետէ : Շէնք մը սահման մըն է . եւ Աստուած սահման չունի : Ու կը հրաւիրէ ժողովուրդը որ Աստուած պաշտեն լւսներուն վրայ միջոցին մէջ , բնութեան մէջ : Կը հետեւին իրեն , չարչրկուելով կը մագ-լրցին բարձունքներն ի վեր . բայց երբ կը լսեն որ իրենց տանջանքին փոխարէն ուրիշ բան պիտի չընդունին բայց եթէ «աւելի զօրաւոր կամք մը » , կը քարկոծեն զինքը եւ կը հետանան :

Ճամբան կը դժուարի , կը դժուարի' : Եւ ալ ամայի է ան : Ասուած լրւու է վերէն : Պրանտ կը քալի : Եւ ահա անցեալին ձայները կուգան , մենութեանը մէջ . Ալֆին , Ակնէսին պատկերները կ'արթննան : Ի՞նչ շահեցաւ՝ այդչափ զոհողութենէ : Իր երազը չիրագործուեցաւ : Վատութեան վայրկեան մը կ'ունենայ : Եւ ձայն մը իրեն կ'ըսէ՝ « Դուն բացարձակին չե՛ս կրնար հասնիլ » :

Կ'իյնայ , լքուած : Բայց չի' զղաք : Զախախուած է , բայց գո՛հ է ինքիրմէ . ինք իր սրբազը կատարեց : Ալ' պիտի չքալի , որովհետեւ չի կրնար քալել : Ու կը մեռնի :

Զայն մը , իր ոգեվարին վերեւ , կը մրմնջէ՝ « Աստուած զիթութեան Աստուած է » :

Աւելի մեծ տիպար գիտէ ք մարդերու յլացած տիպարներուն մէջ : Պրանտ իտէալի մարդն է , ան որ սիր կրցածէն աւելին կ'ուզէ » : Անոր ճամբան վերջ չունի , անոր սիրտը գոհացում չունի . անոր կեսնքը ձգտումն է դէսի կատարեալը : Պիտի չհասնի անոր , ու պիտի ընկ-ճուի , բայց պարտքը կատարած պիտի ըլլոյ :

Բոլոր ցաւագին ուսհպիրանները որ մարդերուն ճամբան լայնցուցին . Պրանտին մէջ կը մարմնանան :

Մարդն է ան :

## Ի Մ Ա Ս Տ Ա Ս Ի Բ Ա Կ Ա Ն Ե Ր



Այս վերնագրով ԾԱՂԻԿԻ մէջ կը սկսինք նոր շարք մը հին ու նոր մեծ խմատասէրներու գեղեցիկ էջերու թարգմանութեանց։ Ուրախ ևնք որ շարքը կը բանանք հայակալ կտորով մը մեծերու մեծին՝ Կէօթէին, անոր որ Եւրոպեան քնարդատութենէն դարուս մեծագոյն բանաստեղծը համարուելէ յետոյ, Վունտդէն Գերմանիոյ մեծագոյն գիտնականը եւ Հեքըլն Գերմանիոյ էն մեծ փիլիսոփան հռչակուեցաւ։ Կտորը նախաբանն է արդէն Կէօթէի երկրաբանական, հնէտբանական եւ հանքաբանական ուսումնասիրութեանց։ հիանալի համագրութեամբ բացատրութիւն մըն է բնութեան, զոր ինքը, մտքով բնութեան ամենէն աւելի նմանողը մարդերուն մէջ, ամենէն աղէկ հասկցած եւ ամենէն աւելի գիտակցորէն սիրած է։ Գերմաներէն բնագրէն հայերէնի վերածումը կը պարտինք մեր աշխատակից Տր. Մախօմեանին։

## Բ Ն Ո Ւ Թ Ի Ի Ն Ը



Բնութիւն։ ան մեզ իր թեւերուն մէջ գրկած ամէն կողմէ կը ըրջապատէ եւ մենք անկարող ենք անոր սեղմումէն աղատիլ կամ անոր ծոցին մէջ աւելի խորը թափանցել, առանց մեր հրաւէրին ու տենչանքին սպասելու մեզ կը խէ, իր զզիսիչ հոսանքին մէջ վարելով, միշտ հեռուն, աւելի հեռուն կը տանի, ու այն ատեն միայն կը թողու երբ արդէն շնչառապառ իր բազուկներուն մէջ աղատան կը փնտուենք։

Ան նոր նոր պատկերներ կը յօրինէ յարածամ. ինչ որ կայ՝ դեռ եղած չլը, եւ ինչ որ կար՝ ա՛լ չպիտի ըլլայ։ Ամէն բան նոր, բայց միշտ հինն է նորցած։

Մենք անոր ծոցին մէջ կ'ապրինք եւ սակայն անիկա մեզի անձանօթ կը մնայ։ Ան մեզի հետ կը խօսի անընդհատ, առանց սակայն իր գաղտնիքը յայտնելու, անոր վրայ կ'ազդենք միշտ առանց սակայն որ եւ է իշխանութիւն մը բանեցնել կրնալու։

Կարծես ամէն բան անհատականութեան համար կազմակերպած ըլլայ, եւ սակայն անհատներով բնաւ ըզգբաղիր։ Անընդհատ կը չինէ ու կ'աւրէ, իր աշխատանոցը մեր մտքին անհատականալի է։

Տղաքներուն մէջ է, անոնցմով կը յայտնուի, եւ մայրը ո՞ւր է : Սնիկա եգական եւ աննման արուեստագէտ մըն է, ամենապարզ իրեւուն տարօրինակ հակապատկերներու կ'անցնի, առանց ճիզի գերազոյն կատարելաւթեան կը բարձրանայ, փափկութեամբ եւ հեշտութեամբ ամենավսեմ ճշգութիւններուն կը ուշանայ. իր ամէն մէկ գործը յատուի նկարագիր մը ունի, իւրաքանչիւր երեւոյթը ուրոյն նշանակութիւն մը ունի, եւ ասկայն այդ բոլորը միութեան գրոշմը կը կրեն :

Յաւիտենական թատր մըն է որ կը խաղայ. թէ ինքն ատոր գիտա՞լ է, այդ մեզի ծանօթ չէ. ասկայն մեզի համար է որ կը խաղայ եւ մենք անկիւն մը քաշուած հանդիսատես կ'ըլլանք :

Սնվերջ կեանք մը, յարտատեւ ըլլալ մը, շարժում մը ունի իր մէջ, եւ ասկայն տեղը բնաւ չի փոխեր. միշտ կը փոփոխուի, անոր ծոցին մէջ չկայ վայրիկան մը իսկ հանգստութիւն որուն խորին արհամարհանք մը ուլուտած է. հանդարտութեան զաղապարն իսկ չունի: Հաստարուն է եւ անխախտ. իր քայլերը չափուած, բացառութիւնները հազուադէպ, օրէնքները անփոփոխ:

Սն արդէն մտածած է եւ դեռ կը խորշրդածէ, ասկայն ոչ իր մարդ, այլ իրը բնութիւն: Իրեն վերապահած է յատուկ, բացարձակ, ամենագէտ, մարդուն անհոստանելի միաք մը :

Բոլոր մարդիկ անոր մէջն են եւ ան ամենուն մէջ. ամենուն հետ բարեկամական խաղեր կ'ընէ եւ գոհ է որ անոնք շահին. շատերուն հետ գաղտագողի կը խաղայ, այնպէս որ մարդիկ դեռ չանդրադարձած արդէն խաղը վերջացուցած է:

Սնբնականն իսկ բնական է, ամենասնուտի տափակութիւնն իսկ իր հանձարէն նշյլ մը ունի: Սնիկա որ զինքը միշտ եւ ամէն տեղ չի գտներ, ոչ մէկ տեղ զայն ճիշտ կը տեսնէ:

Սն ինքզինքը կը սիրէ եւ անթիւ տչքերով ու սրտով ինք իրեն փարած է յաւիտեան: Մասերու բաժնած է ինքզինքը, այլազան երեւոյթներով կ'արտայայտէ ինքզինքը աղէկ վայելելու համար. միշտ նոր, անյագ տենչացողեր կ'ստեղծէ ինքզինքը վայելել տալու համար անդուլ:

Պատրանքը կը սիրէ, եւ վայ' անոր որ այդ զգացումը քանդէ իր եւ ուրիշներուն մէջ. կը պատժէ զայն խիստ բռնաւորի մը պէս ու իր կուրծքին վրայ կը սեղմէ աղու մը նման անիկա՝ որ վստահօրէն իրեն կը հետեւի:

Սնթիւ են իր գաւուկները, եւ ոչ մէկուն խնայող, խատապահանջ է ամէն պարագայի մէջ. ասկայն ընտրեալ սիրելիներ ունի որոնց հետ շռայլօրէն կը վարուի եւ որոնցմէ չատ մը զոհաբերութիւններ աւ կը պահանջէ: Մեծին նուրիած է իր պաշոպանութիւնը:

Ոչինչէն կը չնէ իր առեղծածները որոնց ասկայն չըսեր թէ ուրկէ

կուղան եւ ուր կ'երթան։ Անսնք պարտին քալել անընդհատ, ու ինք միայն գիտէ ճամբան։

Քիչ պատճառներ ունի, սակայն միշտ օգտակար, աղջող եւ այլազան են։

Իր թատրը միշտ նոր է, վասն զի նոր հանդիսատեսներ կը ստեղծէ, յարաժամ։ կեանքը իր զեղեցկագոյն գիւտն է ու մահը խորամանկ հնարքներէն մէ կը կեանքը երկար ընելու համար։

Մարդիկը խաւարի մէջ թաղած, զանոնք անընդհատ դէպի լոյս կը դրգուէ, անքակտելի կապերով մարդիկը գետնին դամած է՝ անցէջ թը-ուիչ մը զնելով անոնց մէջ դէպի բարձրը։

Պէտքեր տուած է մեզի, որովհետեւ շարժումը կը սիրէ եւ զար-մանալի է որ այդքան շարժումի շատ քիչ բանով կը հասնի։ Ամէն պէտք բարիք մըն է որ շուտ կը գոհացուի եւ շուտ ալ կը վերածնի։ Բնութեան առթած ամէն մէկ պէտքը տենչանքի նոր աղքիւր մըն է։ սակայն հաւասարակշռութիւնը նոյն հետայն կը հաստատուի ընդհուպ։

Ան վայրկեանը կ'երկարացնէ եւ սակայն բոպէին մէջ իսկ նալատակը բագործուած է։

Սնապարծութեան անձնաւորութիւնն իսկ է, սակայն ոչ մեզի հետ, մեզի որ իր պէտքին համար շնած է։

Ան թոյլ կուտայ որ տղան զինքը ուղածին պէս ձեւակերպէ, որ յի-մարը զինքը քննադատէ, որ բիւրաւոր տիմարներ իրեն վրայ գեղերին առանց բան մը հասկնալու, այս ամենն ալ զինքը կ'ուրախացնեն, ամե-նուն հետ վարուիլ գիտէ եւ հաշիւր կը կարգադրէ։

Անոր օրէնքներուն կը հնազանդինք մինչեւ իսկ երբ կ'ընդդիմանանք, անոր հետ միասին կը գործենք, կ'ազգենք, մինչեւ իսկ երբ հակառակիլ կ'ուզենք։

Ինչ որ կ'ընէ բարի դիտումով մըն է, վասն զի իր գործը անմիջաւ, կան պէտք մըն է արդէն։ Կը դանդաղի, ջանքեր կ'ընէ որպէսզի զինքը անձկանքով փնտուենք, անձարանքով խոյս կուտայ որպէս զի իրմով լիսին չկրնանք յագենալ։

Ոչ լեզու ունի ոչ խօսք, սակայն ինքն է որ լեզու եւ սիրտ կը ստեղծէ որոնցմով կը զգայ ու կը խօսի։

Սէրն իր պակն է, սիրով միայն կարելի է անոր մօտենալ։ Էակ-ները իրարմէ ահագին անջրակետներով զատած է, զորոնք սակայն ան-քակտելի օղակներով իրարու կը կապէ։ Ամէն բան կղզիացուցած է, ամէն բան միացնելու համար։ Իրեն համար՝ սիրոյ բաժակէն ծծուած մէկ ումազը կրնայ վիշտերով գտանացած կեանքը քաղցրացնել։

Ան ամեն բան է, ինքզինքը կը վարձաւորէ ու կը պատժէ, կը հրձուի ուրախութեամի եւ ցաւերով կը տոչորի։ Խստապահանջ է եւ ներոզա-

միտ, սիրուն է եւ սարսափելի, տկոր է եւ ամենակարող: Ամէն բան իր մէջն է, իրմավ կայ: Անցեալ, ապագայ չիմանչնար, իր ներկան յաւիտենականութիւն է: Բարեացակամ է, ես զինքը կը գնահատեմ իր բարքործերովը, իմաստուն է եւ համբերող: Զիկայ ճշմարտութիւն մը, մեկնութիւն մը, ընծայ մը որ անոր ծացէն խլելու աշխատինք, զոր անհաճութեամբ մեզի չխոայ: Հաստատամիտ է բարի կամեցողութեամբ, եւ լոււագայնն է՝ անոր կատակներուն կարեւորութիւն չտալ:

Ան ամբողջ է, եւ սուկայն միշտ անկատար, թերի. ինչ որ կ'ընէ կրնոյ միշտ ընել:

Ամենուն՝ տարբեր ձեւի մը տակ կը ներկայանայ, հազար անուններով բառերով սքօզուած է, եւ սուկայն միշտ միեւնոյն բանն է:

Ան զիս սուեղծեց, ինքը նաև զիս այս աշխարհէն պիտի վերցնէ, Անոր կ'ապատանիմ աներկմիտ, անհնատուը եմ. ան իր գործը շատեր: Ես անոր վրայով չխօսեցայ. ո՛չ, ինչ որ ճիշդ, ինչ որ սիսուն է, ամէն բան ա՛ն բառ: Թերութիւնն ալ անոր, արժանիքն ալ անոր:

ԿԷՕԲԷ

---

## ԾԱՆԻԿԻ ՄՐՑՈՒՄՆԵՐԸ

---



Կ'առաջորկենք մեր ընթերցողներուն, մասնաւորապէս ուսունողներուն, այս զեղեցիկ հաստուածը մեկնաբանել իրենց ըմբռնած եղանակով, կամ անոր մէկ հաստուածը միայն առնել եւ ընդլայնել: Պիտի հըրատարակենք լոււագայն բացատրութիւնը, եւ զայն ուզարկողին պիտի նուիրենք մէկ տարուան Ծաղիկ: -- Դրկուած կտորները կ'ընդունուին միայն մինչեւ սեպտեմբեր 1:



ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹԵԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ



ԾԱՌԱԿԻ ՏԱՐԵԼԻԱՅ ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐԻՆ Է 30 դրու Պարսյ համար և  
40 դրու զաւանելու համար Բաժանորդութիւն կրթիվի գ'աւելի:

10 բաժանուրդ գտնող մասի ՏԱՐԵԼԻԱՅ ձեր կո դրեսի:

ԾԱՌԱԿԻ ազգեր կ'ընդունեն:

Ամեն նախաք էւ դրութեն պրիւդուն:



ԱՐԴԱԿ ԶՈՒՄԱՆԵԱՆ

ԾԱՌԱԿԻ գրասենեալիք, Զազմազնբար, Յակոբան լուս, թիւ 9,  
Առափան տպարանի կից:



Դիմ 5 Դրուշ